



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



Lipnumpuk Sudjulay;

Ch. Dugyuk

monsp:

itn

✓854



1999


7

2

# ԶԲՈՍԱՐԱՆ ՄԱՆԿԱՆՅ

Ա.

ԾՆՏԵԱՆ ԻԹՈՒՄԸ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ


1859

Ltp  
854




ԾԱՆԴԵԱՆ ԽԹՈՒՄԸ






# ԾԱՆԴԵԱՆ ԽԹՈՒՄԸ



ԲՈՐՈՅԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՏՊԱՅ ՀԱՄԱՐ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄՐԳՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ






9854-60

38 858






ԱԼՓՐԵՏ



## ԾՆՆԴԵԱՆ ԽԹՈՒՄԸ



Ա.

## ԾՆՆԴԵԱՆ ԵՐԳԸ

Չմեռը անտառին ծառերը մերկացուցեր էր և մարգագեանին ծաղիկները չորսուցեր : բոլոր բնութեան երեսը սառուցով ծածկուած էր . և թէպէտ արեուն յատակ ու պայծառ լոյսը երկնից կապոյտ կամարներուն տակ կը չողար , սասաթիկ էր ցրտութիւնը : Կոյն օրը մէկ հոգի մը միայն ձեամբ ծածկուած զաշտերէն կ'անցնէր , Ալիրեա անուամբ տղայ մը՝ որ նոր լմբնցուցեր էր տասը տարին : Իր զեղին մաղերուն խոպոպիքները սպիտակացեր էին եղեամէն , որ նոյնպէս ծածկեր էր այն թեթև յարդէ զիսարկն , որ ամառուընէ 'ի վեր կը զործածէր : Խեղճ տղուն երեսները կարմրցեր

էին . կարճկեկ զգեստն ալ , որ զինուորական նշանազգեստի , այսինքն հոռարի հաղուստի կը նմանէր , թէպէտ մաքուր էր , բայց ալ հինցած ու մաշած ըլլալով շատ չէր պաշտպաներ ցրտէն : Կոնակը պղտի մախաղ մը առած էր , որուն մէջ կը բովանդակուէր իր բոլոր հարստութիւնը . և առանց ապազային վրայ մտածելու , ինչպէս որ բնական է նոյն հասակի տղոց , ուրախութեամբ առաջ կը տանէր իր ճամբան ու զուարճանալով կը դիտէր չորս կողմի ձիւնապատ դիւզական տեսարանն ու եղեամէն զեղեցկացած դալար հողակոչտերն որ իր ճամբուն վրայ առջնը կ'ելլային : Աակայն օրը կը սահէր , և արեւուն վերջին ճառագայթները կենդանի գոյներով կը պճնէին փշուտ թուփերը , բորբոքեալ աստեղաց պէս փայլատակել տալով անոնց փուշերուն . քիչ ատենէն արևմտից ճառագայթներն ալ գաշտավայրը թողուցին , և լեռանց ու բարձրագոյն նոճեաց գաղաթները միայն ոսկի կը ներկիէին :

Ալփիրետ ապահով միտքը զրած էր որ դիշերուընէ առաջ կը հասնի առաջին դեղը , ուստի կտրըճաբար առաջ կ'երթար թանձրախիտ անտառին մէջ , ինքիրեն ըսելով . « Քնզ տեսնամ , Ալփիրետ , քալէ որ անտառէն դուրս ելլես ու շուտով հանիս հոն . լսեցի որ ան դեղին բնակիչքը բարեկեցիկ են ու մարդասէր . այսօր Ծննդեան խթումն է , ո՞չ անտարակոյս վաղուան տօ-

Նը աղէկ կերպով պիտի անցընեմ» : Այս  
կերպով առաջուցմէ կուրախանար այն ըն-  
դունելութեան վրայ , որ կը յուսար զանա-  
լու :

Մինչդեռ աղնիս Ամփրեալ այս զեղեցիկ  
յուսով կը սփոփէր , զիշերն հասաւ , և եր-  
թալով մթութիւնը կը տիրէր անտառին  
մէջ : Որչափ առաջ կ'երթար , դիմացն ե-  
լած խաչաձի ճամբաները կը շփոթեցընէին  
զինքը , մինչև որ վերջապէս բոլորովին մո-  
լորեցաւ ու ճամբան կորսնցուց : Երկար-  
ատեն ձեան դէղերու մէջէն քալեց , տեղ  
տեղանոնց տակ ծածկուած վոսերուն մէջ  
կյնալով ինչուան կէս մէջքը . ՚ի վերայ այսր  
ամենայնի սիրտ ընելով առաջ կը քալէր .  
մէյ մ'ալ յանկարծակի իր դժբաղգութենէն  
սառուցեալ քամի մը սկսաւ ուժով փչել ,  
որ նոճեաց ճիւզերուն մէջէն անցնելով կը  
շառաչէր , ամակերը իրարու վրայ դիդու-  
ցան , ու աստղ չմնաց երկնից երեսը . թան-  
ձրացաւ զիշերուան մթութիւնը , և ձեան  
խոշոր հատերն առատաբար կը թափէին :

Խեղճ տղան ոչ ճամբայ և ոչ ելք մը զըտ-  
նալով , չէր զիտեր թէ դէալ ՚ի որ կողմն  
ուղղէ իր տարակուսեալ քայլերը . վերջա-  
պէս՝ յողնելով այսչափ երկայն ժամանակ  
թափառելէն , և ուժ ալ չմնալով վրան ա-  
ռաջ երթալու , կանկ առաւ թէպէտ կը  
զողար ցուրտէն , և սկսաւ բարձրածայն  
բալ . յետոյ ձեան վրայ զրաւ իր պղտի մա-  
խաղը , վրան ծունկ չոքեցաւ , դլուխը բա-

ցաւ, ու սառած ձեռութները դէպ'ի երկինք վերցընելով հետեւեալ ազօթքը մըմնջեց առ Հայրն զթութեանց . « Ո՞վ բարերար Հայր մեր երկնաւոր, դու՝ որ կը տեսնես իմ թշուառութիւնս, ոհի մի թողուր որ այս վայրենի անտառիս մէջ մեռնիմ . զթա վրաս, որ որք տղայ մըն եմ, առանց հօր, առանց մօր, առանց մէկու մը աշխարհիս վրայ՝ բաց 'ի քեզմէ . բայց դու ամենայն որբոց հայրն ես : Ո՞վ Աստուած իմ, մի թողուր զիս երեսէ . զթա վրաս, ինծի պէս խեղճին վրան : Այս զիշերս է որ քու սիրելի Որդիդ աշխարհ եկաւ . ուստի իրեն սիրոյն համար՝ լսէ ձայնիս » :

Լ մընցուց ազօթքը և յոզնութենէն պայուսակին վրայ նստաւ, ու դառն հառաչանքներ կ'արձըկէր սրտէն :

Հաղիւ թէ այն զիրքն առեր էր, յանկարծակի քնարի քաղցր ներդաշնակութիւն մը ականջն հնչեց, խառն անոյշ ձայներու հետ որ զիմացն եղած մերձաւոր բլրէ մը կու զային :

Ալփրետ առջի բերան հրեշտակաց ձայնը կարծեց որ Որդոյն Աստուծոյ ծնունդը կը տօնէին . մէկէն ոտքի վրայ ելաւ, և ջերմեռանդաբար ձեռքերն իրարու միաւորելով մտիկ կ'ընէր : Փամին դաղրեր էր, ձիւնն ալ հետը . բոլոր բնութիւնը խաղաղ էր, և զիշերուան լուսութիւնը այն ախորժելի ձայնը միայն կ'ընդհատէր, որ տղոն ականջը կու զար : Կրկին ուշաղրտթիւն

սկսաւ ընել, և հետևեալ տողերը կրցաւ ու  
բոշել.

Աւանիկ մըխիթարյն  
Աղիտից ձեր ծընեալ  
Միածինն Աստուծոյ .  
Խոնարհեալ ի յերկիր  
Գրայ ջընջել զարտասուս  
Յողբանուէր ձեր յաչաց .  
Մահացուդ, կաց յուսով,  
Եւ ի Աէրն անսահման  
Լէր իսպառ անկասկած :

Այս տողերէն ետքը՝ լուութիւնը նորէն  
աիրեց . Հաղիւ թեթև արձագանդ մը քնա-  
րին վերջին թրթոմունքները գեռ կը կըր-  
ինէր , որ քիչ ատենէն ան ալ լոեց :

Ալիրետի սիրոք սաստիկ կը բարախուէր ,  
անբնակ կարծած տեղւոյն մէջ մարդկային  
ձայն լսելուն ապշութենէն , և այն փափուկ  
խօսքերուն իր վրայ ըրած տպաւորութե-  
նէն .

« Ա՛ Հիմա խրախոյս կ'առնեմ , աղաղա-  
կեց , ու կը մխիթարուիմ . անտարակոյս՝ այս  
շրջակայից մէջ բարի մարդիկ կը բնակին , ո-  
րոնք խնամք պիտի տանին վրաս . Հրեշտա-  
կի պէս երգելէն ետքը , կարելի բան չէ որ  
անոնց պէս ալ աղնիւ չըլլան » :

Այս ըսաւ ու վրան առնելով իր թեթե-  
րեռը գէպ 'ի այն կողմն սկասւ քաղել՝ ուս-  
կից որ եկեր էր այն անոյշ ու մխիթարիչ  
երդը :

Քանի մը քայլ որ առաջ դնաց անտառին մէջ, քիչ մը հեռուն ճրագի մը լոյսը տեսաւ, որ մէկէն աչքէն աներևոյթ եղաւ, յետոյ նորէն երեցաւ. և թէպէտ ստէպէտ փոփոխակի կ'երևար ու կ'աներեսութանար, սակայն Ալփրետ անով առաջնորդուած մի էր յուսով, և որախ զուարթ առաջ կ'երթար. շատ չանցաւ՝ մենաւոր փոքրիկ տան մը առջեւ հասաւ, որ անտառին մէջ տեղը թեթև զառ ՚ի վայրի մը վրայ շինուած էր: Խօսեցաւ, և բազմութեան ձայն լսեց որ խնտումով կը խօսակցէին. զարկաւ մէյ մը դուռը, նորէն զարկաւ, բայց ոչ ոք լսեց. ուստի որոշեց որ գուռը բանայ, որովհետեւ պարզ սողնակով զոցուած էր. մտաւ ներս, ու մութ զաւթի մը մէջէն խարխափելով առաջ կ'երթար, մինչեւ որ զտաւ խոցին զուռը. երբոր բացաւ զայն, հիացած մնաց նոր առարկայ մը տեսնելով, և ճրագներուն բաղմութեան լոյսն իր աչքերը կը շացը նէր:

Ալփրետի զարմանաց պատճառը մեծկակ պատկեր մըն էր, կամ լաւ եօ՛ պզտի խորսան մը ընդ մէջ երկու պատուհանի զետեղուած, որ զեզեցիկ դիւզական տեսարան մը կը ներկայացընէր, լեռներ, մամուռ պատաճ քարէ կարկառներ, զալար նուճեաց անտառներ, ազքատին խրճիթներ ու հովիներ իրենց հօսերովք: Յլրոյ մը զտու ՚ի վայրին վրայ ալ սկսի քազար մը կը տեսնուէր, և տեսարանին մէջ տեղը

ժայռի մէջ բացուած քարայր մը , որուն  
մէջ կային մանուկն Յիսուս , իր Աստրն  
ու աստուածահայրն Յովաէփ . Հովիւները  
ծունկ չոքած երկրազութիւն կը մատու-  
ցանէին խանձարրապատ Աստուծոյն , և  
հրեշտակը ալ երկնքէն զմայլած կը նայէին  
այդ քաղցր տեսարանին : Բոլոր բնութիւ-  
նը արտաքոյ կարդի լուսով կը շողար , և  
ծառերը , խոտերն ու քարերը աստղերու  
պէս կը փալփըլէին , իբրև թէ զարնանային  
աղուոր առաւօտով մը ցօղոյն մարդրաս-  
յեռ կաթիլները վրանին իջած ըլլար :

Բոլոր տնեցիքը այս պզտի խորանին  
չորս կողմը ժողվուած էին . մէկ կողմը  
տանտէրը նստած էր՝ ձեռքը քնար մը . մէ-  
կալ կողմը՝ տանտիկինն , որ թեսերուն մէջ  
նորածին որդի մը բռնած էր . երկու ուրիշ  
վայելուչ տղաք ալ , մէկը մանչ՝ մէկալն աղ-  
ջիկ , ոտքի վրայ կեցեր էին : Ամենուն աշ-  
քը պատկերին վրայ սենեած էր , և հովիւ-  
ներուն ջերմենուանգութեան հետեւելով՝ ձե-  
ռուընին վեր կը բարձրացընէին ու երկըր-  
պատութիւն կը մատուցանէին անոր , որ  
աշխարհս փրկելու համար կը ծնանէր :  
Ալփրետի դուռը բացած միջոցը՝ հայրն ըս-  
կըսած էր նորէն քնարն հնչեցընելու , և  
մայրն հրեշտակային ձայնիւ կը կրկնէր այն  
երդն՝ որուն մէկ մասն Ալփրետ լսած էր .  
տղաքն ալ իրենց մանկական ձայները մէկ-  
տեղ կը խառնէին . իսկ հայրերնին թէ  
իր հաստ ձայնովն աղղութիւն կու տար

Երդին և թէ նուազարանին ներդաշնակ  
հնչմամբը կ'ընկերէք անոր : Իրենց երգած  
երգը հետևեալն էր .

Ո՞վ Աստուած իմ մանուկ ,  
Ծնդ հրեշտակը քո սուրբ  
Քեզ երկիր պազանեմ .  
Ծնդ երգոց քաղցրութեան  
Ծնդ փառաց գովեստիցդ  
Ոյց երկինք կըրկնեն վանդ  
Խառն ընկալ եւ զուխտս իմ :  
Դեռ ըղձայն քո գըթած  
Չարարեթ լըսելի .  
Ու կարսդ քոյդ ձեռինք  
Բուժեցին ըզիսոյուած .  
Այլ թուին զայս աչքդ ասել  
Առ ընտրեալ սիրելիսդ .  
Աւանիկ մըխիթարն  
Աղիտից ձեր ծընեալ  
Միածինն Աստուծոյ .  
Խոնարհեալ ի յերկիր՝  
Գոյց ջընջել զարտասուս  
Յողբանուէր ձեր յաշաց .  
Մահացուդ , կաց յուսով .  
Եւ ի Աւրն անսահման  
Լեր խապառ անկասկած :  
Ի նա զանձն հաւատա  
Եւ զտատասկ ի ծաղիկ  
Տեսցես շոյտ այլափոխ .  
Բալասան եւ սփոփանս  
Հեղցէ գքո բիւր ցաւովք .  
Մեռանի վասըն քո ,  
Բառնայ զբեռըն մեղաց :  
Ո՞վ ոյր դու , ընդ շաւխդ  
Ծնդ սցդ գնա անխոտոր .  
Որ ըզձեռն օդնական  
Պաղատի առ ի քէն՝  
Կարկառեա բարերար .

Ըղպատկեր Արարչին  
Յըստեղծուածն յայն սպաշտեա :  
Յուշ քեզ ցանգ, եթէ յոյս  
Եւ է հայր բոլորից .  
Եւ յարիւն իւր ի սուրբ  
Խըմբէ զազդս համօրէն .  
Մեծատանն ուազքաաին  
Գնոյն Փըրկիւ սպարդնեաց :  
Հեգ որբոյն, որ դողդով  
Հայցէ պյարկ եւ ըզհաց՝  
Խընդութեան բաց դըբունս .  
Եւ զաւզան եւ ըզհուր  
Պաշտեա 'նդ 'նա խընդապին :  
Որ բաշխէ զիւր ըզգանձ  
Քրիստոսին աղքատաց,  
Հանդերձէ ի յերկինս  
Մըրցանակս անթառամ,  
Մինչ Աստուած իջանէ  
Ի դատել զազդ մարդկան :

Ալփրետ անշարժ կեցեր էր զրան մէջ,  
ոոր կէս մը բացած էր, մէկ ձեռքովը սող  
նակը բոնելով, ու միւսովը զվարկին ու  
զաւզանը . աչքերն ալ չէին կրնար զա-  
տուիլ թեթզեհեմի մըրոյն վրայէն . այսպէս  
բերանարաց և զրեթէ ինքիրմէն դուրս ե-  
րած, մտիկ կընէր այն հոգեսորական երգն  
ու քնարին փափուկ միաձայնութիւնը : Աե-  
նեկին մէջ ոչ որ զգացեր էր իր դալուստը,  
որովհետեւ աստուածապաշտ ընտանիքն իր  
չերմեռանդութեանը բոլորովին զբաղած ըլ-  
լալով և ոչ խոկ զրան բացուելու ձայնը լը-  
սեր էր : Աակայն ազնիւ տանտիկինը ցըր-  
տութիւն մը զգալով խուցին մէջ, դարձաւ  
դէպ 'ի զուռը նայեցաւ, և զԱլփրետ հոն  
կեցած տեսնելով ազաղակեց .

— « Ո՞վ Տէր ողորմած , ինչպէս հոս ե-  
կեր է այս տղան այսպիսի մութ զիշերով  
մը , և այսպիսի բաղմապտոյտ անտառի մը  
մէջ : Խեղճ տղայ , անշուշտ ճամբար մոլո-  
րեր ես :

— Ո՞չ , այս դժբաղդաբար , պատասխա-  
նեց Ալփիրետ . կ'ուզէի առաջին մօտ գեղն  
երթալ , և անտառիս մէջ ճամբար կորաբն-  
ցուցի » :

Ամենուն աչքը պկափի ճամբորդին վրայ  
էր . աղաքը ուշազբութեամբ վերէն վար  
կը կշռէին զինքը . սակայն թէպէտ զթու-  
թիւննին կը շարժէր վրան , զեռ չէին հա-  
մարձակեր քովը մօտենալու , որովհետեւ  
բոլորովին անծանօթ էր իրենց :

Բարի տանտիկինը քովը զնաց՝ մանկի-  
կը թեին մէջ բռնած , և քաղցր կերպով մը  
իր հայրենիքն ու անունն հարցուց և թէ  
ինչ ծնողաց որդի էր :

— « Ափսո՞ս ինծի , պատասխանեց տղ-  
ան , ես ալ հայրենիք չունիմ . անունս  
Ալփիրետ Փրօնէր է . խեղճ հայրս պատե-  
րազմի մէջ կեանքը կնքեց , և մայրս ալ . . .  
անցեալ աշնան ազքատութեան ու վշտայ  
հոգէն մեռաւ : ( Եւ այս խօսքերս բաելու  
տաեն՝ կապոյտ աչուրները մեծ մեծ ար-  
ցունքներով լեցուեցան , որովհետեւ ծանր  
էր իր սրտին այն յիշատակը ) : Այս երկրին  
մէջ ես ամենուն անծանօթ եմ , և ասպին ան-  
զին թափառական կը պարախմ՝ ուրիշնե-  
րուն կարելցութեանը վրայ յոյսս զնելով » :

Եւ հոս սկսաւ պատմել թէ ինչպէս քիչ  
մնացեր էր որ անտառին մէջ կորսուէր ,  
և ինչպէս քազգրանուագ երգն ու աղօտ  
լոյսը առաջնորդեր էին իրեն դէպ՚ի անոնց  
տունը բերող ճամբան գտնալու . և կուղէր  
դեռ ևս շարունակել , բայց յանկարծ ձայնը  
կտրեցաւ , ակռաները սկսան սասախկ կրծը-  
տել , և բոլոր մարմինն սկսաւ գողալ :

— « Խեղճ Ալփիրետ , ըսաւ տանտիկինը ,  
յրտէն լեզուն կապուեցաւ , թող յոզնու-  
թիւնն ու անօթութիւնը . նստէ , դաւակս ,  
նստէ , ու վար դիր պայուսակդ . ևս հիմա  
երթամ՝ աղէկ ապուր մը բերեմ քեզի որ  
տաքցընէ զքեզ , ընթրիքէն աւելցածն ալ  
ուտես որ զօրանաս : Խեղճ տղայ , կըսէր  
երթալու ատենը , առանկ մատադ հասակի  
մէջ . որչափ արժանի է կարեկցութեան » :

Նոյն միջոցին Փրիստիանոս և կատա-  
րինէ լի խանդադատանօք Ալփիրետի մօտե-  
ցան , ու առին ձեռքէն զլխարկը , դաւա-  
գանն ու մախաղը , և ստոլին վրայ դրին .  
վերջը ձեռքէն բռնեցին սեղանին առջև  
տարին դինքը : Փիչ ատենէն մայրերնին ալ  
հասաւ , ձեռքը պնակով մը պարարտ ու-  
պուր , եփած սալոր , ու տօնին անուշեղե-  
նէն մեծ կտոր մը . և սեղանին դիմացի կող-  
մը նստած կը ժպտէր ուրախութենէն տես-  
նելով օտարական աղուն ախորժակով ու-  
տելը , և մտածելով որ ինչպէս ուժը տեղը  
պիտի դար կերակրէն վերջը՝ կը միտիթա-  
րուէր որ կրցեր էր օգնել անոր :

Օկնրմանիա ալ սովորութիւն կայ Ծննդեան խթման օրն ընծաներ տալ : Քրիստիանոս և Կատարինէ ունեցեր էին իրենց ընծաները . բայց որովհետեւ անտառներու մէջ ապրելով դիւրին չէր այնպիսի խաղալիկներ ճարելը՝ որ ասանկ առիթներու տղոց սլարդի կը տրուին , ուստի իրենց առածները քանի մը հատ աղուոր ու կարմիր խնձոր էին , ոսկեգոյն տանձեր , իսկ ընկոյզ ու կաղին՝ առատութեամբ : Ասոնցմէ յօժարութեամբ մաս հանեցին Ալփրետի . և պղափի Լուիզն ալ մօրը թեին վրայ ցատըրտելով՝ կարմիր խնձոր մը տուաւ անոր , որ հաղի հազ ձեռքին մէջ կրնար բռնել :

Այն պատուական ընթրիքը , սենեկին մեզմ ջերմութիւնը , և գտած մարդասէր ու բարեկամական ընդունելութիւնը՝ քիչ ատենի մէջ մոռցընել տուին Ալփրետի իր ճամբորգութեան նեղութիւնները . և իր դուարթ ընութիւնը նորէն ստանալով սկըսաւ խնտումով ու պարզ սրտով խօսիլ :

Ինչուան այն ատենը ստէպ ստէպ աչքը խորանին կամ մօրոյն վրայ կը դարձը նէր . բայց վերջապէս՝ ալ չկրնալով հետաքրքրութիւնը բռնել , աղաչեց որ թոյլ տան իրեն մօտենալուանոր , որպէս դի այն ձմեռնային զարունը աւելի աղէկ տեսնայ , որովհետեւ այսպիսի զեղեցիկ բան ոչ երբէք ուրիշ տեղ տեսեր էր . ուստի երկու աղոյը հետ երաւ քովը դնաց :

— « Գիտե՞ս , հարցուց անոր Կատարի-

նէ , ինչ կը ներկայացրնեն այս դէմքերը :  
— Ի՞նչ ըստէ , իմ Յիսուսիս ծնունդն  
է : Ո՞հ , ի՞նչ աղուոր տղայ , ի՞նչ շնորհալի  
կերպարանք , ի՞նչ լուսափայլ աչքեր , և  
ի՞նչպիսի բարութեամբ կը ծիծաղի :

— Բայց չկարծես որ ճշմարիտ Յիսոս  
մանուկն է , ըստ Կատարինէ :

— Գիտեմ զիտեմ , պատասխանեց Աւ-  
գիրետ , իմ ազնիւ մայրս սորվեցուց ինձի .  
զիտեմ որ ճշմարիտն Յիսուս խիստ շատ  
տարիներով առաջ ողորմելի մսրոյ մը մէջ  
աշխարհ եկաւ . և այս պատկերին մէջի ա-  
մէն քաշուածները մեզի պէս տղոց համար  
շինուած են , որպէս զի աղէկ մը ըմբռնենք  
իրը : Ո՞է որ չեմ շփոթիր նէ , սա բար-  
ձրը տեսած՝ Շեթզեհէմ քաղաքն է . ա-  
նանկ չէ » . . . Կատարինէ պլսով նշան ը-  
րաւ թէ անանկ է :

— « Կը տեսնամ ուրեմն , կրկնեց Աւ-  
գիրետ , որ այնչափ տղէտ չեմ՝ որչափ որ  
գու զիս կը կարծես » :

Խնտացին տղաքը , և ուշի ուշով պատ-  
կերին ուրիշ մանր մունր բաները կը ցուցը-  
նէին անոր , որ իրենց համար մեծ բաներ  
էին :

— « Կը տեսնամ , կըսէր Կատարինէ ,  
կը տեսնամ սա աղուորիկ ծերմակ զառնուկ-  
ները , որ կարծես թէ բուրգերնին սանտրը-  
ւած է . կը տեսնամ սա հովիւներն՝ որ սը-  
րինդնին կը չալեն , և սա կարմիր զունով  
խրճիթները . հովիւները հոն կը պառկին  
զիշերը :

— Նայէ , կըսէր Փրիստիանոս , սա ազ-  
րիսն որ ժայռին ճեղքէն կը բղխէ ու ար-  
ծաթի պէս կը վայլի . նայէ Բնչպէս ջուրը  
գալար խոտերուն մէջէն կը վաղէ կ'երթայ  
այն վճիտ լճակին մէջ կը թափի . տես սա  
երկու կրոավիդ կարապները Բնչպէս խա-  
զադ ալեաց վրայ կը լողան ու կը զուարձա-  
նան :

— Ո՛հ ո՛հ , ազաղակեց Կատարինէ , Հո-  
վիս օրիորդ մը լեռնէն վար կ'իջնայ՝ զլուփոր  
կողով մը բռնած . անտարակոյս խնձորներ  
են կամ թերես հաւկիթներ որ մառը կը  
բերէ :

— Հապա սա մարդն որ ժայռուտ տեղէն  
վեր կ'ելլայ սայլիկովին , որուն վրայ պարկ  
մը դրած է : Հատ կ'ուզէի խմանալ թէ Բնչ  
կայ այն պարկին մէջ , զուրցեց Փրիս-  
տիանոս :

Ասանկ կը խօսէին այս տղաքները , ո-  
րոնց աչքէն որ և իցէ պղտի բան ալ չ'ը-  
փախչեր , ու իրենց խօսակցութեանը նիւթ  
կ'ըլլար :

— « Այո , ըստու Ալփիրետ , այս ամէն բա-  
ները շատ գեղեցիկ են , բայց ամենէն աւելի  
գեղեցիկը երկնային Մանկան կերպարանքն  
է , և ամենէն աւելի անիկայ կ'ախորժիմ ,  
որովհետեւ Հայրն Աստուած իր այս Որդւոյն  
սիրոյն համար խալբսեց զիս այսօր վտան-  
դէն . ոհ , բոլոր կենացս մէջ չնորհակալ  
ովտի ըլլամ իրեն » :

Բ

ՊԶՏԻ ԱԼՓՐԵՏԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Այս ընտանեաց զլուխը , ուսկից Ալփրետ այնպիսի մարդասիրութիւն դտած էր , կը կոչուէր Գէորգ Կրոնվալտ . անտառի պահապան էր , և անտառին մէջ տեղ փոքրիկ տան մը մէջ կը բնակէր : Մինչդեռ աղաքները իրարու հետ խօսելու զբաղած էին , ինքը կրակարանին մօտ հին աթոռի մը վրայ նստեր կոթըներ էր , և խորունկ մտածութեանց մէջ ընկղմած կ'երեար :

— « Ինչո՞ւ այսպէս մտածմանց մէջ ինկեր ես » , հարցուց իր կինը՝ քովը մօտենալով ու սիրավիր կերպով մը ուսին զարնելով :

Գէորգ պատասխան չտուաւ . անիկայ ալքովը աթոռի մը վրայ նստեցաւ ու նորէն հարցուց .

— « Հապա ուրեմն ի՞նչ բանի վրայ կը  
մտածես, սիրելի ամուսինս. չըլլայ որ վիշտ  
մը ունենաս :

— Չէ, սիրելի ընկերս, վիշտ չունիմ,  
պատասխանեց Գէորգ խանդաղանօք նայ-  
ելով Եղիսարեթի . մեր երգած երգին վեր-  
ջին տողերը մարէս կ'անցընեմ, և կ'ուրա-  
խանամ որ զու անոր պատուէրը կատարե-  
ցիր, հոգալով այն խեղճ որբն՝ որ անօթու-  
թենէ ու ցուրտէ մեռնելու վտանգի մէջ  
գուռերնիս դարկաւ . ասիկայ ինձի կը ցու-  
ցընէ քու ազնիւ սիրտ . բայց թերես ուրիշ  
օգնութիւն մըն ալ կրնանք ընել իրեն : Սի-  
րելի Եղիսարեթս, մենք հիմա այն երջա-  
նիկ զիշերուան յիշատակը կը տօնենք, յո-  
րում Աստուածորդին աշխարհ եկաւ մեր  
և բոլոր մարդկային ցեղին փրկութեանն  
համար . և ահաւասիկ Աստուած նոյն զի-  
շերը աղայ մը կը խրկէ մեզի որ խնամենք :  
Փրկիչն ալ իբրև անձանօթ ոք մարդկանց  
մէջ իջաւ, որովհետեւ անոնց զթութիւնը  
կ'ուղէր փորձել, և Բեթղեհեմի բնակիչըը  
առջի բերան կարեկցութիւն չցուցընելով  
ախոռի մը մէջ վոնտեցին զինքը . մենք ալ  
հիմա վոնտենք այս տղան : Եղիսարեթ,  
ըսէ ինձի կարծիքդ անկեղծաբար, ի՞նչ ը-  
նենք զինքը :

— Տուներնիս պահենք, պատասխան ար-  
ւաւ զուարթութեամբ Եղիսարեթ . նոյն խակ  
այս զիշերս ծնելոյն խօսքը չէ՝ որ կ'ըսէ թէ  
« ի՞նչ որ կ'ընէր այս պղտիկներէն մէկուն,

ինձի կ'ընէք» : Ալփրետ աղէկ ու հանդարտ  
տղայ մը կ'երևայ ինձի . դէմքին վրայ ան-  
մեղութիւն ու բարեսրառութիւն մը կը փայ-  
լի , և բարի ու կրօնական սկզբունքներ ու-  
նի՛ ինչպէս որ իր խօսքերը կը ցուցընեն . և  
թէպէտ մուբացկան , բայց աներես ու կո-  
սկսալութիւն չէ , անանկ որ անտա-  
րակոյս կարգաւորեալ ծնողաց որդի է .  
նայէ սա իր կարմիր կարճ զղեստն ալ , մա-  
շած է՝ բայց յայտնի կը տեսնուի որ բարակ  
չուխայէ է : Երբոր հինգ հոգի կերակրելու  
կարողութիւն ունինք , վեց հոգի ալ կրնանք  
պահել . ուստի ես կ'ըսեմ որ մեր տունն  
առնենք խեղճ տղան :

— Ո՞վ ազնիւ սիրտ , ըսաւ պահապանը՝  
Եղիսաբեթի ձեռքը սխմելով . օր մը Աս-  
տուած փոխարէնը պիտի տայ քեզի , և այս  
պղտիկ պանդուխտին համար ըրածդ՝ եր-  
կնից օրհնութիւնները պիտի իջեցընէ մեր  
որդւոց վրայ : Ուստի այս վայրկենէս սկը-  
սեալ կ'որդեզրեմ ինձի այս տղան , և իբրև  
իմ որդիս կը սեպեմ : Սակայն , ազնիւ ըն-  
կերս , խոհեմութիւն կը սեպեմ որ այս ա-  
ւետիսն իրեն տալէն առաջ քանի մը բան  
հարցընենք իրեն , որպէս զի ըստ կարե-  
լոյն իմանանք որ արգեօք արժանի՞ է այն  
բարերարութեանն՝ որ միաք ունինք ընելու  
իրեն : Հոս եկուք , Ալփրետ » , ըսաւ Գէորգ  
ձայնը բարձրացընելով : Ալփրետ եկաւ դի-  
մացը կայնեցաւ զինուորի մը պէս , որ իր  
պաշտօնակալին հրամանին կը սպասէ :

— « Դու ըսկիր մեզի , որդիս , որ հայրդ պինուոր էր , և հայրենեաց համար մեռաւ պատերազմի մէջ . իրաւ իրեն համար պարծանք մըն է՝ իր հայրենակցաց պաշտառ նութեանն համար արիւնը թափած ըլլալը , բայց անտարակոյս քեզի համար շատ արխարական բան է զինքը այսպիսի հասակիդ կորսնցընելդ , որ իրեն օգնութեանն ու խորհուրդներուն շատ կարօտութիւն ունէիր . չես կրնար աւելի տեղեկութիւն մը տալ ծնողացդ վրայ . ինչ կերպով հայրդ սպաննուեցաւ , և ուր մեռաւ մայրդ . ինչ պէս մեր անտառն եկար , և ինչ կերպով մեր մենաւոր բնակարանը զտար : Քեզ տեսնամ , ամէն բան տեղն ՚ի տեղը պատմէ մեզի » :

Երկու տղաքները մէկէն մօտեցան Ալփիրետի պատմութիւնը լսելու համար . ան ալ ծանր կերպով մը հետեւեալ եղանակաւ մկսաւ իր պատմութիւնը :

« Աստուած ողորմի հոգուոյն՝ խմ խեղճ հայրս , հուշարներու խմբի մը մէջ կողմնաւ պետի պաշտօնին հասած էր , և ինչպէս որ կը յիշեմ՝ մեր վաշտն այն ատենները Շլեզիոյ Կլաց քաղաքը կը դանուէր : Մայրս , որ յաջողակ էր ձեռքով և խիստ գործունեայ , առաւօտուընէ ինչուան իրիկուն կարելու հետ էր , և շատ ստակ կը վաստըկէր . անոր համար մենք ալ բաւական աղէկ կեանք մը կ'անցընէինք . մէյ մ'ալ օր մը , ոչ ինչուան հիմա կը յիշեմ՝ իբրև թէ աչքիս

առջեն ըլլար , Հայրս դահավիմաբար սե-  
նեակը մնաւ , ու ըստ մօրս . « Պատերազ-  
մը հրատարակուեցաւ , պէտք է որ վաղը  
երթամ » : Ո՞հ , Հայրս կտրիճ մարդ էր ,  
ամէն բանի վայելուզը կ'ըմբռնէր , և աղէկ  
զիտէր որ Հաւատարիմ զինուոր մը ոչ եր-  
բէք պէտք է ետ քաշոի : Բայց մայրս շատ  
կը վախնար , ու արցունք թափելէն չէր  
դադրեր . չէր ուզեր թողով Հայրս որ եր-  
թայ , զիտնալով որ վտանգներու մէջ պիտի  
իյնար , և զուրկ ալ պիտի մնար իր օդնակա-  
նութենէն այնպիսի միջոցի մէջ որ թերես  
շատ պիտի կարօտէր անոր : Վերջապէս՝  
աղաչելով պաղատելով Համոզեց զինքը որ  
զմեղ ալ մէկտեղ տանի . այսպէսով իրեք-  
նիս երկրորդ առաւօտը ճամբայ ելանք :  
Երկայն բարակ ճամբորդութիւն ընելէ վեր-  
ջը , օր մը յանկարծ լսեցինք որ թշնամիք  
կը մօտենան : Մեր վաշտը մէկէն շարժե-  
ցաւ զիմացնին երթալու , և հետեւաբար  
Հայրս ալ մէկտեղ զնաց : Մայրս և ես կ'ու-  
ղէինք անհրաժեշտ ընկերակցիլ իրեն , սա-  
կայն ինքը բացարձակապէս արդիլեց մեզի .  
ուստի հարկաւորուեցանք տեղերնէս չար-  
ժելու : Զեղի կը թողում մտածել մեր վիշ-  
տերը , երբոր հեռուէն լսեցինք հրացան-  
ներուն պարպուելու ձայնը , որ անընդհատ  
կ'արձը կուէին , և որոտման պէս կը շառա-  
չէին . ամէն մէկ հարուածը մէյմէկ սուր էր  
մօրս սրտին : Վայ ինձի , կ'ըսէր , թերես  
այս հարուածը հօրդ կեանքը վերուց : Բո-

լոր պատերազմին միջոցը ուրիշ բան չը-  
րինք՝ բայց եթէ լալ ու աղօթել։ Բայց ինչ  
պէս մխիթարուեցանք՝ երբոր վերջապէս  
ողջ առողջ դարձած տեսանք զինքը։ Մայրս  
վիզը պլուեցաւ, ու չէր կրնար բաժնուիլ.  
Ես մէկ ձեռքը բռնած կը սխմէի ու կը պազ-  
նէի, և ուրախութենէս կու լայի։ Այն ան-  
գամէն վերջը՝ հայրս ուրիշ շատ հեղ ալ պա-  
տերազմի գնաց, և բարերազդաբար միշտ  
անվեաս դարձաւ։

» Օր մը . . . ով օր ահաւոր մեզի հա-  
մար . . . հոռար մը արազընթաց ձիու մը  
վրայ հեծած գեղն եկաւ, հետո մէկտեղ  
բերելով այն ձին՝ որ աղէկ կը ճանչնայինք.  
իմացուց մեզի որ խեղճ հայրս կէս փար-  
սախ մը հեռու էր գեղէն մահացու վերքով  
գետին տարածուած։ Մայրս և ես մէկէն  
վազեցինք հոռարին մեզի նշանակած տե-  
ղը, և ծառի մը տակ գտանք հայրս, ուր  
փոխազրեր էին զինքը. ծեր զինուոր մը քո-  
վը ծունկ չոքած էր ու իր թևերուն մէջ կը  
բռնէր զանիկայ, անանկ որ զլուխը իր  
կուրծքին վրայ կը հանդչէր. ուրիշ երկու  
զինուորներ ալ ոտքի վրայ զիմացը կեցեր  
էին։ Խեղճ հօրս կուրծքը գնտակ մը մտած  
էր, և այնպէս զունատ էր՝ որ կիմացուէր  
թէ մահուան մօտ է։ Ո՛հ, ինչ ցաւալի տե-  
սարան։ Մայրս ինկաւ չորեցաւ քովը, ու  
անոր ձեռքերէն բռնած՝ արտասուօք կը  
թրջէր. յայտնի տեսանք որ հայրս կ'ուզէր  
խօսք մը զուրցել մեզի, բայց չէր կրնար

խօսիլ . նուազեալ աչքերը դարձոց իմ  
վրաս , մօրս նայեցաւ , ևտքը դէալ ՚ի եր-  
կինք , և վայրկեան մը վերջը հողին աւան-  
դեց : Մօրս և իմ արտասուացն ու աղա-  
ղակներուն չափ չկար : Մօտ եկեղեցւոյ մը  
զերեզմանատան մէջ թաղուեցաւ . քանի  
մը պաշտօնակալներ ու խել մը զինուորներ  
յուղարկաւորութեան հանգիսին ընկերե-  
ցան , այնպիսի տխրաձայն փողեր հնչեցը-  
նելով , որ քանի որ կը յիշեմ՝ միշտ սիրտս  
կը ճղմուի : Իբրև պաշտօնակալի յետին  
պատիւն ուղենալով մատուցանել , զերեզմա-  
նին վրայ խել մը հրացաններ պարագեցին :  
ևտքը տեսայ որ զինուորներն անկէց դառ-  
նալու ատեննը աչուընին կը սրբէին : Իսկ  
մենք հեռացանք այն տեղէն պատառեալ  
սրտերով :

» Մայրս որոշեց որ իր երկիրը դառնայ .  
« Խրաւ , կ'ըսէր , ալ ամեննեին աղզական  
մը չունիմ՝ հոն , բայց դեռ բարեկամուհի  
մը ունիմ , աղնիւ բարեկամուհի մը՝ որ սըր-  
տանց կը սիրէ զիս , ինչպէս ես ալ զինքը ,  
և ապահով եմ որ զիս իր տունը կ'ընդունի ,  
որ կը յուսամ , սիրելի Ալփիրետա , որ ձե-  
ռացս աշխատանքովը քու և իմ ապրուստս  
կը ճարեմ » :

» Ճամբայ ելանք . սակայն , ով չէր ,  
հաղիւ թէ քանի մը օրուան տեղ ճամբայ  
ըրեր էինք՝ իմ պատուական մայրս հիւան-  
դացաւ , և մեծ նեղութեամբ իրիկուան դէմ  
պղտի զեղ մը հասանք : Բայց դուք՝ որ այս

չափ բարի անձինք էր , պիտի չհաւտաք ըստածիս , ոչ ոք իր քովին առաւ զմեզ . վերջապէս՝ խոտնոց մը տուին մեղի որ հոն քաշուինք : « Ոզորմելի է բնակարաննիս , ըստ մայրս , բայց Կոյսն Մարիամ ալ լաւագոյն բազգի չհանդիպեցաւ » . և շուտով մը կտոր մը յարդի վրայ պառկեցաւ ախոռին մէջ :

» Յօր օրուան վրայ իր վիճակը կը գէշնար . և տեսնելով որ մահը մօտեցաւ , քահանայ մը կանչել տուաւ հոգւոյն պիտոյքն հոգալու համար . եկաւ քահանայն , ու խել մը տաեն հետը անցուց կարդալով ու խօսակցելով : Երբոր դնաց , ան զեղացի կինն որուն ստացուածն էր այն ախոռը , եկաւ մօրս քովին ու ըստ անոր .

« Դու հիւանդ ես , անոր համար պարտական եմ . քիչ մը աւելի ծառայութիւն ընկելու քեզի » :

» Այս ըսելով դուքս ելաւ , և քիչ ատենէն նորէն գարձաւ՝ վառած ախոռի կանթեղ մը բերելով հետը , որուն մէջը քիչ ձէթ կար , և զերանէ մը կախեց . բոլոր բոլոր այս էր մեղի համար ըրածը , և անկէ ետքը ալ հոգը չեղաւ մեր վիճակին վրայ :

» Մօրս հետ մինակ մնացի . քովը մօտնստեր էի յարդի դէզի մը վրայ , և յորդ արտասուօք կու լայի . կէս զիշերուան դէմ անզրադարձայ , որչափ որ կանթեղին ամենատկար լոյսը թող կու տար , որ մօրս դոյնը երթալով կը նետէր , և խեղճը ստէալ

խորին հառաջանքներ կ'արձըկէր . այն առանքնեն առջինէն աւելի սաստիկ լալ սկսայ : Այս իմացաւ զայն , ու ձեռքն ինծի երկընցընելով ըստ :

« Ա՞ն լար , սիրելի Ալփրետ . միշտ բարի ու կրօնասէր եղիր , առտու իրիկուն ազօթէ Աստուծոյ , միշտ աչքիդ առջեն ու նեցիր զինքը . ջանա միշտ բարի գործեր ընելու և ամենեին չար բան չդործելու , ան ատեն Աստուած կու տայ քեղի ուրիշ հայր մը և ուրիշ մայր մը » . . .

» Ա՞ն , այո , ասանկ կ'ըսէր ինքը . բայց ես ոչ երբէք անոր պէս աղէկ մայր մը պիտի զանամ » . . .

Այս խոռքերս ըսելու ատենը՝ Ալփրետի աշքերէն խոշոր արցունքներ կը թափէին . բայց վերջը տեսնալով որ ամէնքը իր բերանը կը նայէին , ջանաց որ արցունքները բռնէ , և այսպէս շարունակեց .

« Այս երկար ատեն աչուլները երկինք սենուած բռնեց . հոգեվարքի ձայնով օրէնեց զիս , յետոյ խորունկ հառաջանք մը արձակեց , որ իր կենաց վերջին հառաջանքն եղաւ : Ա՞ն , այս աղէտալի վայրկենին ես ուրիշ բան չէի կրնար ընել բայց եթէ լալ ու լալ : Խոտնոցին տէրն ու իր կնիկը խոստացած էին մօրս՝ որ զիս իրենց տունը կ'առնեն , ու որդւոյ պէս կը պահեն զիս : Խրացընէ՝ երբոր զրաւեցին այն կտոր մը զգեստեղէնն ու ստակն որ մայրս մահուընէն ետքը ձզեր էր , զիս տուներնին առին ,

և քանի մը օր շատ աղէկ նոյեցան զիս .  
բայց իրեք շաբաթ չանցած՝ ճամբայ գրին  
զիս , ըսելով թէ մօրս ձգածին իրեքը կերեր  
էի , և թէ երթամ մուրանալով դտնամ կե-  
րակուրս :

» Այն զեղին մէջ ուրիշ մէկը չէի ճանչ-  
նար . թողունք որ ապահովալէս ոչ ոք  
կընդունէր զիս իր տունը . ուստի հարկ ե-  
ղաւ որ ելլամ երթամ անկէց : Կ'ուղէի Վաց  
գառնալ զպրոցի ընկերներս փնտուելու հա-  
մար , բայց ոչ ոք զայ որ ճամբան կա-  
րենար ցուցընել ինձի , և չեմ ալ զիտեր որ  
քալելով քալելով պիտի կարենամ վերջա-  
պէս հասնիլ հոն : Ես ճամբաս առաջ կը տա-  
նիմ , և երբոր անօթի եմ՝ հացի կտոր մը ո-  
ղորմութիւն կը խնդրեմ : Եւ ուրիշ ինչ կըր-  
նամ ընել » , ըսելով վերջացուց Ալփրետ  
խօսքը , և ամօթէն աչուըները վար առաւ :  
Բոլոր ընտանեաց սիրտը շարժեցաւ իր  
պատմութենէն :

— « Տեսէք , սիրելի զաւկըներս , ըստ  
մայրն աչուըները սրբելով , տեսէք թէ ինչ-  
պէս դժբաղդ է այս խեղճ տղան իր ծնողըը  
կորսընցուցած ըլլալուն պատճառաւ : Այս-  
նը կրնայ պատահիլ ձեզի ալ . և թէ որ եր-  
կուքնիս ալ կորսնցընելու ըլլաք , ինչ կ'ըլ-  
լայ ձեր վիճակը : Անոր համար ամէն օր ա-  
ղաչեցէք զԱստուած որ ձեր հօրն ու մօրը  
կեանքը պահպանէ :

— Իրաւցընէ քու ծնողքպարժանաւոր  
անձինք են եղեք , սիրելի Ալփրետս , ըստ

անտառի պահապանը , և երջանիկ կ'ըլլաս  
թէ որ անոնց իմաստուն խրատներն 'ի գործ  
դնես . բայց ըսէ նայինք , որդիս , քու  
սերնդեանդ վկայագիր մը ունիս արգեօք :

— Այո , պատասխանեց Ալփիրետ , կար  
ծեմ որ ասոր մէջն է ուզածդ » : Եւ մէկէն  
սկսաւ իմաստուն մախաղին մէջ , ուսկից կա  
շիէ հին դրապանակ մը հանելով՝ Գէորգայ  
տուաւ , ըսելով .

— « Ասոր մէջ քանի մը թուղթեր կան  
որ մայրս յանձնեց ինձի մեռնելէն քիչ  
առաջ , ապսարելով որ աղէկ պահեմ զա  
նոնք , և ոչ երբէք մէկու մը տամ . բայց  
քու վրադ կը վստահիմ և կը ցուցընեմ  
քեզի , որովհետեւ զիս որդի կանչելէն ետ  
քը՝ կարելի բան չէ որ չդարձընես ինձի  
զանոնք » :

Գէորգ ծիծաղելով առաւ դրապանակը ,  
և տեսաւ որ Ալփիրետի ծննդեան , և հօրը  
մահուանը վկայագիրներն կային մէջը , եր  
կուքն ալ ըստ կարգի յօրինուած . վաշտին  
քահանայն դրած էր մահուան վկայագիրը ,  
և հաղարապեան ալ իր ծեռքովը փառաւոր  
վկայութիւն մը զրած էր տակը՝ մեռնող  
պաշտօնակալին քաջութեանն ու վարուց  
ամբծութեանը վրայ , և քանի մը զովեստ  
ներ ալ աւելցուցեր էր անոր այրույն վր  
րայօք :

— « Շատաղէկ , ըսաւ պահապանը՝ զրա  
պանակն Ալփիրետի ծեռքը տալով . սիրելի  
ըլլան քեզի այս թուղթերը . բայց հիմա զո՞ն

պատասխան տուր ինծի , տղաս , ի՞նչպէս , կ'ախորժիմ մեզի հետ կենալը :

— Եատ կ'ախորժիմ , պատասխանեց Ալ-փրետ ընտանութեամբ , անանկ որ ինծի կ'երևայ թէ ես ալ ընտանեաց մէկն եմ:

— Կ'ուզեմ ուրեմն մեզի հետ մնալ :

— Ի՞նչ ըսել է . շատ աւելի հոս կ'ուզեմ՝ քան թէ ուրիշ որ և իցէ տեղ . քու ընկերոջդ գէմքին վրայ մօրս աղնուութեան ընորհքը կը ցոլայ , և զու ալ կարծեմ աղէկ մարդ սիմտի ըլլաս (ըսաւ խնտում երեսովք բովլ մօտենալով) , որովհետեւ հօրս պեխերուն ալէս ձեւ տուեր ես պեխերուդ » :

Պահապանը չկրցաւ ծիծաղը բռնել այս խօսքերուս , և երկու մատուցներով սկիսերը շտկելով , ըսաւ անոր .

— « Ուրեմն , տղաս , մեզի հետ կեցիր . ես կ'ուզեմ երկրորդ հայր ըլլալ քեզի , և իմ Եղիսաբեթս ալ մօր տեղ կ'ըլլայ . բայց զու ալ բարի զաւակ մը եղիր , սիրէ նոր եղբայրդ ու քոյրերդ , ու աղէկ ընկերութիւնը ըրէ անոնց » :

Ալփրետ չէր կրնար հաւտալ իր ականջներուն լսածին , և աչուըները բացած ու շաղրութեամբ կը նայէր Գէորգայ երեսը , որպէս զի խմանայ թէ արդեօք ճշմարտիւ էր ըսածը . որովհետեւ իր դժբաղդութենէն ետքը վարժած ըլլալով անդթութեամբ մերժուելու մարդկանցմէ , չէր կրնար համոզովիլ որ զանուի մէկն որ ուղենայ ընդունիլ զինքն ու որդեղը ել :

— « Ըսէ , Ալփրետ , կրկնեց պահապտանը , յանձն կ'առնե՞ս : Քեզ տեսնամ , ձեռքդ տուր ինձի 'ի նշան հաւանութեան » :

Ալփրետի աջքէն արցունքներ սահեցան . տուաւ ձեռքն իր նոր հօրը , Եղիսաբեթի ձեռքը պաղաւ , ու պաղտուեցաւ տղոց , նաև պղտի Լուիզին հետ , թէպէտ անխկայ քան մը չէր հասկընար այս եղածներէն :

Այս գոխաղարձ սիրոյ առաջին նշաններէն վերջը , պահապանը քովը կանչեց իր նոր որդին , և զորովալից՝ բայց միանգամայն ծանր ձայնով մը ըսաւ անոր .

— « Կը տեսնաս , որդիս , ինչպէս Աստուած վրադ խնամք տարաւ՝ ծնողացդ տրած օրէնութեանցն համար . Աստուած լրաց հոգեվարը մօրդ աղօթքին , ինչպէս ըու աղաչանացդ ալ , զոր դու իրեն մատուցիր անտառին մէջ՝ ձեան վրայ չոքած , ցրտէն դողալով և այն զիշերուան խորին մթութենէն կորսուած : Ինքը քու քայլերուդ առաջնորդեց , ինքը բերաւ զքեզ մեր մենասոր բնակարանը . որովհետև թէ որ մեր երգին ձայնը լաած չըլլայիր , անտարակոյս պիտի քնանայիր , մախաղիդ վրայ պիտի սառէիր , և առաւօտը մեռած պիտի գտնէի զքեզ անտառին մէջ : Աստուած յարմար ժամանակին խալըսեց զքեզ , և այնալիսի զիշեր մը մեր տունը բերաւ զքեզ՝ յորում ուրիշ օրերէն աւելի բորբոքեալ ենք 'ի սէր Հօրն երկնաւորի , որ իր սիրելի Որդին պարզեց մեղի իր անքաւ զթութեամբը .

ինքը ձեռքէդ բոնեց հոս բերաւ դքեզ , ա-  
սլա թէ ոչ ցորեկուան լուսով ալ հանդերձ  
շատ դժուարաւ կրնայիր գտնալ այս բնա-  
կութիւնը . ուստի , սիրելիզ իմ , պէտք է  
որ շնորհակալ ըլլաս Աստուծոյ՝ քեզի ա-  
պաստանարան մը տալուն համար . պէտք  
է շնորհակալ ըլլաս իր Որդւոյն ալ , որ նաև  
քեզի համար աշխարհ եկաւ ասոր նման զի-  
շերով մը , և քեզի համար ալ մահուան համ-  
բերեց : Ոչ երբէք մոռնաս այս շնորհքներն  
ու բարերարութիւնները . բոլոր կենացդ  
մէջ երախտազէտ եղիր քու Աստուծոյդ և  
քու Փրկչիդ , և միշտ բարի քրիստոնէի պէս  
ապրէ » :

Ալփրետ աչքերը երկինք վերուց , և ձեռ-  
քերն իրարու միաւորելով

— « Ո՛վ Աստուծ իմ , ըսաւ , ճշմար-  
տապէս կատարեցիր մօրս վերջին խօսքե-  
րը , երկրորդ հայր մը և երկրորդ մայր մը  
շնորհելով ինձի . ես ալ կ'ուզեմ մօրս վեր-  
ջին խրատներուն հետեիլ , և ամէն բանէ-  
տւելի կ'ուզեմ միշտ պատուել իմ բարերար-  
ներս , հնազանդիլ անոնց ու սիրել զա-  
նոնք . . . :

— Ապրիս , տղաս , զուրցեց պահապա-  
նը՝ զրկելով դանիկայ . ասանկ ըրէ , և կը  
տեսնաս որ բաղդդ կը յաջողի » :

Եղիսաբեթ ալ պապաւ Ալփրետի ճակա-  
տը , և ձեռքէն բռնելով առաւ սլզտի սե-  
նեակ մը տարաւ , որ փոքրիկ ու մաքուր  
անկողին մը կար . և անոր վրայ տղան մոտ-

յաւ իր զժբաղդութիւններն ու նոյն օրուան  
մէջ քաշած աշխատանքները , անոյշ ու  
հանգարած քուն մը քաշելով . ո՞հ , ի՞նչպէս  
երջանիկ հանգիստ է անմեղութեան քունը :

Երկրորդ առաւօտը երբոր արթնցաւ ,  
տան տղաքը անկողնին քովը ժողվուեցան ,  
կը զօրովէին կը խանդաղատէին վրան , և  
սիրավիր խօսքերով կը յայտնէին իրենց  
խնդութիւնն՝ որ ծնողքնին եղբայրը երէր էին  
զանիկայ իրենց . Ալփիրեատ , որ ազնուական  
սրտով ծնած էր , այսպիսի անակնունելի  
բարերարութեան մը երախտազէտ ըլլա-  
լով , ինքն ալ փոխաղարձ զդուանքներով  
կը պատասխանէր անոնց . անանկ որ այն  
վայրկենէն այս իրեք տղաքը իրարու մէջ  
ներքին քաղցր մտերմութիւն մը ուսնեան ,  
որ մահուամբ միայն սլիտի վերջոնար :

Վախաճաշիկէն ետքը՝ նորէն մարդոյն քո-  
վը զայցին , և որչափ նայէին վրան՝ Հեր-  
յակեր : Վակայն ասոնց անմենդ ուրախու-  
թիւնը քիչ մը շվոթեց Պ. Յիլֆ անուանը  
պատանւոյն գալուստը , որ սաստիկ սէր  
ունէր որսորդութեան , և այս պատճառաւ  
ստէպ մեր պահապանին տունը կու զար ,  
որովհետեւ անոր ընկերութեամբը կրնար  
անտառին մէջ որսալ :

Պ. Յիլֆ շիտակ սենեակը մտաւ , առանց  
իսկ նայելու հոն դանուողներուն երեսը . և  
բարձրածայն ծիծաղելով և կծու խօսքերով  
ծաղը կ'ընէր մարոյն պատկերքը ու կ'ըսէր  
թէ աղտ մըն է այդ նկարը , և թէ այն

խրճիթները, բլուրներն ու տունկերը աւելացի քաշուած էին. սպոց վրայ ալ կը խրնացար՝ որ այսպիսի ողորմելի մսուր մը կեցած կը դննեն, իրքն թէ աշխարհիս ամենէն հրաշալի ու սակաւազիւտ բանն ըլլար:

— « Ի՞նչ բանի կը ծառայէ ասիկայ, կրկնեց երկրորդ անգամ, կ'ուզէի զիտնալթէ ինչ բանի կրնայ դալ :

— Ի՞նչ բանի, պատասխան տուաւ զէորդ քաղաքավար՝ բայց ծանր կերպով մը : Եւ կուր պատուհանէն մէյ մը գուրս նայէ . կը տեսնաս ինչպէս հողուն երեսը թանձր ձեամբ ծածկուած է, ինչպէս ծառերն անոր բեռան տակ կը ճմլեն ու կը ճռնչեն . նայէ մէյ մը սա պաղատու ծառերուն, որ մեր տանը բոլորտիքը տնկուած են . տանձ մը, խնձոր մը կախուած չէ անոնց ճիւղերէն . ոչ տերեւ կը զտնուի, ոչ ծաղիկ . սառուցին մեր պատուհաններուն վրայ ձևացուցած ծաղիկները միայն կրնանք վայել . բոլոր բնութիւնը պատած է ձեամբ և սառնամաննեօք, և սառոյցը բխրեղեայ աշտանակներու նման կախուած է մեր տանիքէն : Ասանկ խիստ եղանակին՝ խեղճ տղաքը տան մէջ բանտուածի պէս են, և հաղիւ թէ քանի մը քայլ կրնան դռնէն դուրս ելլալ . որեմն կրնան պախտրակուիլ այն զորովագութ ծնողքն, որ կը ջանան դարնան զաղափար մը տալ իրենց դեռաշասակ զաւակացը՝ տարցուցած սենեկի մը

մէջ, մինչդեռ բոլոր բնութիւնը կը հեծէ ցրաէն : Այս զիւղական նկարը մեր տղոց միակ սփոփանքն է, և իրենց համար մեծ վայելք է գարնան տեսքը սղճնեալ կանաչազարդ անտառներով, ծաղկեալ մարգաղետիններով, և հովիններով որ արածելու կը հանեն իրենց հօտնը :

» Սակայն ասո՞նք չեն մեր դարմացմանն և ուրախութեանը զլիաւոր առարկաները, այս նկարին վախճանն է ցուցընել որ քրիստոնեայ ենք, և այս Ծննդեան սուրբ տօնին կ'ուրախանանք 'ի Քրիստոս, յիշելով որ մարդկանց սիրոյն համար Աստուած մարմնացաւ . և կը փախտքինք որ մեր դաւակներն ալ մասնակից ըլլան մեր ուրախութեանը, որչափ ոք կրնան իրենց հասակին ըմբռնել անոր պատճառը . և այս նկարն որ կը տեսնես՝ մի միայն յարմար միջոց է մեր զիտած նպատակին հասնելու : Ես ալ գիտեմ որ հոչակաւոր նկարիչներ այսպիսի մեծ և բոլոր քրիստոնէութեան համար նըշանաւոր նիսթ մը շատ աւելի վայելչութեամբ ու զեղեցկութեամբ քաշած են քան զմեր նկարը, և կը համոզուիմ ալ որ քու մեր տղոց զուրցած զիտողութիւններդ ըստոյդ ու արգարացի են . բայց զու ալ ալէաք է համոզուիս որ ընտիր նկարները հարուստներու համար են, ոչ թէ տղոց համար . իմ որդիքս ասկէց աղէկ նկար տեսած չեն, և թերեւ զժուարաւ ալ ուղենան փոխել դայն ուրիշ պատկերի մը հետ :

» Թող ուրիմն , պարոն , որ մեզի պէս  
անտառաց պարզամիտ բնակիչները իրենց  
հարց սովորութիւններն անխախուտ պա-  
հեն : Ես կը յիշեմ որ այս նկարը պղտիկու-  
թեանս ժամանակը իմ մեծագոյն զուարձու-  
թիւնս էր , և ինձի օրհնութեանց ալ առիթ  
եղաւ : Ո՞չ , երանի՛ թէ իմ տղոցս համար  
ալ օրհնութեանց և սփոփանաց ազրիւր ըլ-  
լայ միշտ » :

Ասանկ խօսեցաւ մեծարոյ կրունվալա  
ծերունին . և սկասանին չհամարձակեցաւ  
պատասխան տալու :



**Գ.**

ՊԱՀԱՊԱՆԻՆ ԸՆՏԱՆԻՔԸ

Փէորդ կրունվալտ անտառին պահապան՝  
նր՝ արդար ու բարի մարդ մըն էր, և ինչ-  
պէս որ ինքն ալ կ'ըսէր՝ հին մարդկանց ո-  
ճովը շինուած էր. երկիւզած յԱստուծոյ,  
ընկերասէր, իր ծառայութեանը մէջ ան-  
խոնջ, բաւական ալ զրադէտ, և որից  
շատ ձիրքերով սղնեալ. և այս ամէն բանէ  
աւելի՝ անանկ հաւատարիմ էր, որ ո՛ և  
իցէ կերպով ուզենայիր փորձել՝ կրնար ե-  
րես ճերմկցընել. Այս պատուական ծե-  
րունին իր հարց բարեպաշտական սովորու-  
թիւնները շատ կը յարգէր, անոր համար  
ալ խիստ ուշադիր էր կատարելու դանոնք.  
տեսած ու ճանչցած էր իր պապը, և անոր  
հանճարեղ խրատները կը յիշէր. լսած էր  
իր հօրը կարծիքներն, որուն յիշատակը  
կինդանի ու քաղցր էր իր սրտին մէջ, և ի-

զործ կը զնէր զանոնք , առանց վոյժ ընել  
զու նոր ատենի վարդապետութիւններուն  
վրայ :

Առաւօտը կանուխ կ'ելլար անկողնէն , և  
իր առաջին դրադմունքը՝ կնոջն ու որդւոցը  
հետ մէկտեղ աղօթելն էր . իրիկունն ալ  
նոյն կերպով կը կնքէին օրը :

— « Խնչալէս կրնանք , կ'ըսէր ինքը , սի-  
րեցեալ զաւակներս , սկսիլ ու լմընցընել  
որերնիս առանց երախտազիտութիւննիս  
յայտնելու Անոր , որ ամէն օր կեանքերնիս  
կը պահպանէ , և ոչ միայն հարկաւոր ա-  
պրուստը կը շնորհէ , հապա նաև այն ամէն  
ուրիշ բարիքներն ալ որ կը վայելենք : Ես  
կարծեմ թէ հրեշտակաց ալ մխիթարու-  
թիւն է արքայութեան մէջ տեսնելն երկրիս  
վրայ հայր մը , մայր մը , որ իրենց որդւոցն  
հետ ծունկ չոքած Աստուծոյ առջև՝ ձեռքեր-  
նին դէպ'ի երկինք կը բարձրացընեն՝ ինչան  
շնորհակալութեան : Երկնաւոր Հայրը կը  
տեսնայ մեր սրտերը , իր ողորմութեամբը  
կը նայի մեր վրայ , և իր նայուածքը՝ օր-  
հնութիւն մըն է » :

Այսպիսի փափուկ ու ազնուական դպաց-  
մունքներ ունէր մեր պահապանը , որոնք  
կը քաղցրացընելին իր կեանքը : Ինքը նոյն  
պէս սովորութիւն ունէր կերակրէն առաջ  
ու ետքը համառօտ աղօթք մը զուրցելու .  
և թէոլէտ ստէպ տղաքն անհամբերու-  
թեամբ կուղէին վայրկեան մը առաջ սե-  
ղան նստիլ , բայց ոչ երբէք կը համարձա-

կերն պատառ մըն ալ բերաննին դնելու  
հայրերնին աղօթքը լմընցընելէն առաջ :

Երբոր Գէորգ իր ընտանեաց մէջ կը  
զանուէր, ամենամեծ էր իր ուրախութիւնը :

— « Ասկէց զատ ուրիշ ինչ մխիթարու  
թիւն կրնամ փնտռել, կ'ըսէր : Միթէ չու  
նիմ հոս այն ամէն մխիթարութիւններն՝ ու  
րոնց սիրտս կը ցանկայ, և որոնք իմ կե-  
նացս երջանկութիւնն են » :

Անոր համար բոլոր օրն աշխատելէն ետ-  
քը՝ իրիկուան զուարթութեամբ տուն կը  
դառնար, պղտի շիշ մը զարեջուր կը խմէր,  
խսկ կիրակի օրեր՝ զաւաթ մը զինի, և ժա-  
մանակը կնոջն հետ խօսակցելով, և տղոցն  
օգտակար ու զուարճալի պատմութիւն մը  
պատմելով կ'անցընէր : Խսկ այն անգամներն  
որ եռանդը կը վառուէր, քնարը ձեռքը  
կ'առնէր ու կը չալէր . բոլոր ընտանիքը կը  
դմայլէին այն քաղցրածայնութեանը, մաս-  
նաւրապէս ձմեռուան երկայն իրիկուննե-  
րուն՝ երաժշտութիւնը իրենց համար ամե-  
նէն աւելի ախորժելի զբօսանքն էր :

— « Այս ցրտաշունչ եղանակիս, կը զուր-  
ցէր Գէորգ, թոչնոց զեղեղանքները չեն  
զուարճացըներ զմեղ . և ինձի համար իմ  
Եղիսարեթիս և որդւոցս ձայնը՝ այս ան-  
տառին մէջ ամենէն զերազանց ներդաշնա-  
կութիւնն է » :

Եղիսարեթի ձայնը անոյշ էր . և զիտցած  
բաղմաթիւ աղուր երգերէն անսոնք որ իր  
տղոց հասակին կը պատշաճէին՝ սորվեցու-

յեր էր անոնց . և պահապանին մեծ մխիւ  
թարութիւն էր այն սիրելի ձայներուն հետ  
իր նուազարանին ձայնը խառնելը : Ասու  
նաւոր սէր ունէր Գէորդ երաժշտութեան  
վրայ , որուն չափաւորապէս աղէկ տեղեւ  
կացած էր իր ճանապարհորդութեանցը  
մէջ , և երիտասարդութեանն ատեն քաջ էր  
փող չալելու մէջ . բայց հիւանդութիւն մը  
քաշելով բռնազատուեր էր ձգել այն նուա  
զարանն , և քնարի ետենէ եղեր և շատ յա  
ջողեր էր :

Իր որդիքը սովորութիւն ունէին դպրոց  
երթալու Եշէնդալ զեղը , որ ամենէն մեր  
ձաւոր զեղն էր իրենց բնակարանէն : Ուս  
տի երբոր Ծննդեան տօներն անցան , և  
անտառին ճամբան բացուեցաւ , Փրիստիա  
նոս և կատարինէ նորէն սկսան ամէն օր  
երթալ հոն , և Ալփիրետ ալ հետերնին կ'եր  
թար ախորժանօք . շատ ժամանակ չանցաւ  
իր տաղանդովի ու ըրած մտադրութեամբը  
իր դպրոցի ընկերակիցներուն ամէնն ալ  
անցաւ :

Կիրակի օրերը մեր տղոցն համար շար  
թուն ամենէն զեղեցիկ օրն էր , որովհետեւ  
աղնիւ Գէորդը տունը կը մնար , և իրենը  
կրնային առաւօտուընէ ինչուան իրիկուն  
հետը անցընել , որ իրենց համար երջան  
կութիւն էր :

— « Ես շարթուն մէջ վեց օր , կ'ըսէր  
Գէորդ , իմ աերանցս ծառայութեան մէջ  
կ'անցընեմ անընդհատ . բայց կիրակին մե-

ծաղոյն Տիրոց մը ծառայութեանը նուի քուած է . և վեց օր ծառայութեան կ'արժէ որ օր մը հանդիստ ընենք ևս և իմ աշխատութեան ընկերներս » :

Կիրակի առաւօտները՝ հայր , մայր և որդիք միատեղ զուարթութեամբ Խշէնդալի եկեղեցին կ'երթային . և մասնաւորապէս գարնան այս շրջապայութիւնը մեծ զրոսանք էր տղոյ համար , որովհետեւ ճամբան տեղ մը հոտաւէտ խոտերով և ծաղիկներով ծածկուած բլրոյ մը քովէն կ'անցնէր , ուրիշ տեղ մ'ալ հովտին մարզագետիններուն մէջն , զորոնք ծառեր կը շրջապատէին , կամ մացառախիտ ու մամնապատ ապառաժ լեռներ . և իրենք ալ անցնելու ատեն զեղեցիկ ծաղկըներ կը փրցընէին , ու փունջ մը շինած , երբոր տուն կը դառնային՝ ջրով ամանի մը մէջ կը զնէին , որ իրենց պղտի խորանին դարդ կ'ըլլար : Այս շրջապայութիւնները՝ միանդամայն տեսակ մը ուսուցիչ ալ էին Ալփրետի , որ մէկալներէն աւելի զգայուն ըլլալով բնութեան հրաշալիքներուն , անոնցմէ պատճառաբանութիւններու և նմանութիւններու առիթ կ'առնէր , և այն ատենէն ՚ի վեր յայտնի կ'երեցընէր որ օր մը քաջ նմանող պիտի ըլլար բնութեան , որ զերազոյն վարժապետ է զեղարուեստից , ինչպէս որ ետքը պիտի տեսնանք :

Կիրակի օրուան ճաշը միշտ հաճոյական կ'երեար այս ընտանիաց , որովհետեւ մաս-

նաւորապէս նոյն օրը Գէորդ իր ընտանեաց  
հետ միատեղ ուտելու վայելքն ունէր :

— « Հատ քիչ անդամ կ'ըլլայ , կ'ըսէր ,  
որ կարենամ շարթուն մէջ ձեզի հետ ճաշել ,  
որովհետեւ սովորաբար անտառին մէջ հին  
ծառի բնոյ մը վրայ նստած՝ մինակուկ կ'ու-  
տեմ կերակուրս . բայց միշտ տան մէջ ա-  
խորժով կ'ուտեմ , և չկարծէր որ տօն օրեւ-  
րու կերակոց առաւելութենէն է ասոր  
պատճառը . չէ , ասանկ չէ , սիրելի զա-  
ւակներս . հապա որովհետեւ ձեր ընկերու-  
թիւնը կը վայելեմ , ձեր մէջը նստած եմ ,  
իմ Եղիսաբեթիս քով , և զձեզ զամէնքնիդ  
ալ կայտառ ու ախորժակով կը տեսնամ :  
Կերէր , կերէր , կ'ըսէր վերջը նահապետա-  
կան բարեսիրութեամբ մը , և շնորհակալ  
եղէր Աստուծոյ ձեզի շնորհած բարեացն  
համար » :

Իր ճանապարհորդութեանց դիսլուածնե-  
րէն , կամ ուրիշ զուարճալի պատմութիւն-  
ներ ալ կը պատմէր կերակրոյ միջոցը .  
և ասոնք անանկ հաճոյական էին տղոցն ,  
որ կը փափաքէին որ սմէն օր կիրակի ըլ-  
լար :

Կերակուրէն վերջը կ'երթային շրջագայե-  
լու անտառին մէջ տան մօտերը . և Գէորդ  
այս առթով կը սորվեցընէր անոնց տեսած  
ծառերնուն , թուփերուն ու խոտերուն այլ  
և այլ տեսակները , և անդրադառնալ կու-  
տար անոնց զեզեցկութեանը , զանազան  
տեսքին և օդտակարութեանը վրայ , և թէ

իւրաքանչիւրը ինչ տեսակ երկիր կը սիրէ :

— « Տեսէք, ցանկալի գաւակներս, կը սէք անոնց, և զարմացէք թէ ինչպիսի իւմաստութեամբ ստեղծեր է Աստուած ամենայն արարածները, և ինչպէս ամէն բան, ինչուան ամենէն պղտի տունկն ալ՝ մարդ կանց և կենդանեաց պիտոյիցն ու սննդեանը համար հաստատեր է. անոր համար կրնանք մենք մեր անտառը մեծ զրբի մը նմանցընել, որուն ամէն տերեններուն վրայ կրնանք Աստուծոյ ամենակարողութիւնը, իմաստութիւնն ու բարութիւնը կարդալ » :

Գարնան ազուոր իրիկունները Եղիսաբեթ ընթրիքը մեծ թմբւոյ ( Տճ. Օհրամուր աղաձը ) մը տակ կը բերէք զուարթալից, ուր ստոլ մը և նատարաններ կը դնէին. և հոն ուտելէն վերջը՝ երգով մը կը զոցէին իրիկունը, որուն Գէորգայ քնարը կը միաձայնէր . և թոշուններն ալ ծառերուն վրայ ասդիէն անդին թըոչըտելով կարծես թէ իրենց ձայնները կ'ուզէին յարմարցընել ներդաշնակ նուազարանին :

Ալփրետ երջանիկ էր այսպիսի բարերարոյ ու բազմաթիւ ընտանեաց մէջ, ուր աստուածալաշտութիւնը, միաբանութիւնը, դործունէութիւնը, բարեկարգութիւնն ու խաղաղութիւնը կը տիրէին :

— « Ո՛հ, ինչպէս աղէկ առաջնորդեց ինձի Աստուած, ստէպ կ'ըսէք ինքն իրեն. բոլոր աշխարհ ալ վինտուելու ըլլար, ասոնց մէ աւելի աղէկ ու աւելի սիրոյ արժանի անձինք չէր կրնար զտնել » :

Անոր համար մեծ երախտազիտոթիւն կը ցուցընէր, և ամէն բանի մէջ յօժարութեամբ կը հնազանդէր ու կը ծառայէր անոնց՝ առաւել քան գհարազատ որդի մը :

Երբոր պահապանն իրիկուան յոզնած զաղրած տուն կը զառնար, Ալփրետ կը վազէր մէկէն հողաթափներն ու այն հին մոխրագոյն զգեստը բերելու, որ ընտանելան հազուսափ տեղ կը ծառայէր անոր : Երբոր Եզիսարեթ խոհանոցը ճաշը պատրաստելու զբազած կ'ըլլար, Ալփրետ ինք իրեն մտածելով հարկաւոր եղած փայտը կը բերէր, կամ զինետուն կը վազէր, և կամ պարտէզը՝ պէտք եղած ընդեղէնն ու բանջարեղէնը բերելու . միով բանիւ՝ ամենայն առիթներու մէջ կը ջանարիր երկրորդ մօրը աչքէն միտքն իմանալ, և երանելի կը սեղէր ինքդինքը՝ Երբոր կրնար զուշակել անոր փափաքն ու կամքը :

Իսկ իր հօրը մասնաւոր յարդութիւն մը կու տար . միշտ հլութեամբ և մեծարանօք մտիկ կ'ընէր անոր, և այն օրերն որ կրնար անոր ընկերել անտառին մէջ իրեն համար տօնի օր էին :

Գէորդ ստէպ իրեն պահպանութեանն յանձնուած անտառաց ուրուազիծներն յօրինելու կը զբազէր, և ճշգութենէ զատ՝ զոյն ալ կու տար անոնց, աւելի հաճոյական ընելու համար աչաց : Ետքը իրաքանչիւր թղթին տակը՝ մեծ զրերով իրաքանչիւր անտառին անունը կը զրէր՝ եղեին

ծառի կամ կաղնւոյ ոստիրէ պատկի մը  
մէջ առած , նոյն անտառին ծառերուն տես  
սակին համեմատ :

Հատ զեղեցիկ կ'երևային Ալփրետի աչքին  
այս բաները . անոր համար թախան-  
ձանօք աղաջեց հօրն որ իրեն ալ սորվեցը  
նէ նոյնը . Գէորդ անոր փափաքը կատա-  
րեց , և պատանեակն այնպիսի արագ յա-  
ռաջադիմութիւն ըրաւ , որ քիչ ատենուան  
մէջ սկսաւ ամենայն ճշդութեամբ ու առանց  
մէկ սխալի մը ամենէն զժուարին որուա-  
ղիծները զծել , միշտ աւելցընելով վրան իր  
մտքէն հնարած և անանկ աղէկ զործա-  
դրուած զարդ մը , որ նոյն խսկ պահապանն  
ալ զարմացած կը մնար : Յրինակի համար ,  
երբոր կաղնւոյ անտառի մը յատակազի-  
ծը շինելու ըլլար Ալփրետ , վայելուչ կաղնի  
մը կը քաշէր , և անոր բնոյն վրայ միտալ  
մը կը զնէր , որուն մէջ անտառին անունը  
զրուած կը տեսնայիր . Հոն մօտն ալ խող  
մը կտմ կինձ մը կը նկարէր , որ տերենե-  
րուն մէջ ծառէն վար ինկած վայրի կաղին-  
ները կը փնտրուէ : Ոէ որ ընդ հակառակն  
եղեին ծառերու անտառի մը յատակազիծը  
քաշելու ըլլար , անոր անունը եղեին ծառի  
ոստերով պատկեալ ժայռի մը վրայ կը զրէր ,  
և այս ժայռին տակ կը տեսնայիր եղջերու  
մը հանդարա նոտած տուանց որսի շուներէ  
և որսորդներէ վախնալու :

Այս երկասիրութեանց մէջ այնպիսի ըն-  
տիր ճաշակ ու դատումն կը ցուցընէր Ալ-

փրետ, որյայտնի կը տեսնուէր թէ նկարչութեան հանձար ունէր. և զտած պարապ ժամանակները միշտ կամ զիւղական տեսարան մը, կամ կենդանիներ քաշելով կ'անցընէր. ինչ և իցէ պղտի թղթի կտոր մը որ զտնելու բլար, թուզուն մը, ծաղիկ մը, կամ ծառի ճիւղ մը կը նկարէր վրան։ Ասանկ ահա օրուան մէջ ունեցած բոլոր աղատ պղտի ժամանակները ուրուաղրութեան կը ծառայեցընէր. և ոչ երբէք քառորդ մը ժամանակ պարապ անցուցած է առանց բան մը ընելու։

Գէորգ և Եղիսաբեթ իրենց զաւկին պէս կը սիրէին զԱլֆիրետ, և իրաւունք ալ ունէին, որովհետեւ իրենց տղաքն անկէց օրինակ առնելով աւելի փութաջան և մտադիր կ'ըլլային։

Պ.

ԲԱՐԵԲԱԽՏ ԴԻՊՈԽԱԾ ՄԷ

Ամփրետ, ինչպէս տեսանք, պատուական տղայ մըն էր, և ամենուն սիրելի իր դուարթ բարուցն, և այն յօժարութեանն համար՝ որով կը կատարէր իրեն հրամայուած կամ իրմէ խնդրուած ծառայութիւնները : Օր մը պահապանն առթով մը զանիկաց ֆէլսէք խրկեց, որ իր տիրոջը մէկ դղեակն էր, ուր շատ քիչ անգամ կու դար իշխանը, ան ալ մեծ որսի մը պատճառաւ : Դղեկին վերատեսուչն իր մէկ բարեկամը կերակրոյ հրաւիրել ուղելով, յանձնել տըւեր էր Գէորգայ՝ որ ջոխտ մը կարաւ խըրկէ իրեն . և որովհետեւ ճամբան երկայն չէր, Գէորդ Ալփիրետի տուաւ զանոնք որ տանի : Օդը խխտ աղուոր էր, և շատ սիրով կընէր ինքը այս համառօտ ճամբորդութիւնը, անանկ որ ուրախութեամբ տնէն զուրս եւ

լաւ : Ճամբուն վրայ ջրվէժի մը հանդիսեցաւ , որ առատ ջուր սրսկելով բարձր ժայռէ մը վար կը զահավիժէր , և որուն ծիւնափայլ փրփուրն ու բոլորտիքն եղող եղեւին ծառոց մութ կանաչ դոյնը հիանալի հակառակ երեսյթ մը կը ներկայացընէին : Փիչ մը հեռու այս ջրվէժէն՝ ճանապարհորդի զգեստով օտարական մը զետինը նատածէր և անոր ուրուազիծը կը յօրինէր : Ալփիրետ կամացուկ մը քովը մօտեցաւ արդելք շըլլալու համար , և ոտից ծայրերուն վրայ կեցած՝ առանց տեսնուելու զաղտուկ մը կը նայէր նկարին . բայց աղէկ մը զիտելէն վերջը՝ զարմանքը չկարենալով բռնել , յանկարծ աղաղակեց .

— « Ո՞չ , ո՞րչափ զեղեցիկ է . ասոր նըկարել կ'ըսուի » :

Օտարականը մէկէն զլուխը զարձուց նայեցաւ թէ ո՛վ է այս բացազանչութիւնն ընողը . ան ատեն Ալփիրետ վախկոտ կերպով մը առաջ զալով խնդրեց թոյլ տալու իրեն որ կարենայ աւելի մօտանց զիտել այն ազուր երկասիրութիւնը . նկարիչը քաղաքավար եղանակաւ մը տուաւ իր հաւանութիւնը :

— « Ինձի անանկ մը կ'երեսայ , կ'ըսէր Ալփիրետ նայելով պատկերին , որ այս թուղթը հայլի մըն է , որուն մէջ ջրվէժը , ծառերն ու ժայռը պղափկնալով կ'անդրագառնան : Ո՞րչափ վճիտ ու արծաթափայլ է ժայռին ճեղքէն ցայտող ջուրը . ինչուէս

ուս աղուոր փրփուրն եռալով կը սահի մամ  
ուապատ քարերուն մէջէն . և ինչպէս դա  
լար ու թարմ է անոնց վրայի մամուռը .  
կարծես թէ ձեռքովս կը շօշափնմ զայն : Հա  
պա սա մութ նոճիներն որ աներկիւղ բարձր  
հասակ մը կը նետեն դէալ 'ի երկինք . և հոն՝  
ժայռէն քիչ մը հեռու սա նկարուած եղջեւ  
րուն որ ծարաւն աղբիւրէն կը զովացընէ .  
ոհ , ինչպէս ոտուըներուն վրայ թեթև կե  
ցեր է : Իրաւցընէ այս եղջերուին համար  
մարդ չվախնար . որովհետեւ յայտնի կը  
տեսնուի որ եթէ հարկ ըլլայ՝ ինչպէս ամեւ  
նայն արագութեամբ պիտի կարենայ փախ  
չիլ , և զիւրին բանի մը պէս՝ ճամբուն զիւ  
մայ արգելք եղող ծառի կոճղերու կամ ժայ-  
ռուած քարերու վրայէն ցատքել : Խոկ իմ  
շինած եղջերուներս անանկ կազ ու անկա-  
տար են , որ կարծես թէ քայլ մը առնեն  
նէ՝ վար պիտի իյնան . ոհ , ինչպիսի տար-  
բերութիւն ։ :

Նկարիչը կ'ուրախանար սրտէն այս խօս-  
քերուս վրայ , ոչ միայն պատանեկին տուած  
անկեղծ զովեստներուն համար , բայց միան-  
գամայն նոյն արուեստին և զեղեցկին ճըշ-  
մարիտ գաղափարը անոր մտաց վրայ դրոշ-  
մոււած տեսնելուն համար :

— « Դու ուրեմն պղտի նկարիչ մըն ես ,  
ըսաւ անոր խնտալով :

— Ո՛հ , պատասխանեց Ալիրետ , ես ին-  
չուան հիմա ինքզինքս չէ թէ պղտիկ , հապա  
մեծ նկարիչ մը կը կարծէի . սակայն հիմա

կ'իմանամ ոտուղիւ որ ես ոչինչ եմ, բոլորովին ոչինչ :

— Ե զերայ այսր ամենայնի կ'ուղեմ ես նկարներդ տեսնալ . օր մը կու զամ զքեզ դանալու , և պէտք է որ ան ատեն ցուցը նես ինձի զանոնք . գու հիմա ըսէ ինձի ուր է տունդ , և թէ ով են ծնողըդ :

— Աւմզ , պատասխան տուալ Ալփրետ . ես խեղճ որբ տղայ մըն եմ՝ առանց անկողնի և առանց յարկի . բայց Կրունվալտ անտառի պահապանը զթալով վրաս՝ առաջիս իր տունն և որդեղրեց իրեն :

— Անտարակոյս ուրեմն իրեն աղղական ես . եղրօրորդին արդեօք :

— Զէ , չէ ամենեին . բոլորովին անծանօթ էի անոր մինչև այն օրն՝ որ գացի իրեն զուոը զարնելու , և սակայն պահապանն ու իր կինը մէկէն ընդունեցան դիս , կը խնամեն ու կը սնուցանեն և այնպիսի սէր կը ցուցընեն վրաս՝ իրբե թէ իրենց իրեք զաւակներուն ճշմարիտ եղրայրն եղած ըլլայի :

— Մեծ բան , ըստ նկարիչը : Բայց ի՞նչ պէս եղաւ ասիկայ , ի՞նչ դիպուածով այս բարի մարդկանց տունն եկար » :

Այն ատեն Ալփրետ տեղնի տեղը պատմեց բոլոր իր պատմութիւնը : « Եկարիչը մեծ ուշադրութեամբ մտիկ ընելէն վերջը , ըստ իրեն .

— « Ի՞նչ ազնիւ մարդիկ , ի՞նչ մարդասիրութիւն : Ալփրետ , բարեկ իմ կողմանէս

պահապանն ու կնիկը , և ըսէ իրենց որ վաղը պիտի դամ՝ իրենց այցելութեան , շնորհակալ ըլլալու համար զքեզ իրենց տունն առնելնուն և իբրև իրենց որդին խնամելնուն համար » :

Այս նկարիչը Պ . Ռիտինկ կը կոչուէր , որ իշխանին յանձնարարութեամբը քանի մը օրուընէ՝ ի վեր ֆէլսէք զղեակն եկեր էր՝ Հին թանգարանի մը պատկերներէն մէկ քանին նորոգելու համար . միանդամայն չուղելով կորսնցընել այսպիսի բարեպատեհ առիթ մը , շրջակայից զուարթատեսիլ և նրկարակերտ տեսարանները կը քաշէր :

Երկրորդ օրը իրիկուան Պ . Ռիտինկ Ալփիրետի տուած խոսամունքը պահեց , և եւկաւ պահապանին այցելութեան : Այս երկու բարեբարոյ անձինքներուն հարկաւոր չեղաւ երկայն ժամանակ իրարու հետ տեսնուիլ՝ զիրար յարդելու համար . երկուքն ալ ունենալով այն յատկութիւններն՝ որ կը միաւորեն իրարու հետ առաքինի հոգիները , շուտով բարեկամացան :

Քանի մը քաղաքավարական խօսակցութիւններէ ետքը , Պ . Ռիտինկ սկսաւ Ալփիրետի ուրուազրութեանցը վրայ խօսիլ , և ուղեց տեսնալ զանոնիք :

— « Գնա բեր , դաւակս , ըսաւ Եղիսաբեթ . և վերջը նկարչին դառնալով Տեսնաս , պարոն , զուրցեց , ինչ աղուոր բաներ » . . .

Բայց Ալփիրետ սաստիկ ամըչնալով իր

մօրը տուած զովեստներուն վրայ , խօսքը  
բերնէն կտրեց ու ըստ .

— « Ա՛Հ , Պ . Ոխտինկ , ընդ հակառակն  
պիտի տեսնաս որ բան մը չեն արժեր , այն-  
չափ խեղճ են » :

Նկարիչն աղաչեց որ երթայ բերէ դա-  
նոնք . տղան ալ հնազանդեցաւ և զնաց բե-  
րաւ իր ուրուազրութեանց գալարը , զորոնք  
մի առ մի զննեց Պ . Ոխտինկ , և ստէպ  
ժպիտով մը կը յայտնէր իր հաճութիւնը .  
և թէպէտ շատ սլակսութիւններ ալ կը  
զտնար անոնց վրայ , 'ի վերայ այսր ամե-  
նայնի ուրախակից եղաւ տղուն՝ որ առանց  
դաս առնելու , տարիներով նկարչութիւն  
սորվողներէ աւելի կտրին էր :

— « Այս տղան նկարիչ ծնած է , ըստ  
յետոյ պահապանին . յանձնեցէք զինքը ին-  
ծի , և օր մը զոհ կ'ըլլաք :

— Ամենայն սիրով կը յանձնեմ , սլա-  
տասխաննեց Գէորգ՝ նկարչին ձեռքը սխմե-  
լով . արդէն երկայն ժամանակէ 'ի վեր կը  
մտածէի որ ինչ բանի զնեմ այս տղան :  
Տասնըշորս տարին լմընցուցած է , և ալ ի-  
շէնդակի դպրոցին մէջ սորվելու բան չմնաց  
իրեն համար . զինուոր կամ որսորդ ըլլալն  
իր բանը չէ , որովհետև սաստիկ փափուկ  
ու կարեկից սիրտ ունի . աւելի իր մօ-  
րը քաղցրութիւնն առած է , քան թէ իր  
հօրը կտրընութիւնը : Թէ որ քեզի անանկ  
կ'երեայ որ օր մը կրնայ վարպետ նկարիչ  
մը ըլլալ , առ քեզի աշակերտ , ևս զոհ կ'ըլ-

լամ: . . . Բայց ի՞նչ պիտի տամքեղի ասոր փոխարէն :

— Ի՞նչ պիտի տամ . վարձքի վրայ մի խօսիր հետս . զու ինծի նախս սորվեցուցիր թէ ինչպէս պէտք է ընդունիլ որբ տղայ մը , և զիտես որ ինչպէս ճրագ մը ուրիշ ճրագ մը կը վառէ , ասանկ բարի զործ մըն ալ ուրիշ բարի զործ մը կը ծնանի . բնական է ասիկայ : Դղեկին մէջն ընելու աշխատութիւնս լմընցընելէն ետքը , կու զամ կ'առնեմ զԱլփիրետ , և հետս քաղաքը կը տանիմ . և կը խոստանամ ալ քեղի որ հոգ ու աշխատանք չեմ խնայեր՝ ճարտար նկարիչ մը ընելու համար զինքը » :

Ալփիրետ այս բաներն որ լսեց , ուրախութենէն չէր կրնար կենալ . մօտեցաւ Պ . Ռիտինկի քովը , և որչափ կրցաւ յայտնեց իր երախտազիտութիւնն այսպիսի բարութեան մը համար . որովհետև մեծ բաղդ կը սեպէր որ կարենար օր մը ինքն ալ փրփրադէզ ջրվէժներ նկարել , և այնպիսի եղջերուներ՝ որ կարենան վազել :

Սակայն երբոր քանի մը օրէն ետքը Պ . Ռիտինկ եկաւ նորէն պահապանին տունն որ առնէ տանի զԱլփիրետ , ասիկայ սկսաւ լալ զառնապէս , որովհետև սիրտը կը կը տըրտէր մտածելով որ պիտի թողուր իր եր կրորդ հայրենական տունը , և պիտի բաժնուէր իր սիրելի ծնողքէն , եղբօրմէն ու քուրերէն :

Գէսրդ ձեռքէն բռնեց ու լսաւ իրեն .

— « Ան լար , սիրելի Ալփիրետս . ժամանակն եկած էր որ վիճակ մը որոշէիր քեզի . թող որ քաղաքը շատ հեռու չէ , և մենք ստէպ կրնանք գալ դքեղ գանալու , և դու ալ կիրակի և ուրիշ տօն օրերը կու զաս մեզի : — Այո , Պ . Ոխտինկ , այս պայմանաւ կը թողում զԱլփիրետ՝ որ ստէպ զայ մեր տունը . բայց զլխաւորապէս , թէ որ թոյլ կու տաս , կը փափաքիմ որ ամէն տարի Ծննդեան տօնին օրերը մեր ընտանեացն հետ զանուի . արդարացի չէ ըսածս , Պ . Ոխտինկ :

— Շատ օրինաւոր է փափաքդ , պատասխանեց նկարիչը . մանաւանդ թէ որ զու և ընկերդ հաճիք , ամէն անդամ որ Ալփիրետ հոս դալու ըլլայ՝ ես ալ կ'ընկերեմ իրեն մեծաւ յօժարութեամբ :

— Ամենայն սիրով , աղաղակեցին միաբերան այր և կին . ասիկայ կրկին հաճոյք մը ընել է մեզի » :

Սրտաշարժ էր բամնուելու վայրկեանը : Գէորդ յանձնեց Ալփիրետի որ յարգէ միշտ և մեծարէ իր վարպեան , որ այնչափ զութ կը ցուցընէր վրան . Ալփիրետ խոստացաւ կատարելու դայն , և յետ իր երախտազիտութիւնն յայտնելու ծնողացը , նկարչին հետ զնաց լալով , և իրեն հետ բոլոր ընտանիքն ալ կու լար :

Պ . Ոխտինկ ըրած խոստմոնքները հաւատարմաբար պահեց , և ինքզինքը երջանիկ կը սեալէր ասանկ զործունեայ աշկերտ

մը ունենալուն համար , և անոր ըրած յառ  
սաջաղիմոթիւնն իր վեհանձն սրտին ա-  
մենէն ախորժելի փոխարէնն էր : Ատէսկ  
մէկտեղ կ'երթային պահապանին ու անոր  
ընտանեացն այցելութեան . երբեմն օրերով  
ալ կը կենային հոն , և ունեցած ժամանակ-  
նին բանի կը բերէին՝ այն ապառաժուտ  
անտառներուն զեղատեսիլ շրջակայքը նը-  
կարելով :

Պ . Ոխտինկ չէր յաղենար իր աշկերտին  
ջանքը , հլութիւնն ու տաղանդը զովելէն :

— « Մէջերնիս մնայ խօսքս , Պ . Կրոն-  
վալտ , կ'ըսէր ինքը , այնպիսի քաջ նկա-  
րիչ մը պիտի ըլլայ Ալփրետ , որ զիս շատ  
պիտի անցնի : Խ'նչ ցաւալի բան պիտի ըլ-  
լար՝ թէ որ այսպիսի տաղանդ մը թաքուն  
մնացած ըլլար , և որչափ բարեքազդ կը սե-  
պեմ զիս՝ զանիկայ կրթելու ու դարձացը-  
նելու պաշտօնն ունենալուն համար » :

Քանի մը տարուան մէջ Ալփրետ զեղե-  
ցիկ պատանի մը եղաւ , և իր յարատեսու-  
թեամբն ու վարպետին խնամքովը բաւա-  
կան կատարելազործեր էր իր արուեստը :

Ծննդեան խթման օրն հասաւ , և վար-  
պետն ու աշկերտը ճամբայ ելան գալու զբա-  
նալու իրենց անտառի ցանկալի բարեկամ-  
ները , որոնցմէ ըստ սովորականին անկեղծ  
և մտերիմ սիրոյ ուրախութեամբ հիւրընկա-  
րութիւն զտան : Ընթրիքէն ետքը , Ալփրետ  
և եղբարքն իրենց խուցերը առանձնացան .  
միայն Պ . Ոխտինկ տեղէն չշարժեցաւ .

զէորդ և Եղիսաբեթ արդէն զիտեր էին անոր գէմքին վրայ որ անսովոր մտածութեամբ մը զբաղած էր, և անհամքերութեամբ կը ապասէին որ միտքը յայտնէ: Վերջապէս՝ նկարիչն այս խօսքերով կտրեց լոռթիւնը.

— « Սիրելի բարեկամներս, դուք երկայն ժամանակէ՝ ի վեր զիտէք Ալփիրետի վրայ ունեցած սէրս, և իր բաղդին յաջողելուն փափաքս, անոր համար պէտք է խոստովանիմ՝ որ ինչ որ կրնայի ես սորվեցընել իրեն, սորվեցաւ. և թէպէտ մեծ ցաւ կը պատճառէ ինձի իրմէ բաժնուիլը, սակայն կը տեսնամ՝ որ իր օգտին համար հարկ է որ ատենուան մը համար հեռանայ իր երկրէն ու իրեններէն և երթայ իտալիա պաշտի, մասնաւորապէս իրեք կամ չորս տարի Հռոմ կենայ, որպէս զի բոլորովին կատարելագործէ իր արուեստը Հռոմայ դալրոցին ոճովն, և հոնտեղի եղած հրաշալի նկարները տեսնելով: Զեմ ուղեր ծածկել ձեզմէ որ այս զիտաւորութիւնն՝ ի գործ զընելու համար թեթև ծախքով չենք կրնար զլուխ ելլել. սակայն վերջը ամենամեծ վաստակ պիտի բերէ մեղի այս ծախքը, վասն զի ապահովապէս կրնամ խոստանալ ձեզի որ ասկէց աւելի շահաւոր տեղ չէք կրնար զնել այս դրամոյ զլուխը:

» Հիմա ծախքին զալով, ինչպէս ըսի՝ ծանր է անիկայ, և կարծեմ թէ ձեր կարդութենէն վեր. ես աս բանիս վրայ մտա-

ծելով՝ կ'ըսեմոր թէպէտ օտար երկրի մէջ չկրնար ուրիշներէ օդնութիւն զտնալ Ալփրետ, բայց իր քաշած նկարներովը կրնայ իր ապրուստը ճարել . սակայն այսու ամենայնիւ չափաւոր գումար մը դրամոյ պէտք է իրեն որ կարենայ ժամանակ զտնալ իրեն համար աշխատելու, և իր ազնուական արուեստը կատարելագործելու :

» Ձեր օրինակովն յորդորուելով երբոր յանձն առի հրահանդելու զԱլփրետ, միտքս դրի առանց ամեննեին ո և իցէ վարձրի սորվեցնել իրեն ինչ որ զիտէի . այն տարիներուն մէջ շատ աշխատեցաւ Ալփրետ, և թէպէտ թեթե զնով կը ծախուեէին իր նկարները, միշտ անոնցմէ եկած ստակը մէկդի դրի, և հիմա իրեն ճամբորդութեանը սիւտի ծառայէ . բայց ասիկայ ոչինչ բան է՝ թէ որ դուք մնացած գումարը չաւելցընեք վրան . իրաւ քիչ բան չէ տալիքնիդ, սակայն կարելի՞ է որ ուզենաք սկսած բարի զործերնիդ անկատար թողուլ : Ես ալ իմ կողմանէս կ'օգնեմ ձեզի՞ ծախքին չորրորդ մասին մէկը տալով » :

Երբոր Պ. Ոիտինկի առաջարկութիւնը լսեց Գէորգ, այն ամէն զգացմունքներով յուզեցաւ սիրառ, զորոնք կը զգայ ճշմարիտ հօր մը սիրառ՝ իր մէկ որդւոյն վիճակն որոշելու միջոցը : Ալփրետի զովելի կենցաղավարութիւնն ն ընտրած արուեստին մէջ ըրած յառաջաղիմութիւնը՝ Գէորգոյ համար միշտ միթթարութեանց աղբիւր եղած էին.

անոր համար արժանի կը դատէր զանիկայ այսպիսի բարերարութեան մը , որուն ար զէն կը զրգուէր զինքն Ալփրետի վրայ ու նեցած սէրը . թող որ իր ճակտին քրտին քովը քիչ մը ստակ մէկդի դրած էր , և կ'արժէր որ այսպիսի օգտակար վախճանի մը զործածէ զայն : Բայց սկատամխանելէն առաջ աչքը մէյ մը Եղիսաբեթի զարձուց , անոր կամքն իմանալու համար , և անիկայ ալ հաւանութեան նշան տուաւ :

— « Ամենայն յօժարութեամբ կը հաւանիմ , ըստ սկահապանը , և ինծի հետ Եղիսաբեթ ալ , միայն թէ հարկաւոր եղած դրամը մեր կարողութենէն վեր չըլլայ , ու բովհետն չենք ուզեր պարտք ընել » : Ուստի շուրջ շուրջանակի հաշիւ ըրին Ալփրետի ճանապարհորդութեան ու իտալիա ըրնակութեանը համար երթալու ծախքը . և տեսնելով որ ստակնին կը բաւէր , որոշեցին որ առջելի զարնան ճամբայ ելլէ Ալփրետ :

Երկրորդ առաւօտք՝ երբոր ամէնքը միատեղ նախաճաշիկ կ'ընէին , իմացուցին Ալփրետի առջի իրիկուան ըրած դիտաւորութիւննին : Ալփրետի սիրտն ելաւ , և զարմանքն չէր կրնար հաւտալ այսպիսի բաղդի մը . և թէպէտ երախտազիտութեան ըզգացմամբ կը բորբոքէր , բայց միանդամայն կը խշխար սիրտը երբոր միտքը կու դար որ այնչափ երկայն ատեն պիտի հեռանար իր սիրելի ծնողքն և արդիւնաւոր վարժա-

սլետէն այնպիսի հեռաւոր օտարութեան մէջ : Վերջապէս՝ մտածելով որ այս առթիւ կրնար թերես օր մը անոնց կենաց վերջին օրերուն հաստատուն նեցուկ մը ըլլալ , յաղթեց իր տիրութեանը . մանաւանդ որ իտալիա և անոր սակաւագիւտ նկարները տեսնելու եռանդեամբ կը վառէր :

Սիրոյ և երախտահատոյց արտապուօք շնորհակալ եղաւ իր բարերարին , և յետոյ Պ . Ռիտաինկի հետ քաղաք դարձաւ . բայց միտքը զրաւ որ զոնէ ինչուան ճամբորդութեան միջոցը սովորականէն աւելի ստէպ դայ իր ծնողաց տունը . այնչափ կը սիրէր զանոնք , որ միշտ ծնողք կը կոչէր , և անոնք ալ այսպէս կ'ուզէին կոչուիլ :

Գէորգ և իր կինը ձմեռուան մէջ պատանւոյն ճանապարհորդութեանն համար հարկաւոր եղած պատրաստութիւնները տեսան : Հայրը քաղաք զնաց չուխայ զնելու համար , որովհետեւ կ'ուզէր որ որդին վայելուչ զգեստ մը ունենայ . տանն առաստազէն վար բերել տուաւ այն կաշիէ սնտուկն որ իր ճամբորդութեանցը մէջ գործածածէր , և զրափ կողմը շատ մաշած տեսնելով , տան մէջ ունեցած եղնիկի որթու աղուոր կաշով մը պատել տուաւ զան : Եղիսաբեթ և իր աղջիկներն ալ անդանդադ կար կը կարէին և զուլպաց կը հիւմէին , որպէս զի Ալփիրետի համար պէտք եղած ճերմակեղէնը պատրաստեն : Պատանին այս միջոցին յաճախ ծնողացն այցելութեան կու զար ,

և ամէն անդամուն Գէորգ առիթ կը զտնար հայրական աղդաբարութիւն մը ընելու անոր, և խոհեմութեան ճամբան սորվեցընելու. մեծ էր իր ախորժը երբոր այսպէս կը ընար խօսակցիլ իր Ալփրետին հետ, և այն ամէն խորհուրդները տալ անոր՝ զոր իր ժործ հասակը կը թելազրէր իրեն :

Ալփրետ կը հիանար տեսնելով այն փոյթն ու խնամքն որ ընտանիքը կը ցուցընէին իրեն կարենոր եղած բաները պատրաստելու համար, և ձեռքէն ուրիշ փոխարէն չէր դար՝ բայց եթէ Գէորգայ ու Եղիսաբեթի ձեռքերն արտասուօք թրջել, և ըսել անոնց .

— « Իրաւցընէ կը խոստովանիմոր նոյն իսկ ծնողքս ալ՝ եթէ մինչեւ աս օրս ողջը լային, ասկէց աւելի չէին կրնար հոգալ զիս : Աստուած տայ որ ըրած բարերարութիւննիդ պատղաբերեն և ես ալ կարենամ մշտնջն նաւոր սիրով և առաքինի վարքով արժանապէս պատասխանել ձեր այսպիսի և այս շափ բարերարութեանցը » :

Երբոր ամենայն հանդերձանքները լմընցան, սնտուկը Հառմ խրկուեցաւ անուանի նկարչի մը վրայ, որուն նամակով յանձներ էր Պ. Ոխտինկ իր պատանի աշակերտը : Ալփրետ ոտքով պիտի ընէր ճամբորդութիւնը . Փրիստիանոս՝ իր եղբայրն ու սրտակից բարեկամմը՝ պղտի մախաղ մը ճարեր էր անոր, որպէս զի ճամբուն համար պէտք եղած բաները մէջը զնէ :

Եկաւ վերջապէս բաժանման օրը , և ա-  
մէնքը անտառին տան մէջ ժողվուեր էին .  
ճաշէն վերջը Ալփիրես քաղաք պիտի դառ-  
նար Պ . Ոխտինկի հետ , ուսկից ճամբայ  
պիտի ելլէր դէպ ՚ի խտալիս : Ազնուասիրտ  
մայրը ընտանեկան խնջոյք մը պատրաս-  
տեր էր վերջին հրաժեշտին համար . և ա-  
մէնքը միատեղ ճաշեցին այն օրն ալ : Խնչ  
գեղեցիկ և սրտաշալթ տեսարան էր՝ միա-  
խոհ միաբան և առաքինափայլ գերդաստա-  
նի մը հասարակաց ճաշը : Քիչ ատենէն ետ-  
քը՝ պահապանը մէյ մը աչքը իր չորս կողմն  
եղողներուն վրայ դարձուց , և տեսնելով որ  
տիրութիւնն համրացուցեր էր անոնց լի-  
զուները , ուզեց սիրտ տալ անոնց հետե-  
ւեալ խօսքերով .

— « Ձէ , զաւակներս , չէ , ասանկ մի  
կենաք , մաղձոտութիւննիդ փարատեցէք .  
և դու ալ , սիրելի ընկերս , աչքերդ սրբէ .  
աշխարհիս կարգն ասանկ է , երբոր տղաք-  
ները կը մեծնան՝ պէտք է որ երթան օտար  
երկիրներ տեսնան . դուք ալ , իմ սիրուն աղ-  
ջիկներս , զուք ալ թերես օր մը ձեր հայրե-  
նական տունէն հեռանաք . սակայն լեռներն  
ու ձորերը դմեղ մարմնով բաժնեն նէ ալ ,  
մեր սրտերը միշտ միացած պիտի մնան :  
Տխուր է վերջին բարեի վայրկեանը , բայց  
դարձին յոյսը պէտք է զմեղ միսկթարէ .  
ո՛չ , որչափ որ այսօր իր երթը մեղի ցաւ կը  
պատճառէ , այնչափ աւելի ախորժելի և  
ուրախացուցիչ պիտի ըլլայ դալուսոր :

Ուստի ձեզ տեսնամ, տղաքս, ուրախ կեցէք»:

Ամէնքը Գէորգայ Հաճոյք մը ընելու համար՝ ջանացին արտամութիւննին թօթափել արտաքուստ . ինքն ալ դուարճալի պատմութիւններով կամաց կամաց ընկերութեան գուարթութիւն տուաւ . և որպէս զի ամենուն աշխոյթը վառէ, զնաց շիշ մը բերաւ այն զինիէն, ուսկից մեծ տօնի օրերը միայն կը խմէին, և ամենէն առաջ Պ . ՈՒ տինկի գաւաթը լեցուց, եաքը կնոջը . աղջիկները չէին ուղեր խմել, որովհետեւ սովորութիւն չունէին . բայց հայրերնին քաղցրութեամբ բռնագատեց զանոնք որ քիչ մը բերաննին զնեն . « Խմեցէք, կը սէր ժպտելով, զինին մաղձոտութիւնը կը վորնատէ » . խսկ Ալփիրետ և Քրիստիանոս առանց զժուարութեան զաւաթնին տուին :

Սեղանը լմբննալու վրայ էր, երբոր Գէորգ գաւաթը վեր վերցընելով՝

— « Ալփիրետ, ըստու, քու յաջող ճամբրութեանդ և յաջող դարձիդ համար կը խմենք այս բաժակը :

— Աստուած տայ», ըստու Եղիսաբեթ՝ զաւթն էրկանը գաւաթին դարնելով : Նոյն պէս ըրին մէկաղնոնք ալ, տեսակտեսակ բարեմաղթութիւններ ընելով Ալփիրետի և անոր կենդանութեանը համար խմելով : Այս պիսի զրովագութ բարեսիրութեան մը ալ չդիմանալով Ալփիրետ, թող տուաւ որախն զզացմանցն որ աղէկ մը զիզանին, և արտասուալից աչօք աղաղակեց .

— « Ո՞վ սիրեցեալ ծնողք իմ, ի՞նչպէս  
սկզաք է երախտադէտ ըլլամ ձեզի : Առանց  
ձեզի, առանց ձեր այսպիսի խանդակաթ  
սիրոյն, ի՞նչ եղած պիտի ըլլայի ես : Չէ,  
չէ, ոչ երբէք պիտի կարենամ ես արժա-  
նապէս փոխարէնն հատուցանել ձեր ըրած-  
ներուն . այլ Աստուած պիտի վարձատրէ  
զձեզ լիապէս, և յուսամ թէ ինծի ալ միջո-  
ցը կու տայ որ իրօք ցուցընեմ ձեզի, ինչ-  
պէս նաև իմ եղբօրս ու քուրերուս, թէ ձեր  
բազմապատիկ երախտիքներն անջինջ են  
սրտիս մէջ :

— Այո, սիրելի Ալփիրետս, պատասխա-  
նեց պահապանը, իրաւ է որ մեր հիմա-  
կուան ըրածը՝ մեծ աղէկութիւն է քեզի . և  
երբոր մէկալ եղբայրներուգ վրայ կը մտա-  
ծեմ, կը տեսնամ որ զրեթէ մեր կարողու-  
թինէն վեր է այս բարեգործութիւնը . թէ-  
պէտ ինծի և իմ Եղիսաբեթին համար շատ  
բան մը պէտք չէ, որովհետեւ ալ կեանքեր-  
նիս սահելու վրայ է, բայց թէ որ տղոցս մէ-  
կը խեղճութեան մէջ լինայ . . . : Ինչպէս  
որ մենք քեզի օգնեցինք, այսպէս դու ալ ի-  
րենց օգնութեան հասիր, և մի թողուր որ  
կարօտութեան մէջ տառապին : Խոստմունք  
կու տամ ինծի, Ալփիրետ, ամենուս առջելը,  
որ երեսդ չդարձընես եղբայրներէդ՝ անոնց  
նեղութեան օրերը . . .

— Ո՞վ հայր իմ, ազադակեց Ալփիրետ՝  
Գէորգայ ձեռքն իր սրտին վրայ զնելով,  
աշխարհիս մէջ ամենէն ապերախտ մարդը

կը լլայի՛ թէ որ ձեր բարերարութեանց  
փոքրազոյնն ալ մոքէս ելլելու ըլլար .  
ո՞հ , չէ , ձեր ամենուդ վրայ ունեցած սէրս  
յարդի շիզի մը չափ ալ չկրնար պակսիլ  
երբէք սրտէս , և կը փափաքիմ մանաւանդ՝  
որ երջանկութեան նշուլի մը կարենամ  
պսակել ձեր կենաց օրերը և քաղցրացը-  
նել ձեզի որդեզրեալ դաւկի մը և եղբօր մը  
վայելը :

— Կը հաւտամ՝ որդեակիմ , կը հաւտամ՝  
ըսածիդ , և զիտեմ՝ որ բերանգ սրտիդ հա-  
մաձայն կը խօսի : Սակայն գժբաղզաբար  
հասաւ բաժանման ժամանակը . ծունկ չո-  
քէ , Ալիրեաս , որ հայրական օրէնութիւնս  
առնես » :

Հպատակեցաւ Ալփրետ հօրը ձայնին :  
Գէորգայ կերպարանքը այլափոխեցաւ .  
աչքերն երկնային կենդանութիւն մը առին ,  
վեհութիւն մը իջաւ ճակտին վրայ , և ծնո-  
զական սէրը ձայնը զօրացընելով , աչքերը  
երկինք վերուց , ու ետքը Ալփրետի վրայ  
դարձընելով զանոնք՝ ըսաւ .

— « Օրէնեալ ըլլաս յԱստուծոյ , որ-  
դեակի իմ , և ինքը պաշտպան և օգնական  
ըլլայ քեզի ու և իցէ տեղ , պահէ զքեղ՝ ի  
շարութենէ , և հիմակուան պէս լաւաբարոյ  
և աղնիւ դարձընէ դքեզ մեր գիրկը » :

Մայրն ու տղաքը երկուքին բոլորտիքը  
ժողվուած՝ արտասուօք կը յայտնէին իրենց  
ցաւը . Պ . Ոխտինկի սիրան ալ կը զորովէր  
այսպիսի տեսարանէ մը , և կը փափազէր

եթէ կարելի ըլլար՝ պատկերի վրայ առնուլ զայն նոյն վայրկենին, որպէս զի այսպիսի փոխադարձ առատ սիրոյ մը զեզմունքը ան կորուստ կարենար մնալ: Ամէնքը ներքուստ Գէորգայ հետ նոյն իղձերը կը զգային Աւ ֆրետի համար, և կարծես թէ աստուածային ազգեցութիւն մը կ'իմացընէր որ զուր տեղը չէր իջնար հայրական օրհնութիւնը պատանւոյն զլխուն վրայ:

Գէորդ վեր վերուց զԱլփիրետ, և խանդաղանօք զրկելով զանիկայ՝ կ'ըսէր.

— « Գնա խաղաղութեամբ, զաւակս, Աստուած հետդ ըլլայ. միշտ աչքիդ զիմացն ըլլայ ինքը, և մի մոռնար երբէք որ իր ամենատես աչքը ամէն տեղ կը հասնի քեզի. այս մտածութիւնն զղուշացընէ զքեզ յամէն չար զործոց, և յիշէ միշտ որ այս աշխարհիս բարիքն ու հեշտութիւնքը ձեռք ձգելու համար չարժեր որ մեր խղճմտանքին դէմբան մը ընենք:

» Յիշէ նաև որ պանդուխտ ենք երկրիս վրայ, և յաւիտենականութիւն մը ստեղծուած է մեզի համար: Զետքէդ եկած բարիքն ըրէ. ոչ միայն խորչէ 'ի չարէն, այլ նաև զզոյշ կեցիր այն առիթներէն՝ որ 'ի չարն կը զլորաըկեն զմարդ. հեռու կեցիր մասնաւորապէս այն մարզիկներէն, որ աստուածապաշտները կը ծաղրեն, և մեր հարց զիւղական անսպածոյն սովորութիւններուն վրայ կը խնտան: Երթաս բարով, որզիս, յաջող ճամբորդութիւն ընես . . .

— Սիրելի Ալփիրետու , ըսաւ Եղիսաբեթ ,  
կը տեսնաս որ կու լամ . այս արցունքնեւ  
ըուս համար կ'աղաջեմ կը պաղատիմքեղի՝  
որ միշտ հաւատարիմ մնաս Աստուծոյ , միշտ  
արդար , միշտ բարի . երբոր չարիք զործեւ  
լու փորձութիւն զգաս , այս արցունքներս  
միաքդ բեր , և յիշելով որ միշտ ուրախու  
թեան պատճառ եղած ես մեղի՝ մի ուզեր  
տհաճութիւն տալ : Մենք հիմա կու լանք  
մեզմէ բաժնուելուդ համար , բայց շատ ա  
ւելի գառն կ'ըլլային մեր արտասուրները՝  
թէ որ քու մէկ յանցանքիդ վրայ ողբալու  
ըլլայինք . մի մոռնար մեր սիրալիր յորդոր  
ները , և որովհետեւ Աստուած ասանկ սահ  
մաներ է՝ բարեաւ զնա , սիրուն Ալփիրետու ,  
բայց ստէալ մտքէդ անցուր զմեղ , և երջա  
նիկ եղիր » . . .

Ալփիրետ մօրը ձեռքը համբուրեց , և հօրը ,  
եղբօրն ու քուրերուն հետ զրկուելով , ճամ  
բայ ելաւ :

Բոլոր տնեցիքն ինչուան անտառին ծայրը  
հետն ընկերեցին , բայց վերջապէս բռնա  
դատուեցան յետին ողջոյնը տալու անոր :  
Գէորդ երկայն ատեն անշարժ կեցաւ հոն  
կնոջն ու որդւոցը հետ . և Ալփիրետ ճամբու  
դաւաղանը ձեռքը և պայուսակն ուսոցը  
վրայ՝ ստէալ կը գառնար կը նայէր անոնց ու  
կը բարենէր ձեռքով , և անոնց բարենները  
կ'առնէր , մինչեւ որ անտառախիտ բլրոյ մը  
մէջ մտնալով աներեւութացաւ աչքէ :

# Ե

ԾՆՆԴԵԱՆ ԸՆԾ ԱՆ

Ալփրետի հեռանալէն ետքը իրեք անդամ՝ Ծննդեան տօնն եկեր էր, և ինչուան այն ատեն իրեն վրայ եկած լրերը միշտ ուրախալի էին. հիմա չորրորդ տարին էր, և չորրորդ անդամ՝ եկաւ Ծննդեան խթումն ալ: Նոյն օրը պահապանը սովորականէն աւելի շուտ տուն դարձաւ. սաստիկ ցուրտ էր օդը, բայց երկնից երեսը պարզ ու ղեղեցիկ. երեկոյեան արեը պատուհանին բոլորշի ապակիներէն սենեկին մէջ կը թափանցէր, որոնց երեսը սառուցով ծածկուիլ սկսած ըլլալով, երբոր արեգակնային ճառագայթները կը զարնէին վրանին՝ զոհարներու պէս կը փալփլէին:

Գէորդ կոթընեցաւ իր աթոռին վրայ կրակարանին մօտ, և քանի մը չոր փայտեր դրաւ կրակին վրայ. մէկէն ՚ի մէկ աշ-

խոյժ բոց մը բորբոքեցաւ, որ զողգսջուն լոյս մը տարածելով սենեկին մէջ սառնապատ ասղակիներուն լուսաւորութիւնն աւելցուց :

Այն միջոցին Եղիսաբեթ ներս մտաւ. Հարցուց Գէորգ անոր թէ Ալփրետէն նամակ եկեր էր արդեօք :

— « Զէ, չկայ, սպատասխանեց անիկայ տխրաղին :

— Այս ինչ արտաքոյ կարգի բան, ըստ պահապանը զլուխը շարժելով. ոչ երբէք ինչուան հիմա Ալփրետ Ծննդեան խթման օրը զուրկ թողուց զմեղ իր նամակներէն, և այս օրուան դրած նամակներուն մէջ մանրամասն տեղեկութիւն կու տար իր վըրայ, զոր ախորժով կրկին և կրկին կը կարդայինք :

— Այս ախորժն այսօր սլիտի չունենանք, ըստ Եղիսաբեթ հառաչելով:

— Արդեօք ինչ ձախորդութիւն հանդիպեր է մեր որդւոյն՝ որ նամակ չէ դրած » . . .

Դեռ բերանն էին այս խօսքերը, մարդ մը ներս մտաւ, որուն մազերուն վրայ եղեամն ինջեր էր. ձեռքը նամակ մը կար, և ուսոցը վրայ ալ լայնկեկ ու բարձր արկղ մը բռնած էր: Ամէնքը սկսան իրարուերեսը նայիլ զարմացմամբ, որովհետեւ չէին կրնար երևակայել թէ ինչ կար արկղին մէջ:

— « Ես կարծեմ թէ, ըստ կատարինէ, մեծ հայլի մըն է ասիկայ » . և երբոր

ամէնքն իրենց կարծիքներն ըսկու հետ դրազած էին, մարդը պահապանին ձեռքն յանձնեց նամակը, և բեռը կռնակէն վարդրաւ:

— «Պ. Ռիտինկի զիրն է, ըստ Գէորգ՝ վրայի հասցէն նայելով: Ի՞նչ կը նշանակէ ասիկայ: . . . Չըլլայ թէ ձախորդութիւն մը հանդիպած ըլլայ մեր Ալփրետին»: Խզեց կնիքը, և շտապաւ մը կրակարանին լուսով նամակն աչքէ անցընելէն ետքը, բերկրալից աղաղակեց.

— «Ով ընկերս, ով զաւակներս, կը նամք մակաբերել արդեօք թէ ինչ կը խարէ մեզի Ալփրետ:

— Ի՞նչ արդեօք, ամէնքը մէկ բերան հարցուցին:

— Պատկեր մը, պատկեր մը խրկեր է Հռոմէն: Գալար մը ըրած ուղարկեր է զայն առ Պ. Ռիտինկ, աղաչելով զանիկայ որ ուկեզօծ շրջանակի մը մէջ դնել տայ զայն, և ջանայ ամենայն կերպով որ Ծննդեան խթման օրը մեր ձեռքը հասցընէ: Պ. Ռիտինկի ըստին նայելով, սքանչելի պատկեր մըն է խրկածը: Ո՞հ, իմ Ալփրետս սակաւագիւտ տղայ մըն է. ո՞րչափ կը փափաքէի տեսնալ զինքն ու թենքուս մէջ սըխմել: . . . Կատարինէ, ինչուան որ ընթրիքը զայ, զնաւ զաւաթ մը զինի քեր այս խեղճ մարդուն, որ քիչ մը ոյժ առնէ, որովհետեւ գուրսը անտանելի ցուրտ է»:

Մարդը սիրով ընդունեցաւ զինին. բայց

չուղեց ընթրիք ընել, ըսելով թէ իր մէկ քանի աղպականները բռնադատեր էին զինքն որ Ծննդեան խթման ու տօնին օրերը իրենց հետ մէկտեղ անցընէ կշէնդալ գեղը :

— « Ինչպէս կ'ուղես՝ անանկ ըրէ, ըսաւ սպահապանը . բայց զոնէ ուրիշ դաւաթ մ'ալ զինի խմէ » : Խմեց, բարի ձեռքն առաւ, ու ելաւ զնաց :

— « Զորս կողմս եկէք դաւկըներս, ըսաւ Գէորդ, որ ուրախութենէն ինքիրմէն գուրս ելեր էր . Պ. Ռիտինկի նամակին մէջ Ալփրետի նամակ մը գտայ, ամէնքնիս մէկտեղ լսենք զայն :

— Ի՞նչ ուրախութիւն, զուրցեց սպափի կուիզը . բայց կ'ուղես նէ վայրկեան մը համբերէ, սիրելի հայր իմ, մինչև որ երթամ ճրադ մը բերեմ :

— Աղէկ ըսիր, մթնկեկ ըլլալով չեմ կրնար շուտով կարգալ . զնա նայինք, բայց շուտով եկուր :

— Մի տարակուսիր ամեննեին » :

Իրաւցընէ մէկէն ճրազը բերաւ ու հօրը քովը ստոլի մը վրայ դրաւ : Ամէնքը Գէորգայ քով բոլորուեցան, և անհամբերութեամբ կը սպասէին լսել այն ցանկալի նամակն, որ հետեւեալն էր .

Սիրելի ծնողը և նղբարք իմ .

« Ահաւասիկ Ծննդեան ընծայ մը կը խըր-  
կեմ ձեղի . այս պատկերիս նիւթը , ինչ-  
պէս կը տեսնէք , Փրկչին ծնունդն է մսրոյն  
մէջ : Հոստեղի նկարիչներէն շատն ապա-  
հովցուցին զիս որ ըստ բաւականին աղէկ  
յաջողած էր այս նկարը . ես կը փափաքիմ,  
սիրելի ծնողը իմ , որ ձեղի անանկ հաճոյա-  
կան անցնի , ինչպէս որ ինծի անցաւ այն  
նկարն , որ առաջին անդամ ձեր տունը  
մտած ատենս տեսայ և սիրեցի և մինչեւ  
ցմահ միշտ պիտի յիշեմ :

» Ուր էր թէ պատկերիս հետ ճամբոր-  
դութիւն ընէի , և զայի անձամբ ներկայա-  
ցընէի ձեղի զայն . բայց դեռ քիչ մը ատեն  
համբերելու է :

» Ի՞նչպէս աղուոր է այն երկիրն , ուր  
հիմա կը ընակիմ . նոյեմբեր ամիսն ենք ,  
և դուք սաստիկ ձմեռուան մէջ էք . ձեր  
տան յարկը , ինչպէս նաև անոր բոլորտիրն  
եղող նոճիները՝ կը ճմլին ձեան բեռանը  
տակ . իսկ հոս ինչուան հիմա նարնջենի-  
ներն ու լիմոնի ծառերը կ'ուռճանան կ'ա-  
ռուղանան՝ արծաթափայլ ծաղկըներով և  
ուկեղոյն պտուղներով զարդարուած : Ի վե-  
րայ այսր ամենայնի՝ ինծի աւելի տենչալի  
է ձեր մենաւոր բնակարանը , որովհետեւ

Հոն անցուցի կենացս երջանկազոյն ժամանակները : Չեր առատաձեռնութեանը պըստուղն է որ ես հիմա խտալիոյ գեղեցիկ երկընքին տակ կ'ապրիմ, որ գեղարուեստից և արուեստագիտաց հայրենիքն է . և ձեր արդիւնքովն է որ ես ալ արուեստագէտ եղայ, թէ որ արժանի եմ այս անուան :

» Աիշտաչքիս առջևն է Քրիստոսի Ծննդուան սրտաշարժ տեսարանը, որով ծնաւ յիս նկարչութեան սէրը . ոչ երբէք ուրիշ անդամ այսպիսի խորին տպաւորութիւն մը զգացած եմ վրաս . և անկէ եաքը տեսած բոլոր նկարներս անոր չափ ախորժ չտուին ինձի : Ի՞նչպէս երջանիկ են մանկութեան տարիները . ի՞նչպէս այն օրուան արշալուսոյն ճառաղայթները կը գեղեցկացընեն ամէն բան . ոհի, ինչո՞ւ ասանկ շուտով կը թռչին : . . .

» Այս վայրկենիս դուք ամէնքնիդ մէկտեղ եկած կ'ըլլաք նամակս կարդալու համար, և խրկած պատկերս կը դննէք . ևս ալ մտքով ձեր մէջն եմ, և խանդաղանօք ու երախտագիտութեամբ կը յիշեմ այն վայրկեանն՝ որ ձեր տան սեմը կոխեցի, ցրտէն սառած և անօթութենէ տանջեալ : Ինչպիսի զորովով ընդունեցաք ձեր տունն այն աղքատ և անծանօթ տղան : Ազնուասիրտ մայրը անանկ աղէկ տաք ապուրով մը կերակրեց զիս, որ ինչուան հիմա անկէց համովը կերած չեմ. Քրիստիանոս, կատարինէ, և ինչուան պղտի Լուիդն ալ եղբայրա-

բար իրենց Ծննդեանընծաներէն մասն հա-  
նեցին ինձի : . . . Ո՞վ սիրեցեալ և յարզոյ  
հայր իմ, ո՞վ իմ զորովալից մայրս, մեծա-  
րանօք ձեռքերնիդ կը պատճեմ, և եղ-  
րօրս ու քերցս ալ սիրոյ համբոյր կու տամ:  
Կ'ուրախանամ մտածելով որ քանի մը տա-  
րիէն ձեր մէջը պիտի գտնուիմ, ոչ թէ երե-  
ւակայութեամբ, հապա իրօք պիտի տես-  
նամ զձեզ, զրկեմ, և բերնով պիտի կարե-  
նամ ապահովցընել զձեզ, որ եմ և միշտ  
պիտի ըլլամ

Հռոմ, 40 ԿԵՍԵՄԲԵՐ 1815

Զեր սիրելի որդին

ԱԼՓԲԵՏ

— « Ահա այսպէս նամակ զրել կ'ըլլայ,  
ըստ պահապանը յուզեալ 'ի գորովոյ :  
Աստուած օրհնեց մեր բարեզործութիւնը,  
այնպիսի որդի մը տալով մեղի՝ որ արժանի  
էր անոր : Բայց չմոռնանք, աւելցուց  
ժպտելով, որ ընթրիքի ժամանակ է . Եր-  
թանք սեղան, զաւակներս . վերջէն կը տես-  
նանք պատկերը :

— Ո՞հ, չէ, չէ, պատասխանեցին ըն-  
տանիքը . հիմա տեսնանք զայն :

— Աիրելի հայր իմ, ըստ պզակ Լուի-  
զը, առաջ պատկերքը՝ վերջը ընթրիքը .

երթամբուրիչ ճրագ մալ բերեմ որ աւելի  
աղէկ տեսնանք » :

Գէորգ , որ Լուիզի պէս ինքն ալ անհամ  
բեր էր տեսնալու զայն , հաւանութեան նը-  
շան տուածին պէս աղջըկանը , անիկայ եր-  
թալն ու ճրագով դառնալը մէկ ըրաւ :

Ամէնքը սնտուկին քովը շարուեցան՝ ըս-  
պասելով որ Քրիստիանոս աքցանով և ու-  
ուամբ բանայ զայն :

— « Ո՛չ , ինչպէս ազուոր է , ամէնքը  
մէկ բերան աղաղակեցին , ինչ հրեշտա-  
կային դէմքեր , ինչ կենդանի դոյներ » :

Պահապանը ստովի մը վրայ պատին կը ո-  
թընցուց պատկերը , և երկու ճրագները՝  
մէկը մէկ կողմէն , միւսը մէկալ կողմէն կը  
լուսաւորէին զայն : Ամենուն աչքը սնենած  
էր այն փառաւոր նկարին վրայ , և իրա-  
քանչիւրնին ըստ իրեն տեսութեանը կը  
յայտնէր որ մասին աւելի հաւած ըլլալը :  
Մայրը ձեռքերն իրարու բերելով , ըստ :

— « Իրաւցընէ ասկէց աւելի զեղեցիկ  
բան չկրնար ըլլալ . կարծես թէ դիմացս կը  
տեսնամ այն մնուքն՝ ուր ծնաւ Յիսուս մա-  
նուկը : Ինչպիսի բարեսէր և զթած ակնար-  
կութեամբ կը նայի մեզի Աստուածորդին :  
Տեսէք զկոյսն Մարիամ , ինչպէս ծունկ չո-  
քած սիրալիր աչքերով կը դիտէ իր որդին .  
մէկ ձեռքովը կը պատէ զանիկայ , ու միւսն  
իր սրտին վրայ զրած է . և անոր ներկայ-  
ութիւնը մոռցընել կու տայ իրեն՝ տեղւոյն  
խեղճութիւնը : Ի՞նչ մեծարոյ ծեր մըն է

աստուածահայրն Յովսէփի , որ աչուլները  
վեր վերուցած՝ երկնից հետ կը խօսի : Հա-  
պա այն հովիւները . իրենց դէմքերուն վը-  
րայ կը փայլի սրտերնուն անկեղծութիւնը .  
ինչպիսի յարգութեամբ և եռանդով Յիսու-  
սի երկրապաղութիւն կը մատուցանեն : Հը-  
րեշտակներն ալ թեթև մարմնով դէպ՚ի եր-  
կինք կը թռչին : Դիտեցէք նաև այն վառ  
լոյսը , որ կը բոլորէ զմանուկը . քան դէրեշ-  
տակաց պայծառութիւնն ալ աւելի ճաճան-  
չաւէտ է : Եւ այն ամէն բան՝ որ հոս նկա-  
րուած է՝ իրաւ եղած է . Աստուածորդին  
ճշմարիտ երջանկութեան ճամբան սորվեցը-  
նելու համար մեղի՝ աշխարհի խրկուեցաւ : . . .  
Քարեղէն սիրտ մը պէտք է ունենայ այն  
մարդն՝ որ Փրկչին ծնած օրը չուրախանար ,  
և չմիացըներ իր ձայնը հրեշտակաց դասուն  
հետ , որ կը գովարանեն դինքը և դոհու-  
թիւն կը մատուցանեն Աստուծոյ :

Պահապանն , որ անշարժ և լուռ կեցած  
ինչուան այն ատեն կը զննէր պատկերը ,  
վերջապէս իբրև երազէ մը արթըննալով ,  
ըստ :

— « Այո , ընկերս , իրաւ է ըստածդ . այս  
պիսի աղէկ նկարուած երկնային ակսարան  
մը՝ օգտակար դաս և յորդոր մըն է մարդ-  
կացին սրտին » :

Զ

ՊԱՀԱՊԱՆԸ ԸՆՏԱՆԵԱՑ ԶԱԽՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Պահապանը Այփրետի հեռաւորութենէն  
ետքը ևկող տարիներն ընտանեկան խաղա-  
ղութեամբ և սրտի ուրախութեամբ անցու-  
ցեր էր. իր ընտանեաց ներկայութեննէն և իր  
որդեզրեալ գաւկին նամակներէն ու լուրե-  
րէն սփոփուելով, կը վայելէր այն երջան-  
կութիւնն՝ որ պարզ և աշխատասէր կեանք  
մը կուտայ, և ախորժ հաճութեամբ կը տես-  
նար իր որդւոց մեծնալն և օրէ օր աւելի վայ-  
ելչաղէմ ու բարեկիրթ ըլլալը : Քրիստիա-  
նոս բարձրահասակ և առոյգ պատանի մը  
դարձեր էր, իր հօրը պէս արդար և ամբիծ,  
և անոր ազգարարութեանցն ու յորդորնե-  
րուն ամենայն կերպով հնազանդ : Կատա-  
րինէն և Լուիզը սիրուն ու շնորհալից աղ-  
ջիկներ էին, առողջութեամբ ծաղկեալ,  
սիրալիր, դործունեայ և իրենց մօրը պէս  
բարեբարոյ : Մասնաւորապէս Լուիզը այն-

սլիսի բարեսրտութիւն և անանկ քաղցր բը-  
նաւորութիւն ունէր , որ կը զմայլէին վրան  
այն սակաւ անձինքն՝ որ այդ առանձնու-  
թեան մէջ զանիկայ կը տեսնէին : Ո՞վ նա-  
խանձելի տղաքներ , այնպիսի կեանք մը  
կ'անցընէիք , որ թեթև յանդիմանութեան  
մ'ալ արժանի չէիք ըլլար , միշտ օգտակար  
դործի մը հետ էիք , չէիք զիտեր թէ ինչ է  
դատարկութիւնը , և հետեաբար անձանօթ  
էին ձեղի այն չար սովորութիւններն՝ որ  
անկէց առաջ կու զան :

Սակայն ծերութիւնը կը սկսէր ծանրա-  
նալ հօրերնուն վրայ , և կը մտածէր որ իր  
պաշտօնը Քրիստիանոսի յանձնէ :

Այն իշխանն , որուն ծառայութեանը  
մէջ էր Գէորգ , ամէն տարի սովորութիւն  
ունէր աշնան գալու քանի մը օր անցընե-  
լու Գէլսէրի զղեկին մէջ , ուր որսի զուար-  
ճութեամբն իր բազմապատիկ դրազմունք-  
ներէն հանդիստ կ'առնէր : Քաղցրաբարոյ  
և ազնիւ իշխան մըն էր , կը սիրէր իր հպա-  
տակներն , ու կ'ուզէր սիրուիլ անոնցմէ .  
մեծաւ մարդասիրութեամբ ունկնդրութիւն  
կու տար անոնց , և շատ անզամ ալ բարե-  
սիրութեամբ կը պատասխանէր :

Յր մը որ իր զղեակը կը զառնար՝ Գէոր-  
դայ անտառներուն մէջ աղէկ որսեր բռնե-  
լէն եաքը , այս ծերունոյն հանդիպեցաւ ,  
և ուսը զարնելով՝

— « Ի՞նչպէս է առողջութիւնդ , ըստու  
սիրելի կրունփալու :

— Շնորհակալ եմ խնամոցդ , տէր իմ . . .  
պէտք է խոստովանիմ որ ծերութիւնը զօ-  
րացած է վրաս և հազիւ թէ աշխատութեան  
բեռը կրնամ վերցընել . և թէ որ հաճելու  
ըլլաք , կը փափաքէի որ կարիճ ու յօժարա-  
միտ պատանւոյ մը ձեռքը տամ այս պաշ-  
տօնը . . .

— Այո , կ'իմանամ որ որդւոյդ վրայ կ'ու-  
ղես խօսիլ . իրաւցընէ քաջ որսորդ մըն է  
այդ տղան , ընտիր բարուք , միանգամայն  
անտառի կտրիճ պահապան , որովհետև ան-  
տառներէդ անցնելու ատեն տեսայ որ շատ  
աղէկ վիճակի մէջ են . ես ալ իմ հաճու-  
թեանս նշան մը տալու համար քեզի , կը  
խոստանամ այս պաշտօնն իրեն տալու .  
բայց չեմ ուզեր ասանկ շուտով աղատել ըդ-  
քեղ ծառայութենէդ , քեզի պէս ծառանե-  
րը անանկ յարզի են՝ որ կը փափաքիմ որ  
դեռ քիչ մը ատեն պահապանի պաշտօնն  
ու անունը պահես : Երիտասարդներն եր-  
բոր ժամանակէն շուտ իրենք իրենց տէր  
կ'ըլլան , զիւրաւ յանդգնութիւն կը ստա-  
նան . և զիրենք ուրիշներէն աւելի գերա-  
զանց գասելով , շատ անգամ այն խնամ-  
քով չեն աշխատիր՝ ինչպէս որ պէտք էր :  
Ուստի թէ քու և թէ իմ բարւոյս համար՝  
կը ցանկամ որ կամքս կատարես » :

Պահապանը իր շնորհակալութիւնն յայտ-  
նելէն ետքը բրած խոստմանն համար , ա-  
ւելցուց .

— « Թէ որ վայրկեան մըն ալ հաճիք

ունկնդրութիւն չնորհել ինծի , աէր իմ ,  
կ'ուղէի զուրցել որ որդիս ամուսնանալու  
դիտաւորութիւն ունի , և իրեն ընկեր կ'ուղէ  
Պուշ անտառի պահապանին աղջիկը : Այս  
ազնիւ մարդը , որ իմ հին բարեկամս էր ,  
շատոնցուընէ ՚ի վեր մեռած ըլլալով , աղջիկն  
իր մօրը հետ մէկտեղ աղքատօրէն  
կ'ապրէր . բայց քիչ օր է որ դան ալ կոր-  
սրնցուց , և ալ ոչ զոք իրեն ապաւէն ունի :  
Իրաւ աղքատ է , բայց բարեպաշտ , աշխա-  
տասէր , ամօթխած , և իր լաւ սրտովն ա-  
մենէն ճանչցուած է :

— Շատ աղէկ , պատասխանեց իշխա-  
նը . կը զովեմ և կը յարդեմ այն երիտա-  
սարդն , որ իր ընտրութեանը մէջ աւելի ա-  
ռաքինութեան կը նայի քան թէ հարստու-  
թեան . անոր համար ամենայն յօժարու-  
թեամբ հրաման կու տամ իրեն կարգուե-  
լու , և այս առթով քու պաշտօնդ իրեն  
կը չնորհեմ . քիչ ատենէն հրամանազիրը  
ձեռքդ կը հասնի , և յուսամ որ որդիդ ինչ-  
պէս ինչուան հիմա՝ այսպէս ասկէ ետքն ալ  
նոյն զովելի ընթացքով առաջ երթայ » :

Քրիստիանոս անդին պահուըտած մտիկ  
կ'ընէր , վախի և յուսոյ մէջ տատանելով .  
երբոր հայրը նշան ըրաւ իրեն , ուրախու-  
թեամբ առաջ եկաւ , և չնորհակալութիւն-  
ներ մատուցանելով իշխանին՝ խոստմունք  
ալ առաւ որ անկէց ետքը հազար անգամ  
աւելի հսկողութիւն ու զործունէութիւն ցո-  
յընէ :

Քանի մը օրուընէ ետքը հանդիսիւ և  
զուարթութեամբ կատարուեցաւ Քրիստիա-  
նոսի հարսանիքը . Մարիամ՝ իր սիրելի ու-  
քաղցր ամուսինը տուն որ մտաւ , պահա-  
պանին բնակութեան վրայ նոր օրհնութիւն  
մըն ալ իջաւ : Միաբանութիւնն ու խաղա-  
ղութիւնը անբաժան էին անկեց . Գէորգ իր  
պղտի թոռները զրկելու մսիթարութիւնն  
ունեցաւ , և Եղիսաբեթի միտքը իր երիտա-  
սարդութեան ժամանակները կու զար՝ ա-  
մէն անդամուն որ Քրիստիանոսի մանկիկ-  
ները կը խնամէր : Կատարինէ և Լուիզնի-  
րըն քշոջպէս կը սիրէին զՄարիամը , և ան-  
տրոփի տանը բնակչաց ամէնն ալ երջանիկ  
չըն :

Սակայն այս երջանկութիւնը դժբաղզա-  
րար երկար չտեսեց , ինչպէս որ հիմա պիտի  
տեսնենք : Պ . Շիլֆ , այն պատանին՝ որ  
ինչպէս առաջ ըսինք՝ Գէորգայ հետ որսի  
կ'ելլէր , քիչ ատենէն առանց հրամանի մը՝  
սկսաւ յանդզնաբար ինքիրեն որսալ , և ա-  
մէն հանդիպած վայրի կենդանիներուն վը-  
րայ կը պարպէր հրացանը : Յր մը պահա-  
պանն հանդիպեցաւ անոր՝ որսալու միջոցը ,  
և իմացուց որ օրինաց արգելքին դէմ կը  
գործէր , որովհետեւ այն անտառը իշխանին  
սեփական որսի տեղն էր :

— « Թէ որքիչ մը որսալու փափաք ու-  
նիս , ըստաւ անոր , առջինին պէս հետո ե-  
կուր , ևս սիրով կ'ընկերեմ քեղի , և որսի  
խուազոյն տեղուանքը կը ցուցընիմ . բայց

չեմ կրնար թողուլ որ իմ պահալանութեանս  
յանձնուած անտառին մէջ ուզածիդ պէս  
վեր վար որսաս : Ուստի կ'աղաչեմ որ մէջ  
մ'ալ չընես այս բանը , և նորէն կ'ըսեմ որ  
երբոր կ'ուզես՝ եկուր կանչէ դիս , ես ամե-  
նայն կերպով պատրաստ եմ » :

Պ . Նիլֆ փոխանակ համոզուելու պահա-  
պանին իրաւացի և բարեսէր խօսքերէն , և  
պահելու զանոնք , նեղացաւ գէորգայ գէմ .  
և առջինին պէս շարունակելով անտառին  
մէջ վեր վար արշաւելու և առանց նկատ-  
ման ուզած կողմն որսեր զարնելու , վեր-  
ջապէս չուզած բանը հանդիպեցաւ . պա-  
հապանը նորէն տեսնելով դինքը , բռնա-  
դատուեցաւ հրացանը ձեռքէն առնելու , և  
ըստ իրին .

— « Աստուած դիտէ որ ինչպիսի տհա-  
ճութեամբ կ'ընեմ այս բանս , բայց դիտնաս  
որ խիստ պատուէր ունիմ , և թէ որ յան-  
կարծ նորէն ուրիշ անզամ մըն ալ հանդի-  
պիմքեզի , պէտք է որ երթամ իմաց տամ  
իշխանին , և ան ատենքեզի գէշ կ'ըլլաց :

— Ի՞նչ փուժ բաներ կը խօսիս , տղայ-  
ամիտ ծեր , պատասխանեց պատանին լի  
քարկութեամբ . կ'ուզես արզիլել որ իմ հա-  
սակիս անձինք զգուարծանան , բայց դիտ-  
ցիր որ ես ասոր վրէժը պիտի խնդրեմ » :

Պահապանը չսելու զարկաւ անոր խօս-  
քերը , և շիտակ զնաց Նիլֆ ծերունի պարո-  
նին թախանձանօք աղաչեց որ արզիլէ որ-  
դւոյն՝ ինքիրեն որսի չելլալու իշխանին ան-

տառին մէջ, որովհետեւ կրնար վեասակար ըլլալ անոր աս բանս : Ծերունին, թէ ալէտ սովորաբար աչք կը զոցէր որդւոյն պակառւ թիւններուն, բայց այս անգամ՝ վախնալով իշխանէն՝ այնչափ զայրացաւ որդւոյն, որ սպառնացաւ ժառանգութենէն զրկելու, թէ որ մէկ անգամ մըն ալ միայն որսի երթար առանց պահապանն իրեն ընկեր առնելու : Աակայն անիկայ ինչպէս որ ուրիշ անգամներ մտիկ չէր ըներ հօրը հրամաններուն ու խրատներուն, այսպէս այս հեղու ալ միտքը զրաւ կամքը կատարելու յարմար առթին :

Շատ ժամանակ չանցաւ՝ առանօտ մը որ պահապանն ըստ սովորականին անտառին շրջանը կ'ընէր հսկողութեան համար, հրացանի մը պարագուելու ձայնը լսեց . մէկէն վազեց, և տեսաւ որ Պ. Շիլֆ զեղեցիկ եղջերու մը սպաններ է : Այս անգամ միայն յորդորով չլմնցաց բանը, և ինչպէս որ սպառնացեր էր՝ մէկէն՝ ի մէկ պալատը զնաց ու իմաց տուաւ :

Ծեր պարոնն այս լուրը լսածին պէս, աճապարեց զնաց իշխանին՝ ներումն իրն զրելու համար իր որդւոյն . իշխանն ըստ անոր .

— « Ըստ օրինաց՝ որդիդ բանտ երթալու պարտաւոր է, և ևս իրաւունք ունիմ՝ վակելու զինքը . բայց ՚ի չնորհս քո կը ներեմ իրեն . այս միայն զիտնաս՝ որ եթէ ուրիշ անգամ մըն ալ այս օրէնքին զէմ զործէ ,

ամենայն խստութեամբ պատիժը կու տամա:

Պարոնը չնորհակալ եղաւ իշխանին ,  
խօսք տուաւ որդւոյն կողմանէ , և բանը  
ասանկ լմընցաւ :

Սակայն Պ . Շիլֆ երիտասարդը խորին  
ոխ պահեց ասոր համար պահապանին դէմ.  
և թէպէտ խել մը տարիներ անցեր էին այս  
զիպուածէն ետքը , ինքը վրէժինդրութեան  
փափաքանօք բորբոքած էր :

Արդ այս միջոցին մէջ իշխանը կնքեց իր  
կեանքը , և բոլոր իր հպատակները ողբա-  
ցին վրան , որովհետեւ աւելի հայրական կա-  
ռավարութեամբ՝ քան թէ իշխանարար վա-  
րուած էր միշտ անոնց հետ : Իրեն որդին  
պատանեակ էր հասակաւ , և իրեն տէրու-  
թենէն զուրս կը ճանապարհորդէր . անոր  
համար խնամակալ մը դրուեցաւ վրան , և  
շատ փոփոխութիւններ եղան երկրին մէջ :

Շիլֆ երիտասարդ պարոնը , որ տէրու-  
թեան ամենէն աւելի հարուստ և ազնուա-  
կան տներուն մէկէն էր , անտառաց վերա-  
տեսուչ զրուեցաւ : Խել մը կահկարասեօք  
Ֆէլսէրի դղեակն եկաւ , որուն մէկ մասը  
իրեն բնակութեանը համար սահմանուած  
էր . և որովհետեւ աստիճանաւ վեր էր քան  
զմեր Գէորգը , ամէն կերպով կը նեղէր ու  
կը տանջէր զանիկայ . մերթ այս բանիս ,  
մերթ այն բանին համար կը յանդիմանէր  
զանիկայ , և միշտ անիրաւաբար , որովհե-  
տեւ ոչ ոք անոր պէս ուշադիր էր իր պար-  
ապէցը :

Նոր իշխանն առաւ պետութեան կառավարութիւնն իր ձեռքը , և իր պաշտօնէից մէջ ամենէն աւելի անտառաց խնամատար պաշտօնեայն կը սիրէր . Պ . Շիլֆ ալ , որ ճարտարաբան էր և քառող կերպ մը ունէր , ամենայն հնարիւք ջանաց անոր սիրութ շահիլ , որպէս զի կարենայ վնասել խեղճ պահապանին :

Ուստի երբոր տեսաւ Պ . Շիլֆ որ սիրելի է պաշտօնէին , սկսաւ համարձակ իր չարաբարտութիւնը ցուցընել Գէորգայ դէմ , և որ մ'ալ յետ խել մը անարդար յանդիմանութիւններուն ըսաւ որ ալ բանի մը չէր զար , և թէ իր զլխուն ճարն հոգայ , որովհետեւ որոշած էր այն անտառներուն պահապանութիւնը այնպիսւոյ մը ձեռքն յանձնելու , որ իրմէն աւելի աղէկ հոգ կարննար տանիլ :

— « Ա՞չ , պատասխանեց պահապանը , ես շատոնցութնէ ՚ի վեր և մեծաւ սիրով թողուցած կըլլայի իմ պաշտօնս , թէ որ հանգուցեալ բարեյիշատակ իշխանը թոյլ տուած ըլլար ինծի . բայց ինքը գովելով իմ հաւատարմութիւնս , պատուիրեց որ զեռ քիչ մը տաենուան համար պահեմ զայն , որդիս ինծի յաջորդ խոստանալով :

— Իրաւ կ'ըսես , ըսաւ Պ . Շիլֆ հեղնական կերպով մը ժպտելով . շատ հետաքրքիր իմ իշխանին հրամանադիրը տեսնելու » :

Պահապանը ցուցուց զայն , ըսելով որ այն հրամանադրին զօրութեամբը կարդեր էր իր որդին :

Պ. Շիլֆ, որ ուզածին պէս կը դարձը նէր ամէն բան, առաւ հրամանագիրը, կարդաց, և ետքը ըստ պահապանին .

— « Ասիկայ պարզ խոստմունք մըն է՝ ատենօք ունեցած արդիւնքներուդ համար. բայց որդիդ ամեննին անյարմար է այս սկաշտոնին, և ես իրմէն շատ աւելի կարողն ու արժանաւորը կը դանաւմ » :

Այս խօսքերը ծերունի պահապանին սիրած վիրաւորեցին, որ 'ի զուր կը ջանար ինքզինքը բռնելու և չափէն դուրս չելլալու:

— « Ա՞չ, ըստ անոր, մի անիրաւիր ինձի. զու կը կարծես թէ ես քեզի նախատինք ըրի այն օրն՝ որ իմ պարագս կատարեցի. մանաւանդ թէ ասիկայ պէտք է քեզի արգելք ըլլայ ինձի չարիք չընելու, որ պէս զի չըստի թէ . . .

— Ի՞նչ, աղաղակեց Շիլֆ կայծակնացայտ աչքերով խօսքը բերնէն առնելով, զեռ կը յանդզնիս յիշեցընելու ինձի քու աներես կոպտութիւնդ : Դու ինձի պէս աղ նուականներսն յարգութիւնն տալու տեղ, կ'երթաս ողորմելի մուրացիկները կը պատուես » :

Այս զայրագին խօսքերն ըսկէն ետքը, ելաւ զնաց հօնտեղէն : Խեղճ գէորգը ապշած ու զարհուրած մնաց . բայց յետոյ քիշնը սիրտ առնելով, զէպ 'ի տուն երթալու ատենը ինքիրեն կ'ըսէր.

« Ինչ որ ուզէ ըսէ Պ. Շիլֆ, իմ անսառներս աղէկի վիճակի մէջ են, և թէսկատ

լցեալ է չարասրտութեամբ՝ այս կողմանէ չկրնար վնաս մը ընել ինձի. իսկ որիշ կողմանէ ամեննեին չեմ հոգար, ինչ որ կ'ուզէ նէ ըլլայ» :

Տուն որ հասաւ, բան մը չիմացոց ընտանեացը, չուզելով առանց հարկի իր սիրելեաց սիրաը խռովիլ:

Այս զիպուածէն քիչ մը ատեն վերջը, երբոր իրիկուն մը պահապանը ըստ իր սովորութեանը կոթընած նստեր էր իր մեծ աթոռին վրայ՝ օրուան աշխատութիւններէն հանգչելու համար, յանկարծակի մարդ մը ներս մտաւ, և անտառաց ատենակալէն խրկուած նամակ մը ձեռքը յանձնեց, ուրուն մէջ կը ծանուցանէր իրեն բարձրագոյն հրամանաւ՝ որ իր հասակին տկարութեանը և հետևաբար այն պաշտօնին ունեցած անկարողութեանն համար, առայժմ Վալտէնապրուհի անտառի պահապանին յանձնէ իր պաշտօնն ու իր անտառները, քանի որ նոր ընտրութիւնը զեռ չէր եղած: Կամակին մէջ յիշատակութիւն մը չկար ծերունոյն երկարամեայ ծառայութեանը վարձը մը, կամ որդւոյն որիշ պաշտօն մը տալու, հապա մանաւանդ թէ կը պատուիրէր որ ալ ամեննեին չերմնայ պահապանն այն անտառներուն մէջ, չկարենայ հոն հրացան պարպել, և ոչ իսկ շրջակայքը մօտենալ հրացանավ:

Անկարելի է բացատրել Գէորգայ սոսկումը. ձեռքերն անանկ կը դողային, որ

Հաղիւ կրնար բռնել նամակը , սիրտն ալ  
սաստիկ խոռվեալ էր . բայց իր ընտանիքը՝  
որը մէկ բանի մը , որը ուրիշ բանի մը ըգ-  
բաղած ըլլալով , չիմացան նամակին իրեն  
վրայ ըրած տպաւորութիւնը : Բայց Գէորգ  
զօրացընելով ինքդինքը՝ ամենուն առջե  
բարձր ու անխոռով ձայնիւ կարդաց այն նա-  
մակը , որ իր գատապարտութեան վճիւն էր :  
Մօրն ու երկու աղջիկներուն գոյնը դեղին-  
ցաւ սրտերնուն անձկութենէն . Քրիստիա-  
նոս կը մւնչէր բարկութենէն , տեսնե-  
լով վերատեսչին չարութիւնը . Մարիամ՝  
ալ քիչ մը ատեն լուռ կենալէն ետքը , ցա-  
ւազին արտասուրներ սկսաւ թափել . և ա-  
նոր արտասուրներ տեսնելով իր երկու պըզ-  
տի աղաքներն , որ անկիւն մը քաշուած կը  
խաղային , անոնք ալ սկսան լալ , անանկ  
որ սենեկին մէջ ուրիշ բան չէր լսուեր՝ բայց  
եթէ ամենուն բերնէն հառաջանք :

Գէորգ միայն , որ իր բնական հանդար-  
տութիւնը նորէն առեր էր , չէր այլայլեր ,  
և մէկալնոնք քաջալերելով կըսէր անոնց .

— « Սիրեցեալ զաւակներս , յիշեցէք որ  
Աստուած միշտ կը հսկէ . . . Դու , ընկերս ,  
դադրեցուր արտասուրդ , և աստուածային  
Նախախնամութեան վրայ վստահելուդ ո-  
րինակ տուր մեր որդւոցը : Մարդիկ չեն  
կրնար մեզի չարութիւն կամ՝ նախատինք  
մը ընել առանց Աստուծոյ ուղելուն . ուրեմն  
ըսել է որ ինքը զմեղ կը փորձէ , և թէ որ  
սիրով տանինք՝ մեզի օգտակար կ'ընէ զայն :

Անոր համար քաջալերուեցէք և վստահ եղէք Աստուծոյ վրայ , որ մեր հզօր պաշտամանն է , և զմեղ երեսէ չթողուր՝ թէ որ բոլոր աշխարհ ալ թողուցած ըլլար : Խնդը մեր բարերար Հայրն է , չկրնար առանց հացի ձգել զմեղ իր արարածները . ապահով ըլլանք ասոր վրայ :

» Ի վերայ այսր ամենայնի , Աստուծած կ'ըսէ՝ թէ օգնէ զու քու անձիդ , որ ես ալ օգնեմքեզի . անոր համար պէտք է որ ձեռքէս եկածը ընեմաս վտանգէն խալըսելու համար . վազը առաւօտ կանուխ իշխանին կ'երթամ , որ իր բարեյիշատակ հօրը պէս բարի ու վեհանձն է : Թէպէտ շատ են իր զրադանքները , բայց անտարակոյս եմոր կը շնորհէ ինծի ունկնդրութիւն , և չեմ կարծեր որ անզթութեամբ ուղենայ անօթութենէ մեռնելու զատապարտել ծերունի մը , որ ամենայն եռանգեամբ և հաւատարմութեամբ քառասուն տարի ծառայած է իր տանը : Փրիստիանոս , զու հետո կու զաս : Այսպիսի վիճակի մէջ ըլլալով կրնանք քանի մը օր հեռանալ հոստեղէն առանց վերատեսուչէն հրաման խնդրելու , որ արդէն շտար այս առթիս . ոտքով կ'ընենք ճամբորդութիւննիս , որովհետեւ կառքով կամ ձիով երթալը սուզի կը նստի մեզի , և մեզի պէս երկու ողջառողջ կտրիճներ կարօտութիւն չունին այսպիսի բաներու . միայն հետերնիս հարկաւոր եղած ուտելիքը կ'առնենք ու որպի մախաղներուն մէջ կը դնենք : Բաներդ

Հոգա , Գրիստիանոս , որպէս զի վաղը առաջ կանուխ պատրաստ ըլլաս » :

Երկրորդ օրը արշալուսէն առաջ ծերունին ոտքի վրայ էր . գնաց որդին արթնցը նելու ու ըստ անոր .

— « Ժամանակն եկաւ չարժելու . զեռ լուսինը քիչ մը կը փայլի , արդէն մենք ալ խիստ աղէկ զիտենք ճամբան . ելիր որ երթանք » :

Եղիսաբեթ գնաց բերաւ Գէորդայ ոսկիէ շորջքով կանաչ նշանազգեստը , ու լաթի մը մէջ պլլած՝ որպէս զի չփճանայ , մախազին մէջ զրաւ . կատարինէն մէկալ զգեստ ները բերաւ ու ճամբուն համար հարկաւոր եղած պաշարը . Մարիամն ու Լուիզը նախաճաշիկը պատրաստեցին խուցին մէջ . երկու պղտիկները զեռ կը քնանային :

— « Ե՞րբ կը զառնաս , հարցուց Եղիսաբեթ իր էրկանը :

— Ես ալ չեմ զիտեր . բայց կարծեմ դըժուարին է որ ութ օրէն առաջ կարենամ դառնալ :

— Վաղութնէ համրելով տասնըհինգ օրէն Ծննդեան խթումն է . նոյն օրը ապա հովապէս հօս կ'ըլլաս , անանկ չէ :

— Երանիթէ այս զիմացի շաբթուան մէջ կարող ըլլամ դառնալ . . . : Ասկայն ինչպէս որ ալ երթայ բաներնիս , Ծննդեան սուրբ խթումը տօնախմբելու համար հօս կը զըտնուիմ :

— Աստուած հետերնիդ ըլլայ և յաջողէ դորձքերնիդ , ըստ Եղիսաբեթ :

— Դու ալ, ընկերս, բոլոր ընտանեաց  
հետ աղօթէ Աստուծոյ. և յուսացէք 'ի նա,  
որ մեր օգուածը կը մտածէ » :

Գէորգայ ու Քրիստիանոսի ճամբայ ել-  
լելուն միջոցը դեռ զիշեր էր, լուսինը կը  
սկսէր լերանց ետեղ պահութիլ, և արե-  
ւելքը դեռ և ոչ ստուերախառն լուսով նկա-  
րուած էր : Ի վերայ այսոր ամենայնի երկու  
ճամբորգները կտրըճութեամբ սկսան ա-  
ռաջ երթալ, թէպէտ դեկտեմբեր ամսուն  
զիշերային ցուրտը կը նեղէր զիրենք :

Տան մէջ մնացողները կը հողային զա-  
ցողներուն, մասնաւորապէս աղնուասիրտ  
ծերունւոյն համար : Հանդերձ այսու՝ առջի  
շաբաթը բաւականապէս սրտերնին հան-  
դարտ բռնեցին . իրարու սիրտ կու տային,  
և զիրար կը մխիթարէին փոխադարձաբար :  
Բայց անկէց վերջը օդերը խիստ գէցան .  
մերթ կ'անձրեէր, մերթ ձիւն կու զար առանց  
ընդհատութեան, և մրրկալից հով մը ան-  
տառին ծառերուն մէջէն անցնելով կը սու-  
լէր : Այն ատեն ընտանեաց սիրտը խոռվե-  
ցաւ ու չէին կրնար հանդարտիլ :

— « ԱՇ, կըսէին, Քրիստիանոս առոյզ  
ու կտրիճ է, և կրնայ նեղութեանց յաղ-  
թել . բայց մեր պատուական հայրը ի՞նչպէս  
այս ճամբաները սիրտի ընէ այսպիսի հե-  
ղեղներով » : Ստէպ երկու պղտիկները դու-  
ռը կը վազէին՝ տեսնելու համար թէ ար-  
դեօք պապերնին կու զար : Ասանկ անցու-  
ցին տասնըհինգ օր, բայց երթալով տագ-  
նապնին կ'աւելնար :

Այս օրերուն մէջ՝ վերատեսուչէն խըրկուած որսորդ մը եկաւ տուն, որ անտառաց ատենակալէն նամակ մը բերած էր. Եղիսաբեթ թէպէտ չհամարձակեցաւ բանալու դայն, բայց իմացաւ որ բարեզուշակ թուղթ մը չէր, որովհետև մարդը դայն ձեռքը տալու միջոցը՝ ծաղրելով մը ըսեր էր իրեն.

— « Եա՛տ խելք այս ծերուն ու անմիտ երիտասարդին ըրածն, որ ելեր վազեր են իշխանին՝ իրեն թէ զործողութիւն մը ալիսի տեսնեն. բայց վերատեսուչը ստոյգ դիտէ որ խախք խայտառակ պիտի ըլլան » :

Եղիսաբեթի ու աղջրկանցը ձեռքէն ուրիշ բան չէր դար՝ բայց եթէ ամէն օր ազաշել զԱստուած որ իրենց ճամբորդները ձախորդութիւններէ խալքաէ, իշխանին սիրաը շարժէ որ անոնց պաղատանացը մտիկ դնէ, և շուտով ողջ առաղջ տուն դարձընէ դանոնք : Եւ երկու պղտի տղաքներն ալ իրենց մօրմէն օրինակ առնելով քովը կը չոքէին, և անոր նայելով անմեղ ձեռքերնին իրարու կը միաւորէին :

# Ե

ՊԱՀԱՊԱՆԻՆ ԴԱՐՁԸ

Այսպիսի սրտի ալէկոծութեանց միջոցը  
Ծննդեան խթումն հասաւ , և այնպիսի զէշ  
օղ մըն էր՝ որ սովորականէն շուտ գիշերը  
կոխեց : Երկնից երեսը սև ամպերով ծած-  
կուած էր , հիւսիսային քամին անտառին  
ծեր կաղնիները կը դողացընէր , և եղեին ծա-  
ռերը կը շարժէր . նախ ձիւն եկաւ , ետքը  
անանկ առատ անձրե մը սկսաւ զալ , որ  
տան յարկը սաստիկ կը թնդար՝ իրբե թէ  
ջրվէժ մը ժայռէ մը անոր վրայ թափէր :

— « ԱՇ , չեն տեսնուիր , բաւ Եղիսա-  
բեթ՝ խել մը ատեն պատուհանէն նայելէն  
ետքը , յոյս չկայ որ զան . . . : Թէ որ այս-  
պիսի օրով մը չդառնան , անտարակոյս  
դժբաղդութիւն մը հանդիպած է իրենց .  
սիրտս սաստիկ անհանդիստ է , բայց օղն  
ալ անանկ զէշ է՝ որ անկարելի է տունէն  
գուրս ելլել » . . . :

ԱՌ անկէ ետքը ամենուն բերանը կըդպուեցաւ, վախնալով որ իրենց կասկածներովը զիրար աւելի կը խռովեն . միայն երբեմն երբեմն խորին հառաջանքներ անոնց ցաւազին սրտերէն թռչելով՝ լուռթիւնը կ'ընդհատէին :

« Քիչ մը ատեն անցնելէն ետքը՝ Եղիսարեթ նորէն ուտք ելաւ, պատուհանը բացաւ . . . զլուխը գուրս հանեց . . . մէյ մ'ալ յանկարծ աղաղակեց .

— « Փառք Աստուծոյ, երկու հոգի կուզան : Գէորգ, Վրիստիանոս, գո՞ւք էք արդեօք :

— Այո, մենք ենք, պատասխանեց սիրելի ու ծանօթ ձայն մը :

— Եկան եկան, սիրելի աղջիկներս, ըստ Եղիսարեթ ասոնց . ահա հոս են » :

Ամէնքը մէկտեղ վեր ցատքեցին ուրախութեամբ, ու մէկէն դուռը վազեցին :

— « Խեղճեր, ինչ զէշ օղի հանդիպեցաք . ո՛ զիտէ ինչ նեղութիւն քաշեր էք, ինչպէս յոդնած պիտի ըլլաք : Գոնէ ինչ լուր բերիք մեզի . ինչ ըրեք նայինք քաղաքը :

— Յուսամոր ամէն բան աղէկ կ'երթայ, պատասխանեց Գէորգ . բայց անշուշտ շատ հոգացած պիտի ըլլաք այսչափ ուշանալնուս վրայ : Յանցանքը մերը չէ . ճամբան հիւանդացայ, ուստի հարկ եղաւ որ կանկառնենք . առողջանալէս ետքնալ, անձրեին պատճառաւը այնչափ բարձրացեր էին զե-

տերն ունոյն իսկ պատի վտակները, որ հարկ եղաւ քանի մը որ սպասենք : Գոհութիւն Աստուծոյ, վերջապէս մեր տունն ենք :

Աս ըսաւ ու խուցը մտաւ . աղջիկները զացին զգեստ բերին՝ որ հաղածները փոխէ, որովհետև սաստիկ թրջած էին . յետոյ նորէն իր մեծ աթոռին վրայ նստաւ՝ կրակարանին մօտ : Եղիսաբեթ շիշ մը զինի բերաւ, և երկու ճամբորդներուն ալ լեցընելով կ'ըսէր .

— « Խմեցէք որ զօրանաք . քիչ ատենէն ընթրիքն ալ պատրաստ կ'ըլլայ :

— Շատ աղէկ, ըսաւ գէորգ . ետքը չորս կողմը նայելով, ինչ մխիթարութիւն է մարդուս, աւելցուց, իր տանը մէջ զտնուիլ, իր ցանկալի ամուսնոյն ու սիրեցեալ որդւոցն հետ, և անոնց խնամքները վայլել »:

Այս խօսակցութեան միջոցը՝ Քրիստիանոս առանձին իմացուցեր էր իր կնոջն որ ամեննին յոյս չկար, և սպաշտոննին ձեռքերնէն ելեր էր . Մարիամն ալ ծածուկ զուրցեր էր զայն իր երկանը քուրերուն, անոնք ալ իրենց մօրը . անանկ որ պահապանը յանկարծ ամենուն դէմքը զունատած տեսաւ ու յուսահատութիւնը ամենուն աշքին վրայ նկարուած :

— « Ա՞ն, ըսաւ, Քրիստիանոս բանը յայտներ է, ալ չեմ կրնար ուրեմն ծածկել : Եկեք տեղն ՚ի տեղը պատմեմ ձեղի դիպուածը, բայց կ'աղաչեմ որ սրտերնիդ շատ զող չհանէք : Քրիստոսի ծնած դիշերն ենք,

ուստի պէտք է որ այս մեծ մխիթարութիւնը մոռցընել տայ մեզի աշխարհիս պզտի վիշտերը , կամ գոնէ թեթեցընէ անոնց ցաւը :

» Այն օրն որ ճամբայ ելանք հոսկէց՝ գիշերուան դէմշատ ուշ հասանք զացած տեղերնիս . հանդերձ այսու՝ մէկէն փութացի Պ . Միւլէր ծերունոյն երթալու , որ անտառաց ատենակալին խորհրդական է : Անկեղծ մարդ մըն է անիկայ , կըսէի ես ինքիրենս , ատենօք ինծի զիսաւոր եղաւ , և միշտ ինծի պաշտպանութիւն ըրած է : Ուրիշ ճանչցած խորհրդականներս կամ մեռած են , կամ պաշտօնէն ելած են . իրմէ զատ մէկը չկայ՝ որ կարենայ աղէկ խորհուրդ մը տալ ինծի , թէպէտ ինքն ալ կէս մը քաշուած է գործողութենէ : Ուստի ամենայն վատահութեամբ զացի Պ . Միւլէրին տունը , և ինչպէս որ կը կարծէի զինքը՝ անանկ զտայ . ամենայն սիրով և զթով ընդունեցաւ դիս , և զիպուածս լսելէն ետքը՝

— « Գէշ թշնամոյ մը հանդիպեր ես , բաւ ինծի զլումը շարժելով , այնպիսոց մը՝ որ հոս ալ զօրաւոր կուսակիցներ ունի . զիտեմ՝ որ կ'ուզէ պաշտօնդ երիտասարդի մը տալ , որ իրեն տունը ծառայած է , անոր համար ամէն օր որդւոյդ վրայ ուղած տեղեկութիւնները կը զրէ . և այնչափ բանը առաջ զացած է , որ ճշմարիտն ըսելով վախեմ՝ որ պիտի կարենայ յաջողցընել իր զիտաւորութիւնը , ու զրկել գֆրիսամիանոս

այն պաշտօնէն , որ ապահովապէս իրեն  
կիյնար :

— Ես բոլորովին յոյսս չեմ կտրած ,  
պարոն , պատասխանեցի իրեն . անոր հա-  
մար կ'ուզեմ մէջ մը իշխանին հետ անձամբ  
տեսնուիլ :

— Աղէկ կ'ընես , ես ալ հետդ կու զամ .  
միայն թէ դժբաղդաբար այնպիսի ատեն մը  
եկար , որ իշխանը արտաքոյ կարգի զբա-  
ղած է , և մեծ բան է թէ որ կարենաս հե-  
տը խօսիլ : Նոյնպէս պէտք է որ անտա-  
ռաց զերագոյն վերատեսչին ու խորհրդա-  
կաններուն հետ ալ տեսնուիս . թէպէտ չեմ  
յուսար որ աղէկ ընդունելութիւն գտնաս  
անոնցմէ , որովհետեւ Պ . Շիլֆ շատ աւրած  
է անոնց միաքը ձեր վրայօք » :

» Պ . Միւլլէրի խորհրդոյն հետեւեցայ .  
բայց ամեննեին օգուտ մը չեղաւ : Գերազոյն  
վերատեսուչը պազութեամբ ընդունեցաւ  
զիս , ու շատ քիչ խօսեցաւ հետս : Խորհր-  
դականներն ալ նոյն կերպով վարուեցան ,  
և որուն որ զացի՝ զամէնն ալ խոժոռադէմ  
զաայ , ու ծանր խօսքեր լսեցի : Իշխանին  
հետ ալ չկրցայ տեսնուիլ , որովհետեւ պաշ-  
տօնեայն քովի էր , և Պ . Շիլֆ ամենայն  
խորամանկութիւն բանեցուցեր էր զմեզ եր-  
կուքնիս ամբաստանելու իրեն : Փուճ տեղը  
մանրամասնաբար չպատմեմ հոս իրը , ո-  
րովհետեւ այնպէս բաներ են՝ որ շատ չէք  
հասկընար . այսչափ միայն օգուտ եղաւ եր-  
թալնէս , որ կը յուսանք թէ քննութիւն մը

ըլլայ մեր անտառներուն վիճակին վրայ .  
բայց դէշն այն է՝ որ այնալիսի անձինք են  
այս բանիս համար ընտրուողները , որոնց  
մէ աղէկութիւն պէտք չէ յուսանք :

» Բայց ես կը տեսնամ , սիրելի դաւկը-  
ներս , որ այս պատմութիւնը կը վշտացընէ  
զձեզ . ընդ հակառակն այս իրիկունս ամէն  
քրիստոնեայք պէտք է որ գոհ և ուրախ ըլ-  
լան . ուստի ուրիշ ամէն մտածութիւն թու-  
զունք ու Փրկչին ծննդեանը վրայ միայն  
խորհինք , որպէս զի այս քաղցր զբագ-  
մունքը ցրուէ մեր սրտից տիսրութիւնը » :

Գէորգ ան ատեն աչքերը Ալփրետի  
պատկերին վրայ դարձուց , որ հոն կա-  
խուած էր՝ ուր որ էր առաջ հայլին , և քօ-  
զով մը ծածկուած , որպէս զի անվնաս պա-  
հուի :

Քրիստիանոսի երկու որդիքները , Յով-  
սէին ու Աննիկը , որ շաբաթներէ ՚ի վեր կը  
սպատկին Ծննդեան խթման օրուանը , առ-  
ջինին պէս աշխոյժ ու զուարթ դէմքերով  
սկսան ցատքուտել՝ երբոր տեսան որ պա-  
սկերնին պատկերին կը նայէր . Յովսէփի ա-  
զաշեց մամուն որ շուտով քօզը վերցընէ  
պատկերին վրայէն , և ըստ սովորութեան՝  
ճրագները վառէ , որպէս զի կարենան աւել-  
ի աղէկ տեսնել : Աննիկն ալ կը յորդորէր  
պապը՝ որ երթայ քնարը բերէ , որպէս զի  
մամերնուն սորվեցուցած երդը երդեն :

— « Ինչո՞ւ չէ , ըստ Գէորգ , երդենք  
Ծննդեան երդը : Բայց առաջ ըսէ նայիմ

ինծի , Եղիսաբեթ , իմ հեռաւորութեանս  
միջոցը նոր բան մը հանգիպեցաւ հոս :

— Զէ . միայն երթալէզ քիչ վերջը՝ ան-  
տառաց ատենակալէն խրկուած նամակ մը  
եկաւ :

— Ի՞նչ նամակ կրնայ ըլլալ ասիկայ :  
Բեր մէյ մը կարդամ » :

Եղիսաբեթ բերաւ ձեռքը տուաւ . Գէորդ  
բացաւ ու կարդաց , և մէկէն արտաքոյ կար-  
դի տիսրութիւն մը կերալարանքին վրայ ե-  
րեցաւ . յետոյ աչքերն երկինք վերցընե-  
լով ըստ :

— « Քու կամքդ ըլլայ , Աստուած իմ , ինչ  
որ կ'ուզես՝ սիրով կ'ընդունինք մենք » :

Ամենուն աչքը իրեն վրայ էր , և կը սպա-  
սէին բերնէն խօսք մը լսել :

— « Ի՞նչ նոր բան կայ , աղնիւ Գէորգս ,  
հարցուց Եղիսաբեթ :

— Աս կայ՝ որ պէտք է ելլանք տուներ-  
նէս , զուրցեց սպահապանը՝ զրեթէ լալով ,  
մանաւանդ թէ ինչուան հիմա պէտք էր ե-  
լած ըլլայինք : Ատենակալը կը պատուիրէ  
այս նամակին մէջ թէ այս տունն , որուն  
մէջ այսչափ տարիէ ՚ի վեր կը բնակինք ,  
ինչուան Ծննդեան խթման օրը սպարաննք ,  
որպէս զի նոր պահապանը տօնին երկրորդ  
օրը կարենայ մէջը մտնալ . և կը սպառնայ  
որ եթէ հրամանին հնազանդելու չըլլանք ,  
զինուորներ կը խրկէ որ բռնութեամք հա-  
նեն զմեզ : Եղիսաբեթ , զաւակներս , վայր-  
կեան մըն ալ պէտք չէ կորսնցընենք . ես

կը զարմանամ թէ ինչպէս ինչուան հիմա  
չեն և կած , բայց կրնայ ըլլալ թէ քիչ ատե-  
նէն դան և վռնտեն դմեզ մեր սիրելի բնա-  
կութենէն :

— Ո՞վ Տէր , գոչեց Մարիամ , ինչ պիտի  
ընենք այսպիսի մութ զիշերով , այսպիսի  
զարհուրելի փոթորիկով մը : Կը լոէք թէ  
ինչպէս քամին կը մոնչէ անտառին մէջ ,  
ինչպէս անձրեւ կու դայ : Վայ մեղի . ուր  
սիտի ապաստանինք քամիէն ու անձրենէն :

Յետոյ աթուի մը վրայ նստաւ , և իր եր-  
կու պղտի տղաքները զիրկն առած , սրտին  
վրայ կը սխմէր դանոնք , ու կ'աղաղակէր .

— « Ո՞վ Աստուած իմ , զթա այս խեղճ  
տղոց վրայ » :

Գէորգ ոտքի վրայ անշարժ կեցեր էր , և  
լուսիթեամբ՝ արտասուալից աչքերով իր տը-  
ղոցը կը նայէր : Եղիսաբեթ կու լար կը հա-  
ռաչէր ու կ'ըսէր .

— « Այսպիսի հասակի մէջ բռնազա-  
տուիլ տուներնէս վորնտուելու բոլոր մեր  
ընտանեաց հետ . այս տունէն , որ ծնան  
և ապրեցան մեր հարրը , որուն մէջ ծնան  
և ասլրեցան մեր տղաքները . ահ , ծանր է  
ինձի այս մտածութիւնը : Հոս ծնանք , հոս  
կ'ուղենք մեռնիլ » :

Կատարինէ կու լար անձայն , և Լոխովը  
կը զողար գառնուկի մը պէս որ գանակ մը  
տեսնայ աչքին առջեր :

Պահապանը ինքզինքը ժողվեց , ջանաց  
սրտին ողէկոծութիւնը խաղաղելու . յետոյ

վեհ կերպարանիքով մը , որուն զարդն էին սպիտակ մաղերը , և հանդարտ ձայնով մը ըստ :

— « Այս , որդեակը իմ , ալէտք է որ տուներնէս հեռանանք , և չեմ կարծեր թէ մէկը դանուի որ կարենայ զամէնքնիս մէկտեղ իր քովն ընդունիլ . ուստի հարկ է որ իրարմէ բաժնուինք : Իրաւցընէ ես կը յուսայի որ հանգստութեամք ձեր քովը կրնամ անցընել կենացս վերջին տարիները . կը յուսայի զամէնքնիզ ալ իմ մահուան տնկողնոյս բոլորտիքը տեսնալ . բայց Աստուած ուրիշ կերպով կարգաւորեր է , օրէ հնեալ ըլլայ իր սուրբ կամքը » : Յետոյ իր թոռներուն դառնալով , « Աիրտոս կը խըշ խըշայ , զուրցեց , երբոր այս անմեղ տղոց վրայ կը մտածեմ . . . Բայց Աստուած հայր է ամենայն որբոց , և կարելի բան չէ որ իր զթութեան աչքերը չհանդիպին ասոնց վրայ ալ » :

Նոյն միջոցին յանկարծակի դուռը զարնուեցաւ :

— « ԱՇ , եկան , ըստ գէորդ , եկան վորնտելու զմեղ » :

Քրիստիանոսի աչքերը կրակ կտրեցան , վաղեց առաւ իր որսի հրացանը , և դառն ձայնիւ դոչեց .

— « Թող զան մէյ մը փորձեն իմ ծերունի ծնողքս հոստեղէն հանելու : Թէ որ մէկը ձեռք մօտեցընէ կնոջս , որդւոցս , կամ քուրերուս , վայ է իրեն , կը տեսնամք սա . . .

— Զէ , չէ , ՚Վրիստիանոս , Հայրն ընդ-  
հատեց խօսքը իշխանական ձայնիւ , մէկդի  
թող սպառնալիքները , ևս առաւել զգոյշ  
կեցիր ո և իցէ ընդդիմութիւն կամ բռնու-  
թիւն ընելէն : Թէ որ մտիկ չդնեն մեր փաս-  
տերուն ու մեր աղաջանացը , Հնազանդինք  
ու բաժնուինք մեր բնակարանէն , և եր-  
թանք ապաստանելու ինչուան առաւօտ  
մերձաւոր հիւզի մը մէջ , ուր շատ անզամ  
ապափներ եմ անձրեի ու մրրկի ատեն : Ո՛  
զիտէ թէ ասիկայ փորձ մը չէ աստուա-  
ծային Նախախնամութեան կողմանէ՝ տես-  
նելու համար թէ արգեօք արժանաւոր ևնք  
նորանոր բարերարութեանց » :

L

ԱՆԱԿՆԱԾԼ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՄԸ

Դրութը նորէն զարնուեցաւ՝ առջինէն առելի ուժով :

— « Քրիստիանոս , ըստու Գէորգ , զու զնու բաց զուոը . բայց սանձէ զքեղ , կ'աշաչեմ » . . .

Մինչդեռ մէկալնոնք Գէորգայ հետ դէպ ՚ի զուոը կը մօտենային , Քրիստիանոս բացաւ զայն . ի՞նչալէս զարմացան երբոր զինուորներու տեղ զրան դիմաց բարձրահասակ ու վայելչաղէմ անծանօթ երիտասարդ մը տեսան , որ մուշտակով պատած մեծ զլխարկ մը զրած էր զլուխը , և մութ կանաչ զունով չուխայէ լողիկ մը տռած էր զրան :

— « Անտարակոյս նոր պահապաննն է » ըսին իրարու մէջ , և ոմանք տեղերնէն չըշարժեցան : Յատարականն այլայլեցաւ անոնց ուռած աչքերն և տիսրաղին դէմքերը

տեսնելով . հանեց զլխարկը , և քիչ մը ա-  
տեն լուս կենալէն ետքը ,

— « Ի՞նչ , ըսաւ վերջապէս , դեռ չէք  
ճանչնար զիս :

— Ո՞չ , Ալփրետնէ , աղաղակնց Լուիդ :

— Ալփրետ , ըսաւ Կատարինէ , իրամ  
կըսես :

— Տիսրութիւնն աչքերնիդ տկարացու-  
ցեր է , աղջիկներս , ըսաւ մայրը . այս պա-  
րոնը շատ աւելի բարձր ու մարմնեղ է . քան  
զմեր որդին :

— Զէ , մեր եղբայրն է , ըսաւ Փրիստիա-  
նոս առաջ երթալով . սիրաս կը վկայէ որ  
ինքն է : Ի՞նչպէս եկար հոս , եղբայր իս .  
մենք գեռ դքեզ Հռոմ կը կարծէինք , մեզ  
մէ շատ հեռու » . . .

Գէորգ կամաց կամաց կը մօտենար և աչ-  
քերը կը շփէր՝ աղէկ տեսնելու համար թէ  
իրամ էր արդեռք լսածը . երբոր ճանչցաւ  
զանիկայ , հայրական թերը բացաւ , և Ալ-  
փրետ ալ վաղեց զիրկն ինկաւ . . . երկայն  
ժամանակ զիրկընդխառն մնացին՝ առանց  
ուրիշ խօսք զուրցելու՝ բայց եթէ « Հայր  
իմ . . . Որդեակ իմ Ալփրետ » :

Երբոր բաժնուեցան իրարմէ , Ալփրետ  
զրկուեցաւ մօրը , եղբօրն ու քուրերուն  
հետ , և քաղաքավարութեամբ ու սիրով  
բարե տուաւ Փրիստիանոսի ամուսնոյն ու  
անոր որդւոցը , թէպէտ այս առաջին ան-  
զամ կը տեսնար զանոնք :

Անկարելի է ստորագրելն ընտանեաց ու-

նեցած ուրախութիւնը . չէին կրնար հանգարտ կենալ , մէյ մը Ալփրետի քով կը մօտենային , մէյ մը իրարու կը գովիշին անոր վայելու կերպն ու ազնուական գծապրութիւնը : Որչափ որ քիչ մը առաջ մեծ էր տրտմութիւննին , այնչափ աւելի հիմա մեծ էր միսիթարութիւննին . այսպիսի վայրկեաններու տիսրութիւնը կը թողու կը փախչի , ինչպէս դիշերուան մթութիւնը արևէն կը հալածուի :

Քիչ մը ժամանակ անցնելէն վերջը , Եղիսաբեթ Ալփրետի ձեռքէն բռնելով

— « Սիրելի որդիս , ըստ , շատ գէշ վիճակի մէջ կը տեսնաս զմեղ , և քու զալուստդ միայն կրցաւ մեր արցունքները ցամքեցընել : Հիմա պատմեմքեղի մեր թըշուառութիւններն որ տեսնաս :

— Ամէն բան զիտեմ , պատասխանեց Ալփրետ . — այս խօսքին ամէնքը զարմացան : — Ամէն բան զիտեմ , սիրելի ծնողը իմ , և ապահով եղէք որ բաներնիդ աղէկ սիտի երթայ : Ես հիմա արքունիքէն կուզամ , ուր իշխանը յանձնեց ինձի իր կողմանէ սիրով բարեկու զքեզ , հայր իմ :

— Իշխանը զիս կը բարեկ , զոչեց գէորդ , իրաւցընէ անունս տուամ : Ուրեմն զու իշխանը կը ճանչնամ : Չեմ հասկընար թէ ինչպէս կ'ըլլաց ասիկայ , և վախեմ թէ երազ է տեսածո :

— Ի՞նչ երազ . անտարակուսելի ճշմարտութիւն է : Կստեցէք տեղերնիդ , ես հի-

մա տեղն՝ի տեղը կը պատմեմ ձեզի ինչ որ  
հանդիսալեցաւ » :

Յետոյ հանեց վրայէն լոգիկը , երկու աշ-  
թոռ առջև քաշեց , մէկը մօրն ու միւսն ալ  
իրեն համար . հայրը հանդչեցաւ իր աթո-  
ռին վրայ . իսկ մէկանոնք ոտքի վրայ կե-  
ցած՝ սիրալիր աչքով Ալփրետի վրայ կը  
նայէին :

— « Սեր հիմակուան բարեշնորէ իշխա-  
նը , բսաւ Ալփրետ , ինչպէս որ զիտէր՝ հօ-  
րը մահուընէն քիչ մը ատեն վերջն ալ դեռ  
իտալիոյ մէջ ճանապարհորդութիւնը շա-  
րունակեց . իր Հռոմ եղած ժամանակը՝ քա-  
նի մը երիասարդ նկարիչներու պատկեր-  
ներ ծախուելու հանուեցան : Ուզեց տես-  
նալ զանոնք , և այն բազմաթիւ նկարնե-  
րուն մէջ ամենէն աւելի մէկուն հաւնեցաւ .  
հարցուց անոր հեղինակին անունը , և ը-  
սուեցաւ իրեն որ իր իշխանութեան երկրէն  
երիտասարդ մըն էր՝ Ալփրետ Փրօնէր տ-  
նուամբ : Կանչել պուաւ զիս , և նկարս զո-  
վելէն ետքը՝ հարցուց թէ ինչ զին կ'ուզեմ .  
բայց իմ ուզածէս շատ աւելի ստակ վճա-  
րեց ինձի : Յետոյ իմացուց ինձի որ կ'ուզէր  
Հռոմայ հռչակաւոր նկարները տեսնել ,  
և թէ զիտուն առաջնորդի մը կարօտ ըլլա-  
լով կը փախաքէր որ ես ընկերութիւն ը-  
նէի հետը . այս պատճառաւ զիս իր կառ-  
քին մէջ սկսաւ առնել ու քովը նստեցը-  
նել , և շատ անզամ ալ իրեն սեղանակից ը-  
րաւ զիս : Այն օրերը խել մը ընտիր պատ-

կերներ աճուրդի հանուեցան . իշխանն ու զենալով գնել անոնցմէ մէկ քանին , զիս մէկտեղ տարաւ , և սիրած պատկերներուն վրայ խորհուրդ հարցընելով ինծի՝ անանկ կը գնէր : Քանի մը օրէն ետքը ուրիշ ասանկ աճուրդ մըն ալ պիտի ըլլար . բայց իշխանն որովհետեւ ալ պիտի ելլար Հռոմէն ու իր երկիրը պիտի զար իշխանութիւնը ձեռքն առնելու համար , յանձնեց ինծի որ հաւած պատկերներս գնեմ և աղէկ վիճակի մէջ իր ձեռքն հասցընեմ : Նշանակեց նաև թէ ինչուան ինչ աստիճանի զին կ'ուղէր տալ , և հարկաւոր եղած ստակն ապրս պրեց որ տան ինծի : Ես ամենայն ջանք ըրի որ այսպիսի պատուաւոր յանձնարարութիւն մը ձեռքէս եկածին չափ աղէկ կատարեմ . և բարեբաղդաբար շատ աւելի նուազ գնով կրցայ գնել պատկերները :

» Ես նոյն միջոցին արդէն ուսմունքս լըմընցուցերէի , և տեսերէի ալ իտալիոյ այն ամէն նկարները , որոնք կրնային իմ յառաջադիմութեանս օգտակար ըլլալ . և իմ սիրեցեալ ազգականներս տեսնելու փափաքն ու կարօտութիւնն ալ զօրացած ըլլալով վրաս , միտքս զրի պատկերներուն հետ ճամբայ ելլելու :

» Պատրաստ նաւ մը զար որ մէկէն ճամբայ պիտի ելլէր . և անոր մէջ մտնաւ լով յաջողութեամբ հասայ մեր տէրութեան նաւահանգիստ մը : Հոն կառք մը վարձեցի՝ պատկերներուն սնտուկները մէջը գնե-

լու համար . և որպէս զի ճամբան ճախորդութիւն կամ վնաս մը չհանգիստ անոնց , ինչուան իշխանին արքունիքը մէկտեղ զացի : Կերակրէն նոր կ'ելլար իշխանը՝ երբոր արքունիք հասայ , և մէկէն ընդունեցաւ զիս :

— « Յարի եկար , ըստ ինծի քաղցր կերպով մը : Ի՞նչ բերիր ինծի իտալիայէն :

— Չեր Մեծութեանն ուղած նկարները :

— Քանի հատ :

— Ամէնն ալ :

— Ամէնը . ոհ , շատ աղէկ , շատ գոհ եմ » , ըստ և հրաման տուաւ որ մէկէն բանան սնտուկները :

» Ես ալ օգնեցի պատկերները հանելու , որոնք բաղդէս ամենեին չէին վնասուած : Իշխանը հաւնեցաւ և գովեց ընտրութիւնս : Երբոր զացած ստակին մուրհակները ցուցուցի , վեր 'ի վերոյ մը նայեցաւ ու ըստ ։

— « Կարծեմ թէ իմ չափ դրած ստակիս չհասնիր ծախըք :

— Որո՞ն կը հրամայէք որ մնացորդն յանձնեմ , ըսի :

— Եւ ոչ խոսէ ասոր վրայ , պատասխանեց ծիծաղելով . մանաւանդ թէ ընդունէ չնորհակալութիւններս ըրած ծառայութեանդ համար : Բայց անտարակոյս յոդնած ևս ճամբորդութենէդ ու հանդըստեան կը կարօտիս ». և հրամայեց որ պալատին մէջ սենեակ մը տրուի ինծի :

» Երբոր իրիկունը խուցիս մէջ նստեր կը

մտածէի թէ քիչ ատենէն պիտի կարենամ՝ իմ հայրենական տունս դառնալ, Պ. Միւլէր խորհրդականն ինձի այցելութեան եւ կաւ : Խշանէն զատ՝ միայն զինքը կը ճանչ նայի արքունեաց մէջ . և միտքս ալ եկաւ , հայր իմ , որ ատենօք քեզի վերատեսուչ եւ զաւ , և միշտ յարգութեամբ ու սիրով կը վարուէր հետդ : Պ. Միւլէր խմացուց ինձի թէ շատ զարմացեր էր իմ արքունիք զալուս լրոյն վրայ , և պատճառն հարցուց . ես ան ատեն ծայրէ ՚ի ծայր պատմեցի իրեն :

— « Աղէկ ատենին հասար » , զուրցեց ինձի . և նկարազրեց ձեր դժբաղդութիւններն ու վերատեսչին թշնամութիւնը , և ձեր հոն երթալին իմ հասնելէս քանի մը օր առաջ ու առանց յոյսի ետ դառնալնիդ : Աւ զեցի մէկէն իշխանին երթալ . բայց խորհրդականն ըստ որ շատ ուշ է . « Աւելի լաւ է որ վաղը առտուան համար ունկնդրութիւն մը խնդրես , աւելցուց . ես ալ հետդ կու դամ , և տարակոյս չոնիմ որ խօսքերդ չեն արհամարհուիր » :

» Երկրորդ օրը առաւօտանց կանուխ եկաւ ինձի Պ. Միւլէր , և մէկէն իշխանին զայինք : Ես մէկէն ձեր վրայ սկսայ խօսիլ . և սէրն ու երախտաղիտութիւնը եռանդ տալով ձայնիս , պատմեցի ինչ կերպով ձեր առւնը հասնիլս , զտած հիւրընկալութիւնս , վերջապէս՝ ամէն բան մանրամասնաբար : Խօսքը Պ. Շիլֆի վրայ որ եկաւ , հատկը-

ցուցի իշխանին անոր ատելութեան և վրէժ-  
խնդրութեան պատճառը , և թէ ինչպէս  
բանտուած կըլլար օրինաց դէմ գործելուն  
համար , թէ որ բարեյիշատակ իշխանը նե-  
րած չըլլար նէ յանցանքը :

— « Մի մոռնար ըսելու , զուցեց խորհըր-  
դականը , որ Պ . Շիրֆ գեռ ան ատեն պա-  
տանի էր . ասով քիչ մը անմեղաղիր կըր-  
նոյ ըլլալ :

— Առաջ տար խօսքդ » , ըսաւ ինձի իշ-  
խանը :

» Ան ատեն հօրս ժամանակաւ ինձի զը-  
րած մէկ նամակը ցուցուցի իրեն , որոն  
մէջ մասնաւորապէս ժառանդ իշխանին վր-  
րայ կը խօսէր ու ամենայն երջանկութիւն  
կը մաղթէր անոր : Այն կտորը կարդալէն  
եսքը , վեհութեամբ մը խնդրեց ամբողջ  
նամակը կարդալու :

— « Կը յիշեմ որ , ըսաւ յետոյ նամակը  
ձեռքս տալով , խտալիոյ մէջ ատենօք իր վր-  
րայօք խօսեցար զու ինձի հետ . այն մարդն  
որ այս կերպով կը զրէ , և այսպիսի տղայ  
մը մեծցուցեր է , անանկ չկրնար ըլլալ՝ ինչ-  
պէս որ նկարագրեցին ինձի :

— Անշոշտ Զեր Մեծութիւնը , զուցե-  
ցի , կը պատժէ վերատեսուչը ; և հօրս պաշ-  
տօնը Փրիստիանոս եղբօրս կը շնորհէ » :

» Խորհրդականը ծուռ աչքով մը վրաս  
նայեցաւ , ու ըսաւ .

— « Կը վայլէ ասանկ խօսիլ Աշխանիւ  
Մեծութեանն առջև » :

» Ակդրան քիչ մը վախցայ . բայց իշխանը ժպտելով մը խրախուսեց զիս , և վրայ բերաւ .

— « Ասիկայ երկու ոտքի վրայ ընելու բան չէ , ինչպէս որ դու կ'ըսես . պէտք է որ առաջ աղեկ մը քննեմ ամէն բան և զերագոյն վերատեսուչէն տեղեկութիւն առնեմ » :

» Յետոյ Պ . Միւլէրի հետ պատուհանի մը քով առանձնացաւ , և քանի մը վայրկենէն խորհրդականը զրարանի մը առջենըստելով սկսաւ զրել . այս բանս ինծի քիչ մը տարակոյս որ տուաւ ու ախրութիւն մը երևցաւ գէմքիս վրայ , իշխանը սիրտ տալով ինծի ըսաւ .

— « Ուրախ կեցիր , բաներնիդ յաջող կ'երթայ » : Եսքը նկարչութեան վրայ գար ձընելով խօսքը , աւելցուց . — « Բարեյիշատակ հայրս ինծի զեղեցիկ թանգարան մը թողուց . բայց անոր մէջի եղած պատկերներուն շատը նորոգութեան կարօտ են , և քեզի կ'ուզեմ յանձնել այս պաշտօնը :

— Ասիկայ ինծի մեծ պատիւ է , չէր իմ . միայն կը փափաքիմ Ծննդեան տօնէն վերջն սկսիլ այս աշխատութիւնը , որովհետեւ առաջին անգամ Ծննդեան խթման օրը տեսած ըլլալով ծնողքս , հիմա ալ նոյն օրը կ'ուզեմ իրենց տեսութեամբը միսիթարուիլ , մանաւանդ որ զժբաղդութեան մէջ են և ես զիրենք կրնամ՝ ուրախացընել :

— Աստուած հետի ընէ որ այսպիսի որը

բաղան վասկաքանացդ ուղենամ զէմ կենալ » :

» Այս միջոցիս խորհրդականը լմբնցուց զրելիքն ու իշխանին ձեռքն յանձնեց թուղթը , որ ստորադրեց զայն , և վերջը ինծի դառնալով դուրցեց .

— « Բարե ըրէ ծնողացդ , և ըսէ հօրդ որ ամեննեին չվախնայ » :

» Խոնարհական յարգանօք չնորհակաւութիւն մատուցանելէն ետքը , խորհրդականին հետ զուրս ելայ :

— « Կը դարմանամ , կը սէր ինծի ճամբան Պ . Միւլէր , ինչպիսի համարձակութեամբ կը խօսէիր իշխանին հետ . ես նշան կ'ընէի քեզի , բայց ամեննեին ուշադրութիւն չէիր ըներ : Ինչ և իցէ՝ ծնողաց սէրդ անպարտ կ'ընէ գքեզ , և շխտակն ըսելով ուղիղ ճամբան միշտ ամենէն կարճն է » :

» Երբոր շատ աղաջեցի որ չծածկէ ինծմէթէ ինչ ըսեր էր իրեն իշխանն ու ինչ զրել առեր էր , յանձն առաւ խնդիրըս կատարելու :

— « Քիչ մնաց որ անիրաւութիւն մը պիտի ընել տային ինծի , ըսեր էր իրեն , և կրունվալուը պաշտօնէն հանելու հրովարտակն ալ պատրաստեր էին , կարծելով թէ ես առանց քննութեան ուղածնին կը կատարեմ . բայց զեռ անունս չեմ ստորադրած տակը , որովհետև զեռ քիչ մը ատեն կ'ուզէի մաածել վրան : Հիմա շատ զոհ եմ ու շացուցած ըլլակուս վրայ , և կ'ուզեմ ինչ-

ալէս ոք ալէտք է նէ քննել այս զործողութիւնս » :

Իսկ դրուածքը իշխանին կողմանէ հրամանագիր մըն էր առ վերատեսուչն անտառաց Պ. Շիլֆ, որուն մէջ կ'իմացը նէր թէ մեծ տհաճութեամբ լսեր էր կրուն վալտ պահապանին դէմ ըրած թշնամութիւնները, և կը պատուիրէր ամենայն խըստի որ ինչուան նոր հրաման մը զայ՝ զզոյշ կենայ ո և իցէ պղտի կերպով մըն ալ նեղութիւն տալու պահապանին և անոր որդւոյն :

» Մէկէն թղթատարի մը ձեռքով խըրկուեցաւ հրամանագիրը :

— « Վայրկեան մըն ալ չուշանայ հոս այս թուղթը, զուրցեր էր իշխանը, որովհետեւ այն աղնիւ անձին սիրտը չուտովկ'ուղեմ հանդարտեցընել » :

— « Կը տեսնես որ, չարունակեց խորհրդականը, բաղդին երեսը կը սկսի ծիծաղիլ ձեզի : Տուն որ երթաս, իմ կողմանէս բարեկ ծնողքդ և ըսէ անոնց՝ թէ հոհամողուած եմ որ պահապանի պաշտօնը Քրիստիանոսի կ'անցնի անվրէպ » :

Այս պատմութեան ընթացքին մէջ ձերունի պահապանն ու բոլոր ընտանիքը քանի մը անդամ խնդութեան արցունքներ թափեր էին աչքերնէն : Երբոր Ալփրետ խօսքը լմընցուց, հայրը ոտքի վրայ ելաւ ու նորէն ջերմ սիրով զրկուեցաւ հետք . ետքը զնաց պատկերը բացաւ, և աչքերը դէպ 'ի երկինք վերցընելով,

— « Խառնենք մեր ձայներն ալ հրեշտակաց ձայներուն հետ , ըստ , և անոնց հետ միատեղ երդենք . Փառք ՚ի բարձուն Աստուծոյ , և յերկիր խաղաղութիւն , ՚ի մարդիկ հաճուրիւն :



Թ

### ԾՆՆԴԵԱՆ ԾԱՌԸ

Պահապանին ընտանեաց սիրտը անանկ խաղաղեցաւ Ալփրետի տուած աւետիսէն , ինչպէս ովկիանոսի լոյծ երեսը լեռնանման ալիքներով խռովելէն ետքը՝ բիւրեղի պէս կը փայլի ու կը մոռնայ իր անհանդարտ ընութիւնը :

— « Տեսէք ուրեմն , զաւկըներս , կ'ըսէք գէորգ , թէ ինչպէս պէտք չէ ամենեին յուստհատիլ . ահա օրինակն առջենիս է , այն ատենն որ ալ դժբաղդութեան անդունզին մէջ զահավիմած կը կարծէինք զմեղ , երջանկութիւնը մեղի մօտ է եղեր » :

Բայց Ալփրետի սիրտը շատ վշտացաւ տեսնելով իր ծնողաց գէմքին խորշումութիւնն ու ծերտութեան նշմարանքները , զորոնք ժամանակը տպաւորեր էր անոնց վրայ , և հաղիւ կրցաւ արցունքը բռնել : Ընդ հակառակն եղբօրն ու քուրերուն տե-

սութիւնն իր սիրտը բացաւ , որովհետև երիտասարդութեան շնորհօքն ու առուզութեամբը զարդարուած զտաւ զանոնք : Յետոյ Փրիստիանոսի տղաքները քովը կանչեց , ու զիրկն առած զանոնք՝ կ'ըսէր .

— « Ի՞նչպէս ժամանակը կ'անցնի . Հազիւ տասնըութ տարի կայ որ Փրիստիանոս , կատարինէն ու ես ասոնց պէս տղաքներ էինք . Լուիզը դեռ մանկիկ էր . և հիմա ասոնք մեր տեղն անցեր են » : Աս կ'ըսէր ու ժալտելով երեսնին կը նայէր :

— « Ըսէր ինձի նայիմ , հարցուց ետքը անոնց , Ծննդեան ընծանիդ առիք այս տարի ալ :

— Զէ , չէ , պատասխանեց Յովսեփիկը . վերատեսուչը մեր ընծաներէն զրկեց զմեղ :

— Աղէկ հասար դու , ըստ Աննիկը . բան մը չըերիր մեզի համար :

— Ապահով եղէք որ ես զձեզ չմոռցայ . բայց պէտք է համբերէք ինչուան որ կառքս զայ , որուն մէջ զրեր եմ՝ ամէն բան :

— Չըսնս հանդէս ընենք անանկ է նէ » , սրուացին , ու սկսան ցատքուտել , խնտալ ու խաղալ :

Փիչ ետքը ամէնքը մէկտեղ սեղան նըստան . բայց աւելի կը խօսէին՝ քան թէ կ'ուտէին : Տղաքն ընթրիքէն ետքը՝ անկողին զացին . խսկ մէկալնոնք դեռ երկայն ատեն զուարճացան խօսակցութեամբ :

— « Վաղը կ'ուղեմ այս անմեղ տղոց

մեծ ուրախութիւն մը պատճառել , բայս  
Ալփիրետ . ինչպէս որ սովորութիւն է Գեր-  
մանիոյ մէջ Ծննդեան ծառը պատրաստենք  
տառնց համար : Քրիստիանոս , որդուցդ  
սիրոյն համար՝ զնա կ'աղաչեմ հիմակոր-  
նէ պղտի եղեին ծառ մը կտրէ . մրրիկն ար-  
դէն զաղրած է , և դու մութէն չես վախ-  
նար : Ես հետո բերած եմ ծառը զարդարե-  
լու համար հարկաւոր եղած բաները . բայց  
որովհետեւ ձիերը սաստիկ յոզնած էին ,  
հարկ եղաւ որ Եշէնդալ թողում զանոնք  
կառքին ու կառավարին հետ մէկտեղ , և  
ես զրեթէ վաղելով եկայ լերան ճամբէն .  
կ'ուղէի թեներ ունենալ որ թոչիմ ու աւելի  
շուտով հասնիմ : Վաղը առաւօտ կանուխ-  
կեկ կառքը հոս կ'ըլլայ , որով ժամանակին  
ամէն բան կրնայ պատրաստ ըլլալ » :

Քրիստիանոս հաստ կօշիկներ հաղաւ , և  
իսացինը կոնսակն առած՝ ան մթուն անտառը  
զնաց նոր եղեին ծառ մը կարելու :

Երկրորդ օրը մինչդեռ տղաքը կը պառ-  
կէին , ամէնքը ոտքի վրայ էին , ու Ծննդեան  
ծառը կը պատրաստէին , զոր երկու պա-  
տուհաններուն մէջ տեղը զետեղեցին : Եր-  
րոր կառքը հասաւ և մէջի բեռները հանե-  
ցին , Ալփիրետ մեծ տուփ մը բացաւ , որուն  
մէջ ամէն տեսակ տղայոց հաճոյական բա-  
ներ կային , և ծառին ճիւղերէն կախեց զա-  
նոնք , ինչպէս նաև խտալիայէն բերած ա-  
զուոր պառուզքը : Նայիս հոս տեսակ տեսակ  
անուշեղէններ կախուած էին , հոն ծաղկէ

պսակներով ու վարդապոյն ժապաւէններով  
զարգարուած պղտի կողովներ , որոնք լի  
էին շաքարեղէններով . և պղտի հայլիներ  
ալ դրուած էին ծառին վրայ անանկ դրբով ,  
որ ընծաններուն թիւը կը շատցընէին : Աւ  
փրետ անձամբ կ'ընէր այս ամէն բան , և ա  
ւելի գեղեցկացընելու համար՝ խել մը ալրդ  
տի մոմեր դրաւ ծառին վրայ , բայց անանկ  
ճարաարութեամբ , որ աղէկ կը լուսաւու  
րէին ճիւղերը՝ առանց այրելու զանոնք :  
Երբոր ամէն բան կարդի դրուեցաւ , Կա  
տարինէն ու Լուիզը զացին պղտիկները  
արթնցուցին :

Ծննդեան ընծայի ճայնն որ առին ա  
նոնք , մէկէն քուներնին փախաւ ու ան  
կողնէն վեր ցատքեցին : Երբոր խուցին  
դռնէն ներս սիստի մտնէին , ճրագներուն  
լոյսը , ծառին կանաչութիւնն ու անոր ճիւ  
զերէն կախուած տեսակ տեսակ բաններուն  
զեղեցկութիւնը աչուընին առաւ , և ան  
շարժ կեցան սեմոց վրայ՝ ապշութենէ խօսք  
մը չկարենալով զուրցել . կը տարակուսէին  
ալ թէ երանդ կը տեսնեն արդեօք , չէ նէ  
արթուն են : Ծնողքնին ալ անոնց ապշու  
թեանը վրայ զուարճացած՝ կը նայէին թէ  
ինչ սիստի ընեն վերջը :

— « Աս ինչ աղուոր , աս ինչ սիրուն  
բան , աղաղակեցին հուսկ ուրեմն տղաք  
ները :

— Զէ , չէ , կ'ըսէր Յովսեփիկը , ասանկ  
աղուոր և ասանկ զերաղանց պտուղներով

ծառ մը չպանուիր մեր անտառին մէջ, մասնաւանդ ձմեռ առեն :

— Թերես մանուկին Յիսուս արքայութենէն մեղի ընծայ խրկեր է զան», , պատասխան տուաւ Աննիկը :

Բոլոր ընտանիքը շնորհակալ եղան ան ատեն Ալփրեախ՝ աղոց բերած ընծաներուն համար . պղտիկներն ալ ձեռքը պազնելով՝ իրենց սիրելի հօրեղբայրը կը կոչէին զանիկայ :

— « Ուրախ եմ, ըսաւ Ալփրետ ասոնց, որ այս խաղալիկներուն ու ընծաներուն հաւնեցաք : Թէ որ միշտ աղնիւ ու հնաղանդ ըլլար, գեռ ուրիշ անդամներ ալ զուրկ չէք մնար ասոնցմէ » : Յետոյ ընտանեացը դառնալով « Կ'աղաչեմ որ զուք ալ հաճիք մէյմէկ պղտի յիշատակներ ընդունելու » զուրցեց ու բացաւ արկղն որ սենեկին մէկ անհինը զրուած էր :

— « Այս այն արկղն է, ըսաւ, որ մէկ օր մը ճամբորզութեանս ամէն հարկաւոր եղած բաներովը լեցուցիք . անոր համար կարծեմ վայելչութիւնը այն է՝ որ պարապ չդարձընեմ ձեղի » :

Հանեց մէջէն աղուոր մուշտակ մը ու մետաքսեայ զգեստ մը, ու իր մօրը տալով ըսաւ թէ ծնողասէր որդւոյ մը պարտքն էր ձմեռուան ցրտէն պահպանելն իր մայրը :

— « Ո՛հ, սիրեցեալ որդեակ իմ, պատասխանեց Եղիսաբեթ սիրտը ելած, քու իմ վրաս մտածելո՛քան զամէն ընծայ յարդի է ինծի համար » :

Փրիստիանոսի ընկերոջն ու իր քուրեցուն Ալիրետ ընծայ ըրաւ աղնիւ կերպասէ կանաչագոյն դգեստներ , Միլանու մետաքսեայ թաշկինակներ , և զանազան չքնաղ դարդարանքներ զլխու համար . Փրիստիանոսի ալ վայելչաշէն հրացան մը տուաւ երկու բերնով , որուն ծնօտն ընկուզէ էր արծաթով պատած : Ետքը հօրը մօտենալով ,

— « Դու ասկէ վերջը , սիրելի հայր իմ՝ ըստու , ոչ որսի սիրթաս , և ոչ ալ անտառին մէջ պիտի աշխատիս . այս հասակիդ պէտք է հանդիստ առնես ու գօրացուցիչ բաներու կարօտ ես . անոր համար սնտուկ մը լեցուն Հոենոսի դինի բերի քեղի , գաւաթ մ'ալ հետը՝ որով խմես զանիկայ » : Այս ըսկելով ճարտարագործ արծըթէ գաւաթ մը զուրս հանեց , որուն ներսի կողմը ոսկեղօծ էր , խակ զրսի կողմը կաղնւոյ տերեներէ ձևացուցած պսակ մը կար , որուն մէջ հետեւեալ խօսքերը քանդակուած էին .

Իր սիրելի հօրը Գեորգայ Լրունվալտ՝ և դախտագէտ որդին Ալիրետ Քրօնէր կ'ընծայէ այս բաժակը 1820 տարւոյն Շնենդեան օրը , ի յիշատակ 1802 տարւոյն Շնենդեան խրմանը :

Երբոր Գէորգ ընծայն ընդունելու ատենը բերանը կ'ուղէր շարժել , Ալիրետ վրայ բերաւ .

— « Հայր իմ , զու ինծի համար մեծ զումար մը զրամոյ զործածեցիր , և ամենկին արդարութիւն չէ որ ես անկէց զրկեմ քու որդիքներդ . առ այժմ ընդունէ այս վորքիկ

Հատուցմունքը » . և ձեռքը ոսկիէ զրամներու գալար մը դրաւ :

Ծերունին արտաքոյ կարդի զարմացած այսպիսի տռաքինական յօժարամտութեան մը վրայ , չէր ուզեր ընդունիլ զայն . բայց Ալփրետ կը բռնադատէր՝ ըսելով թէ անիւ կայ ընծայ չէր . և թէ ինքը իշխանէն առատապէս վարձատրուած ըլլալով , կը ցանկար ամենայն եռանդեամբ փոքրիկ մաս մը հատուցանել հօրը իր այն պարտքէն , զոր ոչ երբէք ամբողջ պիտի կարենար վընարել . և ուրիշ այնչափ պատճառներ ալ բերաւ , որ պահապանը չկրցաւ մերժել անոր ինդիբքը :

— « ԱՇ , ցանկալի Ալփրետս , ըստ Եղիսաբեթ՝ ամենուն զգացմանցը թարդման ըլլալով , ով կրնար մտածել այն Ծննդեան խթման իրիկունը՝ յորում առաջին անգամ մեր այս աղքատին տունն եկար՝ թէ ատենօք այսպիսի զեղեցիկ ու զուարթ Ծննդեան օր մը պիտի պատրաստես եղեր մեղի համար , և թէ քու միջնորդութեամբդ՝ ամենամեծ թշուառութենէ մը պիտի խալըսես եղեր դմեզ : Մենք քեզի պզտի բարիք մը ըրինք . իսկ զու այսպիսի անակնկալ փոխարէն մը կընես մեղի :

— Աստուծոյ կամքովն եղած է այս ամէնքան , մայր իմ սիրեցեալ . անոր համար յամենայնի գովեալ ըլլայ իր սուրբ անունը : . . . Բայց հիմա պէտք է որ ես ձեզմէ հեռանամու . . .

— Ի՞նչ, կ'ուզես զմեղ թողուլ երթալ, ամէնքը գարմացած աղաղակեցին . թէ որ զու երթաս, մեր մխիթարութիւնն ալ մէկտեղ կը տանիս :

— Մի վախնաք, քիչ ատենուան համար է հեռաւորութիւնս . կ'ուզեմ Պ. Ոիտինկի հետ տեսնուիլ, որուն իմ վրաս ունեցած արդիւնքը զուք ալ գիտէք . անուարակոյս շատ սկսի ուրախացընէ դինքը իմ յանկարծական այցելութիւնու : Կը խոստանամոր այս իրիկուն իրեն հետ միատեղ կը գառնամ հոս, և ընտանեկան բերկրութեամբ կ'անցընենք միաբան ոչ միայն այս իրիկունը, հապա ինչուան տարեզլուխ » :

Հարկ եղաւ որ Ալփրետի փափաքանացը դիջանին, և ինչուան կառքը ամէնքն ընկերեցին անոր :

Այս ընտանեաց համար սոյն օրը աննման էր բոլոր իրենց կենացը մէջ . այն սկսի մերձաւրամինամեծ ձախորդութեան մը վախէն ապահով երջանկութեան մը վայելքն յանկարծակի անցնիլը, այնպիսի ըզդացմունք մը կու տայ՝ ինչպէս թէ մէկը ծովու մէջ ահաւոր մրրկէ մը պաշարուած միջոցը առանց փրկութեան յուսոյ՝ յանկարծնաւահանսպատի մը մէջ զտնայ ինքզինքը և հետոէն ալեաց կատաղի մռնչիւնը լսէ :

Իրիկուան Ալփրետ զարձաւ իր վարագետին հետ, որով կատարեալ եղաւ ամենուն խնդութիւնը . չէին յաղեր իրարու հետ խօսելով, և կարճ կ'երեսոր իրենց համար ժա-

մանակը : Ո՞վ կը կարծէր թէ տիտուր անտառի մը մէջ թաղուած խեղճ տուն մը այսպիսի երջանիկ բնակիչներ կրնար ունենալ :

Շատ ժամանակ չանցաւ Ալփրետ արքունեաց մօտ վայելուչ տուն մը զնեց , և հոն իր աբունստին զբաղելով , որուն մէջ շատ անուն հանած էր , հանդիսաւ ու զովելի կեանք մը կ'անցընէր :

Դիմացի դարնան՝ իշխանն յանկարծ ֆէլոնէքի դղեակն եկաւ , Միւլլէր խորհրդականը հետն առած , և ուրիշ պաշտօնակալ մ'ալ՝ որ անտառաց հոգաբարձութեան կատարելապէս տեղեակ էր :

Վերատեսուչը սաստիկ խռովեցաւ այսպիսի այցելութենէ մը , որ յայտնապէս մնասակար պիտի ըլլար իրեն : Եւ իրօք իշխանը կանչել տուաւ առջեր զանիկայ , և խիստ կերպով մը ասանկ սկսաւ խօսիլ հետը .

— « Ատելութեան ու վրէժիննդրութեան կրքերէ շարժած՝ ուղեցիր զու խարել դիս , մինչև միտքս դրի որ կրունվալտ ծերունին պաշտօնէն հանեմ , և ուրիշ ստորին պաշտօն մը տամորդւոյն . բայց ոչ երբէք կ'ուղէի ամբողջ ընտանիք մը անդթութեամք իր հայրենական տնէն դուրս վռընտել , ինչպէս քու փափաքդ էր : Ահաւասիկ եկայ անտառները քննելու , և հետս այնպիսի մարդքերեր եմ՝ որ աղէկ կը հասկընայ այս բաներէն » :

Երկրորդ օրը սկսաւ այս քննութիւնը ,  
որ մահացու վերը մըն էր վերատեսչին սրբ-  
տին համար : Այն ամէն անտառները՝ ո-  
րոնք իր խնամոցն յանձնուած էին , շատ  
զէշ վիճակի մէջ դանուեցան :

— « Փու ինծի խրկած ուրուաղիծներդ ,  
ըսաւ իշխանն առ Պ . Շիլֆ , ինչպէս որ  
սլէտք է անանկ շինուած են , և սքանչելի  
ճշդութեամբ մը կը փայլին . բայց ես ան-  
տառները բոլորովին տարբեր կը դտնամ ,  
և խել մը տեղեր կան՝ որ յայտնապէս կ'ե-  
րեայ թէ շատ աւելի ծառուտ էին . քան ինչ  
որ գու ինծի հաշիւ ցուցուցած ես : Աս ը-  
րածդ ալ անիրաւ խարէութիւն մըն է » :

Վերատեսուչը քանի մը բառ թոթովեց ,  
և դէմքին այլայլութիւնը իր յանցաւոր ըլ-  
լալուն կը վկայէր : Աղէկ մը քննութիւն ը-  
նելէն վերջը՝ իմացան որ խել մը մզոններով  
տեղւոյ ծառերը մերձակայ երկըթի զործա-  
րանի մը ծախեր էր , և ստակը քովը պա-  
հեր՝ որպէս դի կարենայ ճոխութեամբ ու  
զեղսութեամբ ասլրիլ ֆէլսէքի մէջ : Յե-  
տոյ դատաստան եղաւ , և երբոր խոստո-  
վանեցաւ Պ . Շիլֆ ըրած անհաւատարմու-  
թիւնը , իշխանն իր գթութեամբը պաշտօ-  
նէն միայն հանեց զանիկայ ու զողցած ստա-  
կը ետ դարձընելու դատապարտեց : Խեղճ  
տուն մը քաշուեցաւ ողորմելին , ու թշուառ  
օրեր կ'անցընէր հոն :

Փիչ օր վերջը եկան կրունվալու պահա-  
պանին խնամոցն յանձնուած անտառներն

ալ քննելու . և շատ աղէկ պիճակի մէջ զբու-  
նալով գանոնք , իշխանն անձամբ զէորդայ  
տունն հեկաւ որ իր հաճութիւնն իմացընէ  
անոր : Բոլոր ընտանեաց հետ ալ առանձին  
առանձին խօսեցաւ . և երբոր ծի պիտի հե-  
ծնար , գարձաւ ըստ Քրիստիանոսի .

— « Այս վայրի հենէս սկսեալ դու ես այս  
անտառներուն պահապանք . այսպիսի մե-  
ծարոյ հօր մը որդի ըլլալէն ետքը , անտա-  
րակոյս եմոր միշտ իրեն օրինակին կը հե-  
տեիս : Իսկ դու , Գէորգ , իրաւ ալ երիտա-  
սարդ չես , բայց դեռ անկարող ծեր մը չես  
ըսուիր և բաւական դօրաւոր ու աւողջ եսք  
անոր համար դեռ չեմ կրնար ազատել զքեզ  
իմ ծառայութենէս : Մնաս բարով , սիրելի  
կրունվալտս , գարձեալ կը կրկնեմոր քու  
աշխատութիւնդ ինծի հարկաւոր է , և յու-  
սամոր դու ալ դոհ կ'ըլլաս դեռ ինծի ծա-  
ռայելուդ համար , ազնիւ վերատեսուչ » :

Հեծաւ ձիուն վրայ , ու թռաւ փախաւ  
ընտանեաց անկեղծ շնորհակալութիւննե-  
րուն ժամանակ չտալով , որոնք զարմանքէն  
հաղիւ հազ կրնային հաւտալ լսածներուն :

Շատ օր չանցաւ երկու կրովարտակներ  
հասան անտառին մենաւոր տունը , որոնց  
տռածինովը Քրիստիանոս հօրը տեղը կ'ան-  
ցնէր , իսկ երկրորդովը՝ Գէորգ վերատե-  
սուչ կը զրուէր : Քրիստիանոս նոյն տան  
մէջ շարունակեց երջանկութեամբ բնակե-  
լու իր ամուսնոյն ու որդւոցն հետ , իսկ  
Գէորգ ալ ֆէլսէր փոխեց իր բնակութիւ-

նը . Եղիսաբեթ թէպէտ շատ ցաւեցաւ իր նախապատիւ բնակարանէն հեռանալուն համար , բայց մտածելով որ ստէպ կրնայ հոն դալ՝ սիրալ զոհ եղաւ :

Այն նոր բնակարանին մէջ՝ իրենց որդոցն ու թոռներուն և Ալփիրետի տեսութեամբը մխիթարուելով , Գէորգ և Եղիսաբեթ խաղաղ ու բարեբաստիկ օրերով կ'անցընէին իրենց ծերութիւնը՝ ամենէն սիրուելով ու մեծարուելով , և չէին դադրեր կրկնելէ իրենց որդւոց որդիքներուն .

— « Սիրեցեալ զաւակներ , հաւտացէք մեզի որ այսչափ ատեն փորձով տեսանք , այս աշխարհիս մէջ՝ եղբայրական սիրով , առաքինութեամբ և կրօնքով միայն երջանկութիւն կը գտուի » :

Վ Ե Ր Զ

ՎԱՀԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ԳՐԱԴԱՐԱՆ

ՇՐՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՕՐԴԵՆ 1894 ՆՈՐԹ 1909 ՏԻՓԼ.

БИБЛИОТЕКА  
А.Л. Влаготв. О-ва на Кавк.



## ՅԱՆԿԱԳԼԽՈՅՑ

Ա. Ծննդեան հրդը . . . . .	5
Բ. Պղտի Ալփիրեալին սկասմաւթիւնը . . . .	19
Գ. Պահապանին ընտանիքը . . . . .	37
Դ. Բարեբախտ դիսլուած մը . . . . .	47
Ե. Ծննդեան ընծան . . . . .	67
Զ. Պահապանին ընտանեաց ձախորդութիւնը . . . . .	76
Է. Պահապանին դարձը . . . . .	92
Ը. Անակնկալ այցելութիւն մը . . . . .	102
Թ. Ծննդեան ծառը . . . . .	114

---













